



ԻՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ
ՍՏՐԻԱՐԶՈՒԹԵՄՆ
ՀԱՅՈՉ
ՆՐՈՒՍԱՂԷՄԻ

ԿԲ ՏԱՐԻ



Է-Ը-Թ

1988



ՄԻՈՒՆ

ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԲՈՒԹԵԱՆ

ԿԲ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1988

Յուլիս - Օգոստոս - Սեպտեմբեր

Թիւ 7-8-9

1988

July - August - September

No. 7-8-9


SION

VOL. 62

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press, Jerusalem

655-2017

ՓՈՒՆԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆՆԻ

Ղ Ա Ր Ա Բ Ա Ղ

Անցեալ տարուան նոյեմբերին եւ Գեկտեմբերին, արտասահմանեան օրաթերթեր և պարբերականներ արձագանգ եղան Կորպաչովի տնտեսական խորհրդական Ա. Ազանբէկեանի Լոնտոնի և Փարիզի մէջ ունեցած հարցազրոյցներուն, ուր հետեւեալ կերպով կ'արտայայտուէր. «Ղարաբաղի Հայաստանի միացման հարցը յանձնախումբի մը յանձնուած էր ուսումնասիրութեան համար, որուն մէկ անդամը ես էի: Մենք արդէն մեր ուսումնասիրութիւնը աւարտած ենք և մեր տեղեկագիրը յանձնած Գերպոյն Սովետին առ ի վաւերացում և կրնամ ըսել թէ որոշումը ի նպաստ Ղարաբաղի Հայութեան պիտի ըլլայ»:

Այս կայծակնային և անակնկալ լուրը մեզ բոլորս ցնծութեան մէջ պահեց, հաւատացինք անոր ճշդութեան, քանի որ պաշտօնական անձի մը, այդպէս Կորպաչովի խորհրդականին, պաշտօնական յայտարարութիւնն էր: Ուրախացանք թէ վաթսունհինգ տարիներ առաջ կոտարուած անարդարութիւնը ի վերջոյ ծագող արեւի պայծառութեամբ կը պսակէր տարիներու մեր երազն ու սպասումը: Վաթսունհինգ տարիներ օտարին բռնութեան տակ ապրող Ղարաբաղի մեր արենակիցները ի վերջոյ պիտի ըլլային մէկ մարմին, մէկ զիտակցութիւն, մէկ ստեղծագործող և վերաշինող ուժ, Հայաստանի իրենց եղբայրներուն և քոյրերուն հետ:

Ղարաբաղ . . .

Արտասահմանի հայութեան համար — չննք չափազանցեր հիթէ ըսենք հարկերին ինսուենհինգը — նոր վայրի մը անունն էր: Իսկ մեր Ազատագրական և Անկախութեան շարժումներուն ծանօթ եզրովներուն՝ հպարտանք և ազգային զիտակցութեան ուժեղացում մը:

Ղարաբաղ իր տեղեկագրական, լեռնագրական և բնական տեսակէտներով աշխարհագրական ամբողջութիւն մը կը կազմէ, որ կերպարանք կու տայ այդ երկրի կեանքին: Իր բարձր և անառիկ լեռներով մեծ պաշտպանողական դիմ մըն է և առանց Ղարաբաղի լեռներուն, անխորելի է Հայաստանի սրտին՝ Արաստեան երկրին պաշտպանութիւնը, հիւսիսային և արեւելեան տափաստաններու դէմ: Ղարաբաղը անմիջական շարունակութիւնն է այն հզօր պաշտպանողական դիմին՝ որ կը ներկայացնէ Գուգարքը, և այս իսկ պատճառաւ՝ հայ թագաւորական տուներու հիմնադիրներ՝ Արաշէսն ու Տիգրանը, Գուգարքի հետ Հայաստանի սահմաններուն մէջ առին Ուտին, Արցախն ու Սիւնիքը:

Հայաստանի Կոմկոմիտէի Կենտրոնական Կոմիտէի Կարգադրութիւնը

Ղարաբաղը միշտ անաղարտ պահած է իր ազգային դիմագիծը, քանի որ հան միշտ ապրեցաւ զուտ հայ ժողովուրդ մը, որ բնիկ էր և զրեթէ շկային օտարներ: Ժողովուրդ մը, որ հին ժամանակներէն կառչած է իր հողին ու բնութեան, ինքնին արդէն կ'ունենայ տարրեր հասկացողութիւն և հոգեբանութիւն:

Այսօր, մօտ տասներկու դարեր Ղարաբաղցի հայը միշտ կ'ապուած մնաց իր հողին, հակառակ Թաթարական, Լէնկ Թիմուրեան, Օսմանեան գրաւումներուն և կոտորածներուն, ճնշումներուն և կեղեքումներուն: 1921 Յուլիսին, Ղարաբաղը և Նախիջևանը անարդար կերպով անուիւցան հայ ժողովուրդէն և տրուեցան Ազրայէյճանի: Այդ օրերուն Նախիջևանի բնակչութեան կէսը հայեր էին. որոնք ազէրիներու ի զործ դրած ճնշումներուն և անարդարութեանց շտոկալով՝ տեղափոխուեցան Սովետ. Միութեան այլ հանրապետութիւններ: Սակայն Ղարաբաղցին մնաց իր հողին վրայ և հանդուրժեց բոլոր ճնշումներուն ու գրկանքներուն: Հայութեան մէջ միայն Ղարաբաղցին ունեցաւ պայքանական հողին սէրն ու հաւատը:

Պայքանական հողը կենսական ուժ մըն է ժողովուրդներու համար, իսկ եթէ զայ անոր միանալ՝ հերոսներու արիւնով ողողուած հողը, այդ ալ աւելի մեծ նշանակութիւն մը կը ստանայ: Հողը որ ծնունդ տուած է աւանդութեանց, դարաւոր ազգային և կրօնական սրբութեանց, ժողովուրդներու ստեղծողը՝ ման ներշնչարունը կը հանդիսանայ: Հողը ոսկի շղթայ մըն է որ այդ ժողովուրդը անցեալէն ներկային կը կապէ և ներկայէն ապագային: Հողի հաւատար շունեցող ժողովուրդներ, հողէն դուրս ապրողներ, անցեսլ, ներկայ և ապագայ չունին, խզուած ըլլալով այդ ոսկի շղթայէն: Այս հաստատումը այսօր ուելիով կը զգայ արտասահմանի և նաև Խորհրդ. Միութեան — Հայաստանէն դուրս — այլ հանրապետութեանց մէջ ապրող հայը, որ զուրկ է իր պայքանագաւ հողէն և սպօթեայի: Տատար կ'ազրի, կ'անուած միայն ժամանակաւոր նիւթական պահանջներու գոհացումով: Եթէ բուսական և կենդանական աշխարհները կ'ապրին հողային և կլիմայական պայմաններու և պահանջներու համաձայն, այդ պարտաւորումը և պահանջը աւելի է ժողովուրդներու համար:

Ղարաբաղը այս հաստատումով իրական հայու հաւատքը և անընկճելի ողին է որ կը մարմնացնէ: Թաթարական և Լէնկ Թիմուրեան արշաւանքներէն յետոյ Ղարաբաղը երեք կողմէ թաթար բնակչութեամբ շրջապատուեցաւ, ուստի Ղարաբաղցին նախընտրեց աւանձնացումը՝ իրր փրկութեան միակ միջոց: Այսպիսի պայմաններու մէջ է որ կը ստեղծուին լեռնային անմաշելի այն կեդրոնները, ուր կը խտանայ ժողովուրդի մը սմբողջ ազատագիրութիւնը և ուր ցեղային ինքնորոշման և ինքնապահպանման բնագրը գերակշիռ կը հանդիսանայ բոլոր միւս պահանջներէն:

Լեռնային այս հոգեբանութեան մենք կը պարտինք երեւոյթ մը՝ որ շատ մեծ նշանակութիւն ունեցաւ հայոց արդի պատմութեան համար: Եթէ թաթարական արշաւանքները Հայաստանի գրեթէ բոլոր միւս անկերու մէջ ջնջեցին ազգային իշխանութեանց վերջին մնացորդները, լեռնային Ղարաբաղի հայութիւնը շարունակեց պահպանել այդ իշխանութիւնը իր հին գրութեամբ:

ոչ թէ հին նախարարական կարգերով: Անշուշտ փոփոխութիւններ կրած է այդ հին կարգը, բայց զլիսաւորարար ձեւի և ոչ թէ բովանդակութեան մէջ: Գարձեայ նոյն աւատապետական կալուածատիրութիւնն է որ կը կազմէր ազգային իշխանութեան հիմքը և խարիսխը այդ լեռներուն մէջ: Թոթարներ և թուրքեր չճանչցան այդ վիհապետական իրաւունքները Ղարաբաղի, սակայն երբ պարսիկներ գրաւեցին Կովկասը, ճանչցան և վաւերացուցին այդ հին կարգերը:

Հին դասակարգային անունը իբր նախարար գոյութիւն չունէր, այլ կը գործածէին Մելիք անունը: Ընդէ է որ Մելիք սեմական լեզուի մէջ թագաւոր կը նշանակէ, սակայն հոս պարզ տանուտէրի իմաստը միայն ունի: Ղարաբաղի Մելիքները շարունակութիւնն էին Բազրատունեաց թագաւորութեան շրջանին գոյութիւն ունեցող փոքր թագաւորութեանց: Բազրատունեաց թագաւորութեան անկումէն յետոյ, Ղարաբաղի Մելիքները պահպանեցին հայկական կալուածներու անկախութեան զայապարը:

Ահա Ղարաբաղի այս լեռնաստանին մէջն էր որ ծնաւ ու զլուխ բարձրացուց Հայրենիքի Ազատութեան զաղափարը: Այս յստիանշական պարագայ մըն է: Անկիւ չէր կրնար ծնիլ և սնանիլ տեղ մը՝ ուր հայ ազնուականութիւն գոյութիւն չունէր և կամ չկար ազգային իշխանութիւն ու զինուորական ուժ: Ղարաբաղն էր որ ունէր այդ բոլորը և կրնար Հայոց Ազատագրական պատմութեան օրրանը դառնալ: Ինչպէս անցեալի մեր պատմութեան (Թ. - ժ. Գ. դարեր) այժմ ևս Ղարաբաղը հայ հոգեւորականութեան և ազնուականութեան միացումով Հայ Ազատագրական գործը իր ձեռքը առաւ:

1678 թուին, Յակոբ Զուլպայեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնութեամբ Ս. Էջմիածնի մէջ գումարուած Ազգային-Եկեղեցական ժողովով հայուն ազատագրական շարժումը սկիզբ կ'առնէր:

Ղարաբաղով սկսող Հայ Ազատագրական շարժումը ծնունդ տուաւ Իսրայէլ Օրբի նման քաղաքական մեծ դէմքի մը, Դաւիթ Բէկի, Մխիթար Սպաւրպետի, Տէր Աւետիս Քննչի հետ հազարաւոր մարտիկներու, որոնք դարբնով ճնշուած, կեղեքուած, սպաննուած ու կողոպտուած մեր ժողովուրդին դատի լուծմանը ձեռնարկեցին:

Ղարաբաղը ո՛չ միայն ժէ. և ժԸ. դարերու մեր մարտական անզուսպ ըմբոստացման ու հերոսութեան արտայայտութիւնն է, այլ նաև Համաշխարհային Բ. Պատերազմին, իր թիւի տոկոսին բաղդատմամբ ամենէն շատ զինուոր տրամադրեց երկրի բանակներուն: Պատերազմի դաշտին իրենց հերոսութեամբ մեծ գնահատանքի արժանացան Ղարաբաղի զաւակներէն Բազրամեան և Պապաշանեան, տասնեակ նէկերալներ և պատուոյ նշանի արժանացան հազարաւոր Ղարաբաղցիներ:

Վաթսունհինգ տարիներու շրջանին, Ղարաբաղցին շատ մը առիթներով իր բողոքը ներկայացուցած էր առ որ անկ է: Ծրջանի ռէժիմը իր բռնակալութեամբ ամէն բողոք լուծեցուցած էր: Սակայն այս վերջին մի քանի տարիներու բարեփոխութիւնները զինքը հայու անհեռատես խանդավառութեան մէջ դրաւ: Չմտածեց, բայց զզաց թէ ժամը հասած է իր ձայնը լսելի դարձնելու

ԿՐՈՆԱԿԱՆ

«ՕՐՇՆԵԱԼԳԻ ԿԱՆԱՅՍ»

(ՂՈՒԿ. Ա. 42)

Եթէ կրեք մեզի, սոսկական մանկանացուներու, առիթն ու պատեհութիւնը արուած ըլլար որոշելու այն կինը, որու արգանդին մէջ պիտի սաղմնաւորուէր մեր էութիւնը, անտարակոյս որ բացի մարմնական գեղէն ու հրապոյրէն, պիտի ուղէինք զայն օժտուած տեսնել մարդկային նկարագրի բոլոր բարեմասնութիւններով:

Իսկ երբ հարցը կը վերաբերի Գրիտոսի, ա՛յ կասկած չի մնար գերազանց սրբութեանն ու անարատութեանը մասին այն կոյսին՝ որմէ լոյս աշխարհ պիտի

զար մանկացեալ Փրկիչը մարդկութեան:

Ենթադրենք պահ մը թէ Տիրամայրը զերծ չըլլար մեղքի տիրակալութենէն: Ի՞նչ անբնական կացութիւն մը պիտի ստեղծուէր, երբ Աստուածորդին հարկին ներքեւ զտնուէր հասարակ ժողովուրդի կարգին ի՛ր իսկ մօրը մեղքերուն թողութիւն շնորհելու:

Բանն Աստուծոյ սաղմնաւորուեցաւ խոնարհ կոյսի մը արգանդին մէջ, համեստ ու անշուք յարկի մը տակ: Աստուծոյ Խօսքը (Բանը — Logos) Աւետարանի էջերուն չբացուած, դէպի մեր աշխարհը իր քայլերը կ'առնէր Մարիամի սրբաշնատուրը արգանդէն: Աստուածաշունչի տառին լոկ կապուած, անկէ դուրս մնացող սմէն աւանդութիւն ու հրաշապատուծ դրուագ անտեսող աղանդամիտներ ինչպէ՞ս կ'ընդունին սրբութիւնը զրքին՝ ուրկէ կը խօսի Բանը և կը մերժեն սրբութիւնը էակին՝ ուրկէ մարմին կ'առնէ ու կը ծնի նոյն այդ Բանը:

որպէսզի միանայ նոյն երազանքներով ապրող իր Սովետ. Հայաստանի եղբայրներուն և քոյրերուն՝ որոնցմէ բաժնուած էր անարգար և սխալ որոշումով մը:

Այս տարուայ փետրուարին սկիզբ առին Ղարաբաղի (Ստեփանակերտ) և Երեւանի զանգուածային ցոյցերը մինչև կէս միլիոնով: Օտար թերթեր իրենց առաջին էջերը տրամադրեցին: Ռուս մտաւորականութիւնը իր համակրանքը ցոյց տուաւ Հայ ժողովուրդի նկատմամբ: Պահանջքը անկախութիւն մը չէր, այլ վաթսունհինգ տարիներ իրենց հոգեւոր, մտային, մշակութային անցեալէն բաժնուած երկու եղբայրներ կրկին կ'ուզէին միանալ:

Գերագոյն Սովետի որոշումը այս ուղղութեամբ հայուն համար ժխտական եղաւ:

Ղարաբաղցի իրաւականօրէն ըմբոստացաւ Գերագոյն Սովետի առած որոշումին դէմ: Յոյցեր և զործադուլներ իր իրաւունքն էին:

Ղարաբաղցի չէ լուծ և պէտք չէ լուէ: Բ. Համաշխարհային Պատերազմին իր հերոսներուն թափած արեան զինը պէտք է վճարուի:

Եթէ Սովետական կարգերը արդարութիւն և հաւասարութիւն կը քարոզեն, թող անիկա դուրս գայ թուղթերու ծալքերէն և դառնայ իրականութիւն, տալով Ղարաբաղցի պահանջին արդար լուծում մը:

Եթէ անցեալի վարչաձեւը Ղարաբաղցի բռնի և ճնշման տակ լռեցուց, սակայն ընկեր Կորպաչովի բարեփոխութեանց հաւատարմացումը պէտք է ցոյց տայ Ղարաբաղցի արդար սպասումը՝ զրական զետեմի վրայ պսակելով:

Գ. Ա. Գ.

Շատ ենք խօսում այս էջերէն ինքնանւար ու նորարար ժողովուրդներու բանաձեւած միասնական ու ամօթալի կեցուածքին մասին հանդէպ Ս. Աստուածածնի կուսութեան ու բարեխօսութեան: Պիտի չըսէինք ամօթալի, եթէ մարդկային ցեղին Եւայով դաշխումը սրբազրոյ ու սրբութեան ու կատարելութեան գերազանց աստիճանին հասած Եկեղեցւոյ Մօր հանդէպ անսոց կեցուածքն ու վերաբերմունքը վար շնորհ զէթ Գուրանին մէջ անսր հանդէպ պարզուած կեցուածքէն ու վերաբերմունքէն:

Սուրբ Գրական համարները կամայականօրէն մեկնող և ամէն օր դաւանական ծուռ ու մտացածին տեսութիւններով Եկեղեցւոյ հաւատաւոր ու բարեմիտ անդամները մոլորեցնել — մարդ սրբութեան ժամանակավրէպ արտփակներէ առաջնորդուած — ձգտող բանասերներ վերջերս հրատարակ հանձնած են այլանդակ տեսութիւն մը, առաջ քշելու համար յետ Քրիստոսի Տիրամօր դաւաններ ունեցած ըլլալու վարկածը. իբր թէ ենթադրեալ այդ զգուսակները լքած ըլլալին իրենց մայրը իր բախտին ու շարունակած մնալ նազարէթ: Եւ այդ էր պատճառ որ խաչի բարձունքէն Յիսուս Յովհաննէսի յանձնած ըլլար իր մայրը:

Մարդ կ'ազդի այսպիսի մարդոց որքան շարամտութեան՝ նոյնքան անճարակութեանը վրայ: Այդպիսիներ փոյթ չեն ըներ երբեք թէ, իրենցմէ թակարդուածներէն բացի, անոնք իրենց այս անկշտագաս նախածքով իրենց վրայ կը հրաւիրեն Առաքելական Եկեղեցիներու սղջամիտ գաւակներէն սմանց արգահատանքը և սերիշներու գայրոյթը, իսկ ուղղափառ հաւատքով յաւերժութեան սեմէն անցած սերունդներուն արդար ու արիւնապատգամ անէժքը, իբր ցուադին Տիրամօր սրտին ինչպէս Եկեղեցւոյ վիրակալութեամբ մարմին վրայ նոր խօսքեր յառաջանողներ:

Նորագանգները (քսոսը Սրբանեանինն է) տակաւին կը բարբառին թէ Մարիամ Յիսուսի մայրը կը նկատուէր այնքան ասեմ միայն, որքան ասեմ որ երկուքն ալ կը բնակէին նոյն յարկին տակ: Քրիստոսի մկրտութեանէն հետք, ան կը զոգրէր

իր այդ գերէն, զտուելու համար հասարակ կիներու շարքին: Բայց Մարիամի Տիրոջմէ արուած շնորհն ու պատիւը զգտեր շնորհս յԱստուծոյ» (Ղուկ. Ա. 30) չեն պատկանիր սրոյ ու սահմանափակ ժամանակի մը, այլ կ'անդրանցնին դարերը, մինչև ժամանակներու վախճանը:

Ինչպէ՞ս մտնել այս առթիւ խօսքը կաթողիկէ բարձրաստիճան հոգեւորականին, ուր կ'արգահատէր Առաքելական Եկեղեցիներէն բաժնուած Եկեղեցիներուն, զանոնք նկատելով մօր մը գաւրդուրոտ հովանիէն ու պաշտպանութենէն զրկուածներ: Եւ գիտենք թէ որքան արտաւէ մթնոլորտը այն յարկին՝ ուրկէ բացակայ է մօր մը քերթիկ շունչն ու գորովը:

Աւելորդ չենք նկատեր հոս ընել սրտառուչ պատմութիւնը Աւստրալիացի մանուկին, որուն իր Բողոքական մօրմէն խախտ կ'արգիլուէր կրկնել Վարդարանի Քղջոյն քեզ Մարիամը, զոր ան սորված էր կաթողիկէ դրացիին փաքթիկներէն: Փոքրիկը օր մը Ս. Գիրքը կարդացած ատեն կը գտնէ այդ բառերը Աւետարանի էջին վրայ: Չի յաջողիր անշուշտ մայրը տարհամոզել: Բայց տարիներ հոգեկործար պատահած ծանր հիւանդութեան պարագային, կը յաջողի մղել մայրը դիմելու Ս. կոյսին բարեխօսութեան: Փոքրիկին անակնկալ ապաքինուէր զարմանքի կը մտնէ գիտութեան մարդերը, իսկ ամբողջ բնասանիքը կը գտնայ գիրկը կաթողիկէ Եկեղեցւոյ: Տղան յետագային կը հասնի կաթողիկէութեան աստիճանին:

Կրօնական մեր յօդուածներով փորձած ենք միշտ խօսիլ ընթերցողի սրտին ու զգացումներուն: Այս անգամ դիմեցինք աստեղծարար անսոց բանականութեան: Վասնզի համոզուած ենք թէ բաւարար չէ կոյր հաւատքը քրիստոնեային համար, այլ անհրաժեշտ է նաև գիտակցութիւնը մեր կրօնքի և ուղղափառ դաւանութեան էական կէտերուն: Այլապէս կրնանք աստանիլ և մուսթիլ ամէն փչող հովերէ՝ որոնք ասեմէ մը ի վեր սկսած են լսելի ընել իրենց հիւանդագին սուրբը մէկէ ասելի ուղղութիւններէ:

Գեղմիտ Ս. ՃիւնիվեՂեմն

ՊԱՏԿԵՐԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ

Է. և Ը. դարերուն, Քրիստոնէական — և ի մասնաւորի Բիզանդական — Եկեղեցին յազոզ ամենէն կնճառա հարցերէն մին եղած է պատկերամատուցութիւնը: Ազանդամիտներ, Ս. Գրքի ոգիէն աւելի տառին կառչելու սխալ սկզբունքէն առաջնորդուած, ոչ ժիւան աւելորդ անպատշաճ՝ այլև մեղք կը համարէին սրբապատկերներու և Տնօրինական զէպքերը ներկայացնող նկարներու գոյութիւնը եկեղեցիներու մէջ:

Երբ հոգեւորականներու շարքերէն ներս ևս սկսան ծաւալիլ մոլորանքի այս սերմերը, հարցը միանգամընդմիջա լուծելու համար 787ին զուժարուեցաւ կաստանդուալցոյսյ Բ. Բողոքը, ուր խտտորէն գատապարտուեցան ազանդամիտները: Պատկերամատուցութիւնը զէմ տարուած այս յաղթանակը մինչև օրս կը նշուի Բիզանդածէս (Յոյն, Սրբատաքս և կաթողիկ) Եկեղեցւոյ մէջ Մեծ Պահոց մէջ ինկոզ առաջին կիրակիին, երբ հանդիսաւոր Ս. Պատարագէ ետք, սրբանկարներ ի ձեռքն կը կատարեն մեծահանգէս թափօր:

Հսգմէական Եկեղեցւոյ մօտ, Միջին դարերէն սկսեալ զարգացած է նաև եկեղեցիներու մէջ սուրբերու արձաններ ունենալու սովորութիւնը, որոնք տպաւորիչ վեհութիւն մը տալու կոչուած են ազօթավայրին՝ սրբանկարներու կողքին: Աւելի տպաւորիչ են Քրիստոսի մանուական Անոր շարչարանքներէն խօսող — ու Ս. Աստուածածնայ արձանները:

Վերջին շրջանին, Լատին Եկեղեցին սահմանափակած է սրբանկարներու թիւը իր տաճարներուն մէջ: Հայն Եկեղեցին ալ սկիզբէն չափաւոր ու ժուժկալ եղած է այս տեսակէտէն: Բացառութիւն կը կազմէ Երուսաղէմը, ուր զօրաւոր եղած է Բիզանդական ազգեցութիւնը ինչպէս նաև մրցակցութեան ոգին: Իսկ Յունադաւաններու մօտ սրբապատկերները կը շարունակեն զբաւել եկեղեցւոյ որմերը, երբեմն ձեղունէն մինչև աստատաղ:

Աւելորդ է խօսիլ սրբանկարներու

զերի մասին: Մտէք մերկ պատերով տաճարէ մը և վայելուչ ու ճաշակաւոր նկարներով պնդազարդուած տաճարէ մը ներս, ու ըրէք բողոքաութիւնը: Ո՞րն է որ պիտի բարձրացնէ ջերմաշափը ձեր հոգեւոր ապրումներուն, Մերկ ու յօրանջող որմեր ցրտութեան ալիքով կը պատեն մեր սրտերը:

Մեր օրերու պատկերամատուցութիւնը, Իրենց խարխուլ տեսակէտը հիմնելով Ելից զրքի Ի. գլխուն 4րդ համարին վրայ — «Մի՛ արայցես դու քեզ կուռս» — նոյն մտայնութեան մէջ են: Անոնք վարպետօրէն կ'անջատեն յիշեալ համարը յաջորդէն, ուր Տէրը կ'արդիւէ երկրպագութիւն ընել անոնց կամ պաշտել զանոնք: Ուրեմն ոչ թէ կուռք (ըստ իրենց՝ սրբանկար) շինելը՝ այլ պաշտելն է խոսելի: Ու ս՞ով չի զիտեր թէ մենք ոչ թէ նկարը՝ այլ անոր ետին կեցող, այսինքն անով ներկայացուածն է (Քրիստոս, Տիրամայր և կամ սուրբ) կը պաշտենք կամ կը մեծարենք:

Հին Ուխտի մէջ ներկայացուած են զէպքեր, ուր Տէրը ինքն իսկ կը հրահանգէ կուռքերու — օձակերպ կամ սրով-բէական — շինութիւնը: Կ'ակնարկենք Սինայի անապատին մէջ Մովսէսի առում հրահանգին պղինձէ օձ մը շինելու և Տաճարի շինութեան տանն Ուխտի Տապանակը հրեշտակակերպ զարդերով օժտելու Սողոմոնի առում հրահանգին:

Նոյն այս ասղմավարութեան է որ կը գիմեն նարդանդները ուրիշ առիթներով ես: Այսպէս, կ'առնեն Ս. Գրքի որոշ գլուխէ մը համար մը կամ անոր կէտը, կ'անջատեն զայն նախորդ և յաջորդ համարներէն, կը կարեն շարայարութիւնը զազափարներուն և մասձուսեցութեան, և կ'զրիազուած համարին կու տան ինքնաբոյն և այլանդակ մեկնութիւն մը: Եթէ ուզենք մասնանշել օրինակներ այս ուղղութեամբ, մենք մեզ պիտի գտնենք նոր յօդուածի մը մուտքին, որուն տեղը չէ նա և որուն անդրադառնալու առիթը կ'ունենանք յառաջիկային այս էջերէն:

Գէորգ Ս. ՃինովիՉԵԱՆ

Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

Կեանքը ունի միտ օրերն իր պայծառ,
Մեր վիճերուն վրայ կամար ոսկեղէն,
Ինչպէ՞ս առնել բայց բաժինը արդար
Իր ձեռին բաժնած հոծ բարիքներէն:

Քարեան մեղմասոյր զեփիւոն զովագին,
Համը ամառուան ծովին ու միրզին,
Հիւանդ նուագը ոսկի առունին
Երբեք չես կրնար վայ՛լել միասին:

Հրնուանքը մաքուր սրտին մանկական,
Խանդն ու ախունը սարիփի պարման,
Փորձառութիւնը սարէցին խոհուն
Վայ՛լել նոյն ասէն չկրնաս պիտ' դուն:

Մայրական սիրով ջերմացած բոյնին
Շունչը, մենութիւնն ամուրիի խուլին,
Միսքիփ հրապոյրն աղօթարանին
Զէ՛ սրուած մեզի վայ՛լել միասին:

Հարուստին սրուած յարգանքն ու պատիւ,
Վնիտ խղմմտանքն հեղ շինականին,
Սնդորութիւնը մեղսազերծ սրտին,
Վայ՛լել միասին սրուէր մեզ իցի՛ւ:

Մարդերը սիրել սիրով հաւասար,
Նոյն ասէն սիրուիլ մարդերէն բոլոր,
Զոյգ բեւեռներու վրայ հակադիր
Կենալու նման իդձ մըն է պատիր:

1988

Ք. ՃԱՐՏԱՐ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

«ԵՐԳԷՐ ԶԵՌԱՄԲ»

Սիոն-ը 1988 թ. յունուար-մարտի համարում սկսել է հրատարակել Գէորգ Արզարեանի (Երեան) շարունակելի յօդուածը՝ «Հետեւեմք նախնեաց պատմութեան» (էջ 32-35): Յօդուածը բանավիճական-քննադատական է. հեղինակը քննադատել է նաև ինձ, գիտական անբարոյականութեան մէջ, զանէ այս առաջին մասում, զուգէրուն գիտականը շարունակութեան մէջ է:

1986-ից ի վեր Երեանում Բագրատ Ուլուբարեանը (որին չեմ ճանաչում, բայց որքան կարողացայ ազգերի արանքից կռահել, երևի մտադիր է նորից Թարգմանել Մովսէս Պարենացու Հայոց պատմութիւն երկր) և բաւասիրական գիտութիւնների դոկտոր, խորհնացիազէտ (իր մասին իր ասածներից զուշակելով) Գէորգ Արզարեանը (որին Երեանում բազմիցս տեսել եմ, առանց հետը ծանօթանալու պատիւն ունենալու) բանավիճում են Պարենացու նոյն երկի որոշ բառերի թարգմանութեան շուրջ: Սրանցից են՝ երկրորդ գրքի ԿԳ գլխի վերնագրի առաջնոց-ը և նոյն գլխի բնագրի (Կին մի) երգեր ձեռամբ-ը: Սա. Մալխասեանցը սա թարգմանել է «նուազում էր ձեռներով», իսկ Բ. Ուլուբարեանը՝ «երգում էր ձեռքերով» («Մովսէս Խորենացու 'Հայոց պատմութեան' աշխատագրի բարգմանութիւնը եւ յարակից հարցեր», Գրական բերք, 1986, թ. 33 և «Պատմութեան ընդդիմախօսիս», նոյն թերթի թ. 50): Գ. Արզարեանը երկու դէպքում էլ համակարծիք է եղել Սա. Մալխասեանցին, ուստի դէմ՝ Բ. Ուլուբարեանին, որին նկատել է տուել նաև, ինքը պնդում է, որ «նշել, վկայակոչել է», թէ երգեր ձեռամբը, «նուազում էր ձեռքով» նշանակութեամբ, Պարենացու երկից առաջ գեոնս զործածուել է Աստուածաշնչի «Փիլիբ բազաւորութեանց՝ մասում» երբայերէն, յունարէն և հայերէն լեզուներով

(«Մի յօդուածի առիթով», Գրական բերք, 1986, թ. 50): Բանավէճն ստացել էր նաև գիտական բարոյականութեան աստառ, որի, ըստ իս, կողմնակի կամ ուղղակի պատճառներից մէկը եղել է այն, որ Գ. Արզարեանը որոշակիորէն եւ զիսական բանասիրութեան կանոնների համաձայն չէր նեւլ (իսկապէ՛ս նշել) «երգեր ձեռամբ»-ի տեղը Աստուածաշնչում: Բ. Ուլուբարեանը պնդել է իրենը և, մանաւանդ (ու սրանով է խնդիրը վերածուած մասամբ գիտական բարոյականի) Աստուածաշնչի «Փիլիբ բազաւորութեանց՝ մասում» չգտնելով կամ չկարողանալով գտնել երգեր ձեռամբ, այլ Ա. Թագ. ԺԶ 23-ում յայտնաբերելով նուազեր ձեռամբ, բայերի տարբերութեամբ, Գ. Արզարեանին վերագրել է աղբիւրը իւրովին կարգաւու կեղծիք. անարդարութիւն և խարդախութիւն («Պատմութեան ընդդիմախօսիս», Գրական բերք, 1986, թ. 50): Բանի որ զասական գրաբարի հարցեր ինձ մեծապէս հետաքրքրում են իմ մասնագիտութեան բերումով, ուստի «Խորենացու երկու հատուածի մասին» յօդուածումս (Սիոն, 1987, մայիս - յունիս - յուլիս, 137-144) ըստ իս անաչառօրէն միջամտեցի այդ գիտական բանավէճին և «անկողմնակալ կարծիք» (իմ բառերս են յօդուածումս) արտայայտեցի առաջնոց-ի երգեր ձեռամբ-ի նշանակութիւնների մասին ու այս արտայայտութեան սուրբ զբային ստույգ տեղը նշեցի (էջ 141ր): Թարգմանութեան հարցում ընդգծմամբ համալիս ու համակարծիք եղալ Սա. Մալխասեանցին եւ Գ. Արզարեանին, ուստի «դէմ»՝ Բ. Ուլուբարեանին: Կողմնակի մի քանի բաների վերաբերեալ, ինչպէս՝ Դաւթի թագաւորութեան ժամանակի, երգեր ձեռամբի երբայերէն համապատասխանի, վարձակ բառի իմաստի մասին և այլն, հակադրուեցի Գ. Արզարեանին: Իսկ ինչ վերաբերում է սրա ստույգ աղբիւրներ «նշելու» կամ «վկայակոչելու» եղանակին, ապա դարձեալ նրան չհամաձայնուեցի ու զրեցի: «Սակայն այս բանավէճը ուսանելի է նաև որեւէ բանասիրական աշխատանքի և սկզբնաղբիւրներից օգտուելու ճիշտ եղանակի տեսակէտից: Տարրական կանոնն այն է, որ ստուգապէս նշուեն գրանք

իրենց գրքերով, գլուխներով, էջերով կամ տնահամարներով և ճշմարիտ բառային ամբողջականութեամբ: Այս առումով մեղանշել է յատկապէս Գ. Արզարեանը» (Սիւն, 1987, 140ա). այս կրկնում եմ ու պնդում, և ոչ մի իսկական բանասէր չի հակասի: Եւ ապա ասել եմ. «Չյայտանելով ՍԳ-ի [Աստուածաշնչի] հայերէն, յունարէն կամ երբայերէն բնագրերի լրիւ աղբիւրները, Գ. Արզարեանը թիւրիմացութեան մէջ է գցել Բ. Ուլուբարեանին» (անդ, 140բ). կրկնում եմ, առանց Բ. Ուլուբարեանին արդարացնելու կամ «պաշտպանելու» (հակառակ Գ. Արզարեանի կարծիքին): Այլ փաստ առաջ կանգնելով՝ Բ. Ուլուբարեանը նրան վերագրել է խարդախութիւն, իսկ ես՝ ծածկամտութիւն, այսինքն՝ աւելի շատ մտապահել է երկր ձեռամբ-ի աղբիւրը (եթէ ստոյգ տեղը գիտէր), քան «նշել» կամ «վկայակոչել»: Ուստի յօդուածիս վերջին տողերն են. «Բ. Ուլուբարեանն իր պատասխանի վերջում մազթում է, որ վէճը գիտութեան մէջ և կեանքում լինի 'արդար և անխարդախ'. ես աւելացնում եմ՝ նաև առանց ծածկամտութեան կամ աղբիւրների գաղտնապահութեան» (Սիւն, 1987, 144բ), առանց Գ. Արզարեանին ոչ-արդար կամ խարդախ համարելու:

Պատմա-բանասիրական հանդես (ՊՀ), 1987, թ. 4, 113-129-ում Գ. Արզարեանը հրատարակել է «Մոպսուս կոտորուցու 'Չայոց պատմութեան' մի քանի մեկնութեանը ինքնուրույն շարունակում է գրել նայն երկր ձեռամբ-ի մասին, քննադատելով միայն Բ. Ուլուբարեանին. մէջը ես չկամ. ենթադրեմ, թէ Գ. Արզարեանը դեռևս չէր ծանօթացել իմ յօդուածին: Ի դէպ, ՊՀ-ի 1987-ի թ. 4, էջ 249-ից (և այլ անգլեկութիւնից) իմացայ, որ նայն տարուայ սեպտեմբերի 21-23-ը երեւանում կայացած հայերէնագիտական միջազգային երկրորդ գիտամտադրում հարեանացու առաջնոց և երկր ձեռամբ-ի մասին զեկուցում է կարգացել Բ. Ուլուբարեանը, որի կարծիքին ծանօթ չեմ. չէ: Գ. Արզարեանն է բանասում, գուցէ

այն պատճառով, որ կարծիքը չի հրատարակել:

Սիւն-ի 1988, յունուար-մարտի համարի էջ 32-35-ում լայն տեսող իր յօդուածի առաջին մասում Գ. Արզարեանը «գոտութեան բանիւք» (եզնիկ) գարծեալ քննադատում է Բ. Ուլուբարեանին երկր ձեռամբ-ի տաթիւ, բայց և թիրախ եմ նաև ես, ու մեղադրանքից զերծ չէ նրա յօդուածը հրատարակող... Սիւն ամսագրերը: Որո՞նք են իմ և Սիւն-ի բազում մեղքերը: Բ. Ուլուբարեանը կարծիք չունի իմ գաղտնապահութեանը, այսուհետև խնդիրը նրա և Գ. Արզարեանի միջև է:

Ես, իբր, քննադատել եմ Գ. Արզարեանին և պաշտպանել Բ. Ուլուբարեանին. այսպէս, իմ յօդուածից բառացի մէջբերելով «Չարամիս եմ Սո. Մոպսուսեանցին և Գ. Արզարեանին» (էջ 139) ու «Գ. Արզարեանին համակարծիք եմ», (էջ 148, իմ ընդդումիտքով յօդուածումս), Գ. Արզարեանը գրել է. «Բնականոն պայմաններում սպասելի է, որ գրախօսը (այսինքն՝ Մարտիրոս Մինասեանը. ՄՄ) քննադատէր սխալուողին (այն է՝ Բ. Ուլուբարեանին. ՄՄ) և պաշտպանէր սխալն ուղղողին (իմա՝ Գ. Արզարեանին. ՄՄ): Սակայն Մարտիրոս Մինասեանը նախընտրել է հակառակ ճանապարհը. քննադատել է ինձ և պաշտպանել» Ուլուբարեանին: Փաստն աւելի ակնյայտ դարձնելու համար նախ ծանօթանանք այն սխալին, որը պաշտպանել է Մինասեանը: Պաշտպանութեան առարկան է 'երկր ձեռամբ' բառակապակցութեանը վերաբերող անիրազեկութիւնը» (Սիւն, 1988, 32ա-բ): Ուրեմն ես «պաշտպանել եմ» ոչ թէ այս արտայայտութեան սխալ թարգմանութիւնը կամ մեկնութեանը Բ. Ուլուբարեանի կողմից, այլ՝ վերջինիս «անիրազեկութիւնը» այդ «բառակապակցութեանը», որը գիտականօրէն էական չէ ինձ համար: «Ուլուբարեանը, — շարունակում է Գ. Արզարեանը — չիմանալով, որ բառակապակցութիւնը համախարհային գրականութեան մէջ (գոնէ տաթիւ՝ «քրիստոնէական».) ՄՄ) (Աստուածաշնչի երբայական բնագրում) գործած-

»

ուել է Մալսէս Խորենացուց աւելի քան հազար տարի առաջ եւ նշանակում է «նուագում էր ձեռքով», կարծել է, թէ քառակարկան առաջին գործածողը Խորենացին է, որը նկատի է ունեցել ոչ թէ նուագելը, այլ պարելը (անշուշտ՝ ըստ Բ. Ուլուբարեանի. ՄՄ): Սոյն սխալը ես ուղղել եմ, վկայակոչելով (ես եմ ընդգծել. ՄՄ) Աստուածաշնչի երրայական բնագիրը և յունարէն ու հայերէն Պարզմանութիւնները, որոնցում գրուած է (ս՛ր. ՄՄ). 'Գուելթ երգեր (այսպէս. ՄՄ) ձեռամբ իւրով' (նոյն բովանդակութիւնն ունեն նաև երրայական և յունական Աստուածաշնչերը): Ուլուբարեանն ինձ շնաւաճախով (ես եմ ընդգծել. ՄՄ), ստուգել է հայերէն Աստուածաշնչը և չի գտել իմ նշանը (Սիւն, 1988, 32ր, ես եմ ընդգծել. ՄՄ), որի հետեւն քով Բ. Ուլուբարեանը Գ. Արզարեանին վերագրել է «նշան» գրականութիւնը իւրովին «կարգալու», այսինքն կեղծելու միտք, որ ճիշտ չէ: ԅօգուածումս աշխատել եմ քոչարքի, թէ երկու բանասէրներ թիւրիմացութիւնը Աստուածաշնչի երգեր ձեռամբ-ի քս՛ւն տեղի կամ աղբիւրի մասին, և գրանից հետևող օխուլների գրոյցը՝ ինչի՛ տրդիւնք են. ո՛չ թէ Գ. Արզարեանի «զեղծարարութեան», այլ նրա «վկայակոչելու» կամ աղբիւրը «նշելու» բանասիրական թերութեան բնական հետեւանքն են, և այս հարցում, այն՝ քննադատել եմ Գ. Արզարեանին, սակայն առանց Բ. Ուլուբարեանին պաշտպանելու: Նրան համարիտ չեմ եղել նաև թէ Խորենացին է թարգմանել Գիւրգի քաղաքաբանից-ը Ս. Գրքում: Ահա ս՛րն է իմ յանցանքը, իմ երկդիմի դիրքն ըստ Գ. Արզարեանի. «կրկնակի անիրազեկին պաշտպանելը պատասխանելի է ոչ միայն գիտական, այլև բարոյական առաւելբով» (Սիւն, 1988, էջ 33ր): Նախ՝ Բ. Ուլուբարեանը միանգամայն իրաւացի էր (սա հիմա եմ տուում) «չհուստատելով» Գ. Արզարեանին. անցել են «վարդապետն ասաց»-ի ժամանակները: Ապա՝ Գ. Արզարեանի աղբիւրը «վկայակոչելը» կամ «նշելը» (հակառակ իր պնդմանը) 1986-ի յօդուածում ստանձնագրական է հետևե-

կալով. «Խորենացին ժամանակակից էր Աստուածաշնչի հայերէն թարգմանութեանը և, հնարաւոր է, որ ինքն էլ թարգմանել է ['] 'Գիրք թագաւորութեանց' կոչուող մասը, որում (ս՛ր գրքի ս՛ր գլխի ս՛ր տնահամարում. ՄՄ) Գուելթ թագաւորի ['] մասին կարգում ենք. 'Գուիթ երգեր ձեռամբ իւրով'» (Գեղակոս քերք, 1986, թ. 50): Չեմ ուզում կրկնել այսպիսի անորոշ «վկայակոչման» կամ «նշման» մասին Գ. Արզարեանին գիտել տուածներս, բայց գոնէ յիշենք, որ Եօ. Թանասնից և հայերէն Աստուածաշնչերում Թագաւորութեանց չորս գիրք կայ, իսկ երրայականում երկու, միւս երկուսը կոչուում են Սամուէլ Ա և Բ, Աստուածաշնչի բոլոր գրքերն ունեն տպագրւնեւում գլուխներ և տնահամարներ՝ ստոյգ վկայակոչման կամ ճշգրիտ նշման համար: Իմ յօդուածի էջ 141-ում ես իրօք և ինչպէս պէտք է նշել եմ, որ Ա թագ ԺՁ 23-ում կայ նուազեք ձեռամբ իւրով, ԺԸ 10-ում՝ երգեր ձեռամբ իւրով և ԺԹ 9-ում՝ երգեր ձեռամբ իւրով (որ Գ. Արզարեանը չէր էլ յիշել): Ռուսական տառն ասում է՝ «Ճաշից յետոյ մանանիսի կարիք չկայ»: Բայց ահա Գ. Արզարեանը անհրաժեշտ է համարել, յամենայն դէպս, գրելու 1987-ի ՀՊ իր յօդուածի էջ 125-ում. «Բերենք քուր այդ գլուխներում (Ա թագաւորութեանց գրքի. ՄՄ) մեզ հետաքրքրող հատուածները: Գլուխ ԺՁ (16) [...] Գլուխ ԺԸ (18) [...] Գլուխ ԺԹ (19) [...]», ուր արտական թուանշանները հայերէն գլխագրերով գլխահամարների կրկնութիւններն են (պատմա-բանասիրական մի լուրջ հանգէսում), իսկ տնահամարները... չկան. և սա եղու ժամանակակից բանասիրութեան գաղտնիք՝ վայել «նշում» կամ «վկայակոչում»: Եթէ իմ յօդուածից առաջ այս բոլորը գիտէր, ինչպէ՞ չէր յայտնել: Տնահամարները, իսկ վաղ միջնադարից սկսած՝ նոյնիսկ Աստուածաշնչի առանձին գրքերի անունները չէին յիշատակուում անցեալի հայ մտեւնագրութեան և յամախ տնահամարները՝ բանասիրութեան մէջ. արդ, եթէ այսպիսի խնդիրներ է վերաբերում Գ. Արզարեանի վերջին յօդուածի «Էնեւելի

նախնեաց պատուիրաններին» վերնագիր-
 յորդորը, ապա շատերս ասում ենք՝ Ո՛ր
 Անորոշութեան պայմաններում, Բ. Ու-
 լուրբարեանը Գ. Արզարեանին անտեղի վե-
 րագրել է Աստուածաշնչի «յատուկ ըն-
 թեցում», իսկ ես նրան պիտի որակէի
 կա՛մ որպէս տգէտ (որ չեմ արել), կա՛մ՝
 ծածկամիտ, փաստերը կամ աղբիւրները
 թաքցնելու միտող, որ արել եմ և որով
 ես չպաշտպանած» եմ եղել Բ. Ուլուրբար-
 եանին, ինչ որ սխալ է: Նա մեղադրում
 է վերջինիս հետեւեալ խօսքերով Սիոն-ի
 յօդուածում. «Եթէ Ուլուրբարեանն արդար
 ու անխարդախ բանավիճէր, կարիք չէր
 զգայ Արզարեանին ստուգելու (որը կար-
 ծես հայ բանասիրութեան անսխալական
 պատրիարքը կամ Պա՛պը լինէր. ՄՄ) և
 չէր սխալուի: Նա կամովին է ստուգել
 ինձ (ինչպէ՛ս՝ Ե. ՄՄ), հետեւաբար կա-
 մովին էլ պէտք է գտներ բառակապակ-
 ցութեան աղբիւրը» (Սիոն, 1988, 33բ):
 Գ. Արզարեանը պիտի ընդունի վերջա-
 պէս, որ բանասիրութիւնը ծածկագրու-
 թիւն կամ հանելուկաբանութիւն չէ:
 Գրական քեր-ու՛մ իր աղբիւր չմատնա-
 նչելը նա արդարացում է հետեւելով.
 Բ. Ուլուրբարեանը «գիտակցել է[՞] որ
 «Գրական թերթում՝ աղբիւրները միշտ չէ
 որ նշոււմ են ամենայն մանրամասնու-
 թեամբ (էդ ո՞ր օրուանից. ՄՄ) (այդպէս
 նշոււմ են գիտական հանդէսներում)»
 (Սիոն, 1988, 34ա): Գ. Արզարեանն ազատ
 է գիտական (հանդէս կամ շարաթաթերթ)
 չհամարելու Գրական քերքը, բայց իր և
 Բ. Ուլուրբարեանի դրանում լոյս տեսած
 յօդուածները ոչ միայն գիտական են
 (գոնէ կարծում եմ), բանասիրական,
 այլև՝ բանավիճական, որոնք հիմնուած
 պիտի լինեն փաստերի և փաստերի աղ-
 բիւրների ճշգրիտ նշման վրայ, այսօր
 ընդունուած կանոնների համեմատ, իր
 մասին նա յամտոււմ է գրել՝ «Հետեւելով
 իմ մատնացոյց արած [՞] աղբիւրին՝ նա
 «Թագաւորութեանց՝ առաջին գրքի, 16րդ
 գլխի, 23րդ տանը չի գտել իր որոնածը»
 (Սիոն, 1988, 34ա). Գ. Արզարեանի «յըս-
 տակ» մատնանշմամբ ինքնակէ՛ չէր գտնի:
 Վերեւում տեսանք, թէ ՊՁ-ի պէս մի
 զիջական հանդէսում Գ. Արզարեանն ասն-

աեսել է» (գուցէ ծածկելու համար, որ
 չօգտուել) է իմ յօդուածից) աղբիւրի
 անհամարները, կարծես սրանք աւելորդ
 լինէին: Բայց այս ընդգծելով՝ ես դարձ-
 եալ չպաշտպանա՛մ եմ լինում» Բ. Ուլու-
 բարեանին, ըստ Գ. Արզարեանի ծուռ
 մտածողութեան, կամ «Անկողմնակալ՝
 Մարտիրոս Մինասեանը, ինչպէս ասուեց,
 բուն է մարտնչող անիրազեկին պաշտ-
 պանելու ճանապարհը: Նա իր պաշտպան-
 եալի վարքագիծը համարում է՝ «արդար
 և անխարդախ՝ և գտնում է, որ Արզար-
 եանը ոչ միայն արդար ու անխարդախ
 չէ, այլ և ծածկամիտ է և աղբիւրները
 թաքցնող» (Սիոն, 1988, 33բ): Ես Բ.
 Ուլուրբարեանի «վարքագիծը» չեմ հա-
 մարել «արդար և անխարդախ», ո՛չ էլ՝
 միւսը, հակառակ մեր կարդացած պրոպ-
 ամներ (որ էջահամար չունի), Գ. Արզար-
 եանին, ինչպէս ասացի, երկրնտրանքով
 կա՛մ պիտի համարէի անգէտ, կա՛մ՝ ծած-
 կամիտ. նախընտրեցի երկրորդը, գո՛րէ
 սխալուել եմ. բայց ինչպէս յօդուածիս
 վերջում մողթել եմ, կրկնում եմ՝ «էճը
 գիտութեան մէջ և կեանքում, բանավճիռ
 պիտի լինի արդար, առանց ծածկամիտ-
 րեանի կամ աղբիւրների գողցնումիւ-
 րեանի: Եթէ Գ. Արզարեանը չունի այս
 թերութիւնները, գոնէ բարի լինի այս-
 սուհեակ ընթերցողին «նչեյ» ճշգրիտ
 աղբիւրների ստոյգ տեղերը, առանց վեր-
 ցիւններս պահեստային զօրք համարելու:
 Նա գրել է. «Մինասեանին արդէն ճա-
 նաչելով՝* կարող ենք կռահել, որ նա

* Վագորօք, անձնապէ՛ս, թէ՛ իմ հրատա-
 րակութիւններից՝ որպէս խտտապահանջ բա-
 նասէր. երեսա՛յ չլինէր, նա նկատի ունի իր
 յօդուածի «ճշմարտութիւնները» և ինձ համա-
 րում է յամտու, պնդադուախ, պնդահեղատ,
 իր էլը քոյո: Անշուշտ նա տեղեկանում է իմ
 հրատարակածներին. այսպէս, «Հաղիւս ամսօր-
 եայի՝ 100-ամեակը» իր յօդուածի (ՊՁ, 1988, Ա,
 3-10) էջ 10-ում նա գրում է. «Նորայր Բիւսմի-
 դագու անխիպ երկեի հեռաարկութիւնը, Նոր Կա-
 կարա՛նի լիակատար համարաբար և վերջին տա-
 րիներին՝ Վանդէս ամսօրեայում՝ տպուած այլ
 նիւթեր գիտական բարձր մակարդակով յոյս
 են ներշնչում հարիւրամիայ յորիկարի ապա-
 դայի նկատմամբ: արդ, ընդգծածներս ես եմ
 հրատարակել, բայց Գ. Արզարեանը խուսա-

պէտք է շարունակի պնդել թաքցնելու վարկածը, որովհետեւ Ուլուբարեանը յամենայնդէպս Աստուածաշնչում չի գտել իմ նշածը» (Սիոն, 1988, 34ա), Ո՛վ հանճարեղ բանասէ՛ր, «ծանիր զքեզ», դու քե՛զ ծանիր. ասածս կրկնեցի: Բայց դու պնդում ես, թէ «Թաաւ նէ էլ, է՛ծ է»:

Գ. Արզարեանն իր յօդուածներում միշտ էլ յիշեցրել է, թէ երգեր ձեռամբ «բառակապակցութեան տեղը նշուած է ոչ միայն Խալաթեանցի, Թոմասնի և այլոց աշխատութիւններում, այլև Աստուածաշնչից օգտուողի համար նախատեսուած ամենաառաջին ձեռնարկում՝ Երուսաղէմի հայերէն Համարաբարուում, (աշխատասիրութեամբ Թ. Աստուածատրեանի [եթէ վրիպակ չէ, ճիշտն է՝ Աստուածատրեանն. ՄՄ], Երուսաղէմ, 1895), որի 924րդ էջում գրանցուած է. 'Ա. Թագ. ԺԸ 10 . . . Դաւիթ երգէր ձեռամբ իւրով': (Եւ Գ. Արզարեանը, ուրախացած ապուշին խօսք հասկացնելու պէս գոչում է. ՄՄ)՝ Ահա սա՛ է իմ նշածը [՞] աղբիւրը, այսինքն 'Թագաւորութեանց' առաջին գրքի, 18րդ գլխի, 10րդ տունը: Հէնց այս տունն եմ ես նշել . . . » (Սիոն, 1988, 34բ): Ընդգծածս նշածը պիտի լինի «մտապահած», ես եմ նշել-ը՝ «եմ ես մտապահած», քանի որ, նա «Գրական բերք»-ի իր յօդուածում ԱՅՍ ԳՐԲԻ ԳԼԽԻ ԵՒ ՏԱՆ ՀԱՄԱՐՆԵՆԲԸ ՉԻՆՆԵՆԸ: Գ. Արզարեանն ո՛ւմ է ուզում «հաւատացնել» աներեսարար գրելով՝ «ինչպէս տեսնում ենք, Մինասեանն ընթերցողին թիւրիմացութեան մէջ է գցել, երբ յայտարարել է, թէ աղբիւրը

թաքցուած է եղել» (Սիոն, 1988, 34): Եթէ ստոյգ գիտէր աղբիւրի տեղն իր գլխահամարով և անահամարով, ապա ինչո՞ւ չէր յայտնել 1986-ի Գրական թերթ-ի յօդուածում՝ Ի՞նչ անուն պէտք է տալ այս «բանասիրական» արարքին կամ թերացմանը: Նա արդարանում էր նաև հետեւեալ կերպ. «Աստուածաշնչում ուրիշ ո՛չ մի տեղ չկայ իմ նշածը [՞], և ես էլ սենով սպիտակի վրայ գրել եմ, որ նշածս գտնուած է 'Թագաւորութեանց գրում': Եթէ անգամ գրքի անունը տուած չլինէի՝ պէտք է որ Ուլուբարեանը գիտէր Համարաբարուին (նոյնիսկ՝ եթէ Գր. Խալաթեանցի և Ռ. Թոմասնի մասին չգիտէր) և 'հրգել' կամ 'ձեռք' բռնելի գիմաց գտնէր նշածս: Այսքան տարրական ու այսքան բացայայտ [՞] մի փաստ Մինասեանը համարել է թաքցուած, որովհետեւ, ինչպէս պարզուած է նրա գրախօսական ուսումնասիրութիւնից, նա ի՛նքը չի իմացել ո՛չ Խալաթեանցի ու Թոմասնի, ո՛չ էլ Համարաբարուի մասին: Ահա թէ նա ինչ է գրում» և այլն (Սիոն, 1988, 34բ): Խոնարհարար խոստովանում եմ՝ տեղեակ չէի նշուած երկու բանասէրների կողմից երգեր ձեռամբ-ի սուրբգրային աղբիւրի նշմանը (հաւանաբար աւելի ստուգօրէն, քան Գ. Արզարեանը), քանի որ նրանց գրքերը չունեմ իմ խղճուկ գրադարանում՝ իմ Մտտեանագրանիդ գրամբարք չեն: Գ. Արզարեանը «բառակապակցութիւն» է անուանում երգեր ձեռամբ-ը Սիոնի իր յօդուածում, երբեմն էլ՝ «արտայայտութիւն» ՊԶ-ի յօդուածում: Երգել ձեռամբ (կամ՝ ձեռամբ)-ը դարձուածք է, իսկ երգեր ձեռամբ-ը՝ նախադասութիւն, քանի որ ստորագում կայ, ի տարբերութիւն բառակապակցութեան: Ուստի դարձուածքի գլխաւոր բառը համարելով երգել բայը՝ դարձուածքը որոնեցի Համարաբարուի երգել բառայօդուածում, որպիսի խորհուրդ Գ. Արզարեանն էլ է տալիս: Բայց երգել բառայօդուածում Թագաւորութեանց ոչ մի գրքից վկայութիւն չկայ, իսկ Գ. Արզարեանը հայրարար հաւատացնում է Բ. Ուլուբարեանին և իրեն լսելու ուզողին, թէ «'երգել' կամ 'ձեռք' բռնելի գիմաց կը գտնէր նշածս»:

Ժել է իմ անունը տալուց, մինչդեռ նախորդ տողում գրել է. «Մ. Կրիստինի (ճիշտը՝ Մ. Կրիստին ԱՐԱՏ, ՀԱ 1985, էջ 351-362. ՄՄ) յօդուածը՝ հայ բժիշկ Աւետիքի անունը կրող 'Avedikstras e' փողոցի մասին ուստի իմ հրատարակութիւնները այդ մի յօդուածի չափ էլ չարժեն, և աւելորդ էր անունս յիշատակել: Վախը ոմանց թեկեր է տալիս, ոմանց էլ գրիչն է բթացնում: Կամ երբ Գ. Արզարեանը «Սովետական Հայաստան» ամսագրում խօսում է արտասահմանում հայերէնի համալսարանական դասուանդման մասին, «մոռանում է» փնէի համալսարանը, որ գիտաշխատում է, գրարար, արեւելահայերէնու արեւմտահայերէն դասուանդում Մարտիրոս Մինասեանը:

Ի՞նչ բառով որակեմ նրա այս անսեղանական թիւերը Համարաբրտի երգեցիկ բառայողուածի վերաբերեալ, որ դարձեալ չնկատեալ: Նա, որ իր յողուածի այսմասի վերջում զիրուսում է նրուսողեմի Սիոն ամսագրին՝ «սխալուողին պաշտպանելու» մէջ, զգուշանում է յայտարարելուց, թէ Համարաբրտը թերի և սխալուած է (զուցէ չգիտի), Համարաբրտը նրուսողեմինն է: Գաւիթ երգե ձեռամբ - բայ նաև Համարաբրտի Գաւիթ բառայողուածում, որին զիմելու խորհուրդ չի տուել Գ. Արզարեանը: Ընդուն ասած՝ սահմանափակ մտքովս չանցու դարձուածք որանել նաև ձեռն աւ Գաւիթ բառայողուածում, մտածելով (սխալուելի եմ), թէ եթէ երգել բառայողուածում չի գրանցուել, ուստի ձեռն-ի տակ էլ չի լինի: Բայց Գ. Արզարեանից սովորեցի, որ կա՛յ. թող ինձ ների՛ սուղեցիլ, կա՛յ: Ուստի նրա խորհրդի երկրորդ բառը ճիշտ է: Բայց նա իր յողուածներէն ոչ մէկում, յատկապէս վերջինում, չի ասում, որ ևս, այնպէս ձեռնեցի, գտել և տեղեկացրել է յողուածումս անըսածեչա երեք տողերը (Սիոն, 1987, 141բ), որ նա թերի կրկնել է ՊՀ-ում: Եղուածումս տակ եմ, որ երգե ձեռամբ-ի տեղը գտնելու համար Բ. Ուլուբարեանին պիտի օգնէր (յողուածումս վերապահով օգնեցի է, Սիոն, 1987, 140բ) Համարաբրտը, բայց երգել բառայողուածում սա չունի (սխալուելի եմ) այդ արտայայտութիւնը: Այս մէջըրերելով՝ Գ. Արզարեանը գրել է. «Որպէսզի Միշտանին զրկենք արդարանալու հնարաւորութիւնից, ասեն, որ նա նշել է միայն 'երգել' բառայողուածը, բայց նկատի է ունեցել բառակապակցութեան բացակայութիւնն առհասարակ Համարաբրտում: Եթէ նա իմանար [՞] որ Համարաբրտում բառակապակցութիւնը կայ, բնականօրոք, կը գրէր այդ մասին: Այնինչ նա ոչ միայն չի գրել, այլև Ուլուբարեանին արդարացրել է [՞] ինչնը նրանով, որ Համարաբրտում նա իրը չէր կարող գտնել իր սրանածը» (Սիոն, 1988, 35ա): Եթէ, միայն, այս ասելի նկատելն անդրադառնա՛ր իր իմաստականութեանը: Ո՞վ կարող է հարցաւորել,

թէ գիտի, թէ Համարաբրտում կայ այսինչ արտայայտութիւնը: Բացի այդ, ես չեմ գրել, թէ Ուլուբարեանը չէր կարող գտնել իր սրանածը: Ո՞վ օ՞ւմ գրածներն է խեղաթիւրում, գոհա՞ր: Ես գրել եմ. «Նրան (Բ. Ուլուբարեանին) պիտի օգնէր (այսուած է օգնելին) նրուսողեմի հայերէն Համարաբրտը, բայց սա չունի այդ արտայայտութիւնը երգել բառայողուածում: Նրան պիտի օժանդակէր ՆՀԲ-ն իր երգել բառայողուածով, բայց սա չի կարող զիջուութիւնից յետոյ մասնացոյց է արել սուրբ: ա. մե. ևն», որ նա մի բան յայտնարեցի է, բայց ոչ Գ. Արզարեանի մտապահածը (Սիոն, 1987, 140), այն՝ մտապահածը, և ո՛չ թէ ստոյգ նշածը, հակառակ իր ուշացած պնդմանը: Բայց Գ. Արզարեանը կրկնում է իր հիւսնողպին միտքը. «Միայն 'երգել' բառայողուածը մասնացոյց անելը և այդ կողմնակով Ուլուբարեանին արդարացնելը [՞] կը նշանակէր դիմել ընթերցողին խորհուրդ [՞] միջոցին» (Սիոն, 1988, 35ա): Իսկ ինչո՞ւ պիտի սխալե՞ր ընթերցողին»: Գ. Արզարեանը մեր եզան սար ջարդողը չէ, ո՛չ էլ Բ. Ուլուբարեանը՝ իմ քնուտ աղան, ո՛չ էլ ընթերցողը՝ խորհանքի առարկայ: Այսպիսի մտադրութիւն վերադրելն ինձ կամ որեւէ բանասէրի՝ 1937 թթ. շրջանի անստօթ զրպարտութիւն է, որից զետ չի ձերբազատուել Գ. Արզարեանը: Նա ինձ զգուցնում է իր ճշմիտ հոգեկանով և կամ ամբարնուածութեամբ. «Ես Հայկազեան բառարանին կամ Համարաբրտին դիմելու կարիք չեմ ունեցել, որովհետև մասնագիտութեան բերումով վաղորդ զրպարտուելի եմ մեր մասնագիտներին բառ ու բանով, ծանօթ եմ երգել Խորենացու երկամ գեղես բացաբարութեան կարօտ հասուածներին, փորձել եմ գրանք բացատրել, իմացել եմ (չունէ մէկից մի բան իմացել է. ՄՄ) որ Խալիթիանցն ու նրա հետեւողութեամբ՝ Թամանը բացայայտ նշել են (երգե ձեռամբ. ՄՄ) բառակապակցութեան տեղը Աստուածաշնչում» (Սիոն, 1988, 35): Մտքը Աստուածայ. եթէ այդքան գիտուն է իր, ձե՞ող կը կատարէր, եթէ հետեւելով այդ երկուսին ստոյգ տեղը սակիբ ինձ ու Բ. Ուլուբարեանի պէս պղտաներին,

թէ՞ ասելու բանասիրական ձևը նո՞ր սովորեցիր: (Ա՛հնչ լաւ կ'աշխատես, այդ նոր եմ տեսնում), ասում է Հայաստանեան մի երգ):


Իր յօդուածի այս մասի վերջում, Գ. Արզարեանը, բարեխիղճ քաղաքացի, գրել է սրտացաւ. «Այս ամէնը (այսինքն Գ. Արզարեանի խորհնացիտաբանութիւնը. ՄՄ) յայտնի չի եղել Մինասեանի պաշտպանեալին (ս'չ էլ Մինասեանին. ՄՄ), որը ոչ միայն չի իմացել, այլև չի՛ կամեցել իմանալ տարրական մի գիտելիք և պատճառ դարձել 'Գրական թերթում' և 'Սիոնում' վարելու մի բանավէճ, որն անյարմար վիճակ է ստեղծել ոչ միայն իրեն և Մինասեանի, այլև խմբագրութիւնների համար» (Սիոն, 1988, 35բ): Տե՛ղն է ասել՝ ա՛յ մա՛րդ, դու քե՛զ ասե. այդ անյարմար վիճակին մէջ ընկածներին՝ խմբագրութիւններին և մեղադրեալներին, հարցրե՞լ ես, թէ ողջամիտ բանավէճը ինչպիսի՞ օգուտ է բերում հայ բանասիրութեանը:

Յօդուածի այս մասի վերջին աղերքը երախտագիտութեան զգացման արտայայտութիւն են յօդուածը հրատարակել սկսած Սիոն ամսագրին: Գ. Արզարեանը գրում է. «Այսպիսի մի բանավէճի ես չէի ան-

գրողա՞նայ, մանաւանդ՝ 'Պատմա-բանասիրական հանդէսում' հրատարակածս յօդուածից յետոյ, բայց ո՞ւմ մտքով կ'անցնէր, որ 'Սիոն'ը պաշտպանելու է [՞] սխալուողին, իսկ ինձ ներկայացնելու է 'արդար ու անխորդախ' վէճ չմղողի դերում» (Սիոն, 1988, 35բ): Վերջին երկու ածականները պատկանում են Բ. Ուլուբարեանի գրչին, որին խեղճ և անմեղ «Սիոն» հանդէսը չի պաշտպանել» հրատարակելով Մարտիրոս Մինասեանի յօդուածը. սա էլ, դարձեալ զրպարտութիւն է Գ. Արզարեանից՝ նրա իսկ յօդուածը հրատարակող հայերէն հանդէսին, արտասահմանում, ուր մամուլը ազատ է: Սիոնի խմբագրութիւնը մի ծանօթութեամբ պիտի յիշեցնէր Գ. Արզարեանին, որ հրատարակուած յօդուածներին համար պատասխանատու են յօդուածագիրները, և թէ Սիոն-ը, լինելով հանդերձ «Կրօնական-գրական-բանասիրական» ամսագիր, ինչպէս կարդում ենք առաջին էջի վրայ, սփիւռքում հրատարակելով մի կրօնագիրս, բայց հայրենի բանասէրի յօդուածը՝ լսկ ծառայութիւն է մատուցում հայ բանասիրութեանը, նոյնիսկ եթէ այդ ապերախտ ու չարացած յօդուածագիրը նրան բամբասի:

Ժնեւի համալսարան

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ



ՀԵՏԵՒԵ՛ՆՔ ՆՍԻՆԵԱՅ ՊԱՏՈՒԻՐԱՆՆԵՐԻՆ

Կատարուած աշխատանքի հիման վրայ այժմ կարելի է որոշ գատազութիւններ անկ որոնուած խորհրդի վերաբերեալ, ուղեմիջ ունենալով Աստուածաշնչային պատուաբ և նրան յարող գրականութիւնը: Երկու պատուաբում բացատրութեան կարող է յատկապէս «ձեռք» բառի յիշատակութիւնը «երգէր ձեռքում» բառակապակցութիւնում: Եթէ Գուրիթը նուազում է լարային գործիք, ինքնըստինքեան հասկանալի է, որ պէտք է նուազէր ձեռքով: Հետեւաբար կարիք չկար գրելու «նուազում էր ձեռքով»: այլ պէտք էր գրել պարզապէս՝ «նուազում էր»: Պատահական չէ, որ Աստուածաշնչային խորհրդում «ձեռք» բառը չեն թարգմանել: Այդպէս չեն վարուել, սակայն, Աստուածաշնչային երբայնակներից յունարէն և յունարէնից հայերէն թարգմանողները: Ինչպէս յունարէնում, այնպէս էլ հայերէնում երեք տարբեր գլուխներում (Թագաւորութեանց առաջին, գլուխ ԺԶ. տուն 23, գլ. ԺԸ, տ. 10, գլ. ԺԹ, տ. 9) հետեւողականորէն գործածուած է «ձեռք» բառը: Բերեալ մեզ հետաքրքրող հատուածներն ըստ գլուխների հերթականութեան. «Եւ լինէր յարժամ հասանէր այսն շար ի վերայ Սուուզայ, անոյր Գուրիթ գքնարն և նուազէր ձեռամբ իւրով: Եւ հանգուցանէր զՍուուզ, և զիւրանար նմա, և մեկնէր ի նմանէ այսն շար» (գլ. ԺԶ): «Եւ եղև ի վաղիւ անգր՝ և հարու այս շար յԱստուծոյ ի վերայ Սուուզայ, և մարգարէանայր ի մէջ տան իւրոյ, և Գուրիթ երգէր ձեռամբ իւրով՝ որպէս և հանապազն: Եւ զեղարցն ի ձեռին Սուուզայ» (գլ. ԺԸ): «Եւ եղև այս շար ի տեառնէ ի վերայ Սուուզայ, և ինքն նստէր ի տան, և զեղարցն ի ձեռին նորա, և Գուրիթ երգէր ձեռով իւրով» (գլ. ԺԹ):

Պարզ տեսնում ենք, որ բոլոր երեք գլուխներում էլ Գուրիթի ձեռքը խորհրդանշում է խաղաղութիւն և կոչուած է խաղաղեցնելու այսաճար Սուուզի խոսով-

եալ հոգին: Միամտամանակ նկատում ենք, որ «ձեռք» բառը պարտադիր է նաև Սուուզի զէպում: Ինչպէս որ Գուրիթ ձեռքը միշտ զբաղուած է խաղաղարար քնարով, այնպէս էլ՝ «զեղարցն ի ձեռին Սուուզայ», ... «զեղարցն ի ձեռին նորայ», Շատ որոշակիորէն հակադրուած են երամբշտական գործիք և զէնք կրող ձեռները: Հակադրուած են խաղաղութիւնն ու խոսովութիւնը: Ըստ որում՝ երկու զէպում էլ առաջին հայեացքից թւում է, թէ աննպատակ են գործածուած ինչ որ բաներ, առաջին զէպում՝ ձեռքի յիշատակութիւնը, երկրորդում՝ տանը նստած վիճակում (երբ որեւէ վտանգ չկայ) ձեռքին զէնք կրելու, զինուած լինելու հանգամանքը: Միայն ուշագիտ քննելուց և երեք տարբեր գլուխներում միեւնոյն բանը հետեւողականորէն կրկնուած լինելու փաստը նկատելուց յետո՛յ է, որ հասկանում ենք, որ ո՛չ միայն որեւէ աննպատակ բան չկայ, այլև, բնդ հակառակը, «Թագաւորութեանց գրքի» հեղինակի նպատակը եղել է հենց ձեռների և նրանց բանած գործիքների հակառակ պաշտանները ցուցադրելը: Հազարամեակների շարունակ մարգարութիւնը Գուրիթի գրեալ է որպէս խաղաղութիւնն մարտնչարող մեծութեան, իսկ Սուուզին կոչել է զեղարցնուար: «Եւ զՍուուզ զեղարցնուար կոչէ» (ՆԶԲ):

Գուրիթ շնորհիւ՝ նրա նուագած գործիքը՝ քնարը նայնպէս խորհրդանշել է խաղաղութիւն: Մեր գարի սկզբին Պետերբուրգում հրատարակուած «Սուուզի ձեռքի» գրքում է (էջ 304) ազգայնական գրականութիւնից քաղուած այսպիսի մի պատում: «Գուրիթ մանկի վերեւում կախուած քնարը կէսգիշերին սկսում էր եղանակաւոր ձայներ հանել, որոնցից թագաւորն արթնանում էր և զբաղում Գուրիթի (աստուածային պատուիրանների) ուսումնասիրութեամբ: Այդպէս նա զբաղում էր մինչև աչգարաց»: Հանրապետականի հե-

զինակը քնարի գիշերային խաղաղութեան մէջ հնչելը և նրա մեղեդիները տակ Աստուծոյ պատուիրանները սովորելը մասունցում է սրպէս խաղաղութեան խորհուրդ:

Անա այդ միեւնոյն խորհուրդն է թաքնուած նաև Մովսէս Խորենացու պատմութեամբ, Նազիրիկի նուազը ներկայացնելով անպայման այն միեւնոյն քառակապակցութեամբ, որը վերաբերում է Գաւթի քնարահարութեանը և Աստուածաշնչից բացի ուրիշ ոչ մի ազդեցութեամբ չի հանդիպում (եթէ հանդիպէր էլ Աստուածաշնչի շափ հանրայայտ չէր լինի), Պատմահայրը խորհրդաւոր մասունցմամբ ընթերցողին յայտնել է Նազիրիկի արժանի Միւնեաց Բակուր նահապետի խաղաղ քնարահարութիւնը, հակադրելով Տըրգաս Բագրատունուն մթաղանուած սեղեղի գրգռմամբ (ինչպէս Սաւուզի գէղարեւմտեղի ունեցած Նազիրիկի առեանգմանը: Միւնեաց նահապետը խաղաղ ընթերիքի էր հրաւիրել Տըրգաս Բագրատունուն և ըմբռնչում էր Նազիրիկի քնարի մեղեդիները: Իսկ Տըրգաս Բագրատունին սանահարում է հիւրասիրութեան կանոնները և գիտում է անբարոյական քայլի: փստրում է խաղաղութիւնը, կատաղի կռիւ է սարքում տան մէջ, սեղանի սպասքները դարձնում է գէնք (տան մէջ զինուորում է ինչպէս Սաւուզը) և առեանգում է իրեն հիւրընկալած նահապետի վարձակին:

Այսպիսով աստուածաշնչային պատմութեամբ Խորենացուն ծառայել է սրպէս միջոց՝ մեծարելու համար Միւնեաց նահապետին և դատապարտելու համար Տըրգաս Բագրատունուն: Նա կարող էր իր նպատակին հասնել նաև առանց Աստուածաշնչի միջամտութեան, բայց Պատմահար մեծութիւնը հենց այն է, որ նա Աստուածաշնչը գիտելով սրպէս ընտրեալ ազգի՝ հրեաների պատմութիւն, որոշել է իր ժողովրդի պատմութիւնը նոյնպէս շարագրել ընտիր ժողովրդի պատմութեան սեղանով, սպառազորով նաև աստուածաշնչային համեմատութիւնների հեղինակաւոր լինելու հանգամանքը: Նա բացայայտ յայտնում է, որ Աստուածաշնչը իւրայիններէն զատելով իրրև իր սեփա-

կան ազգ՝ միւնեներինը լքեց, իրրև արհամարհելի և իր կողմից նշանակուելու անարժան: «Մանուանդ զի աստուածայնոյն Գրոյ գիւրսն ի բաց հատեալ յինքն սեղանական ազգ՝ ելիք զայլոցն իրր զարհամարելեացն և իւրոց անարժան կարգելոց բանից» (Գիրք ասաջին, գլ. 5): Գտնելով, որ «բազումք զորձք արութեան զտանին զործեալ և ի մերում աշխարհիս» (անդ, գլ. Գ), նա մեր ժողովրդի պատմութիւնը հիւսում է գրական ու գիտական բարձր հնչակով ու մակարդակով: Միւնեաց նահապետի և Բագրատունի Տըրգասի աւանդազրոյցում նա բացի աստուածաշնչական խաղաղութեան խորհուրդը կիրառելուց, գիտում է նաև աշխարհահնչակ Ալեքսանդր Մակեդոնացու պատմութեանը (Սաւուզի իսթեմէն) և ընդօրինակում նրա գիւցազներդական պատկերները: «Եւ անդ էր տեսանել նոր զամի Ողիսեւ»՝ զՊենելոպոյ զսեղեկս ստակելով կամ զՊապիթեայցն և զԵւաչկապարկացն կռիւս ի վերայ Պերթիթեայ հարսանեացն» (Գիրք երկրորդ, գլ. ԿԳ): Տըրգաս Բագրատունին թէև լաւ արարքի տէր չէ, բայց նա համեմատում է Ողիսեւի հետ, այսինքն պատմիչը հայ մարդուն հասարակ մահկանացու չի համարում: Հայաստանում կատարուած գէղարեւմտեղարում է, ինչպէս նկարագրում է աշխարհահնչակ աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացու պատմութիւնում գրանցուած մի իրադարձութիւն:

Խորենացուն սրպէս պատմիչի գնահատելիս միշտ պէտք է յիշել, որ նա գրում էր այնպիսի ժամանակ, երբ Հայաստանը դեռ չէր ենթարկուել այսօր մեզ յայտնի 1500-ամեայ նուաճումներին ու նուաստացումներին և երբ հայ ընթերցողը դեռ չէր ընտելացել սեփական թաղաւորութիւնից ու քաղաքական նախկին կըշտից զրկուած երկրի բնակչի հոգեբանութեանը: Ինչպէս պատմիչն ինքը, այնպէս էլ նրա ընթերցողներն այնքան էլ չառ չէին հեռացած Տիգրան Մեծի և Տըրգաս Մեծի համաշխարհային թատերաբեմում խաղացած դերերի զգացումից: Նրանց օրոք Տըրգաս Բագրատունու և Ողիսեւի, Միւնեաց նահապետի և աստուածաշնչա-

յին Դաւթի խաղաղութեան խորհուրդների համեմատութիւնները զարմանալի չէին, որովհետեւ Աստուածաշնչում նկարագրուած զէպքերը նրանց համար առասպելներ չէին: Դաւթ արքան ու Սաուլը իրականում էլ նոյնքան իրական անձնաւորութիւններ էին, որքան Սիւնեաց նահապետն ու Տրդատ Բագրատունին: Եթէ Խորենացու կողմից քննադատուող Աստուածաշնչի հեղինակը Դաւթին ու Սաուլին ընտիր ժողովրդի ներկայացուցիչ համարելով՝ նրանց պատմութիւնը հիւսել է երաժշտական գործիք ու զէնք կրող ձեռների հակադրութեան խորհուրդը սերունդներին կտակելով, ինչ^օ նոյնը չի կարող անել նաև հայ պատմիչը, որն իր ժողովրդին ոչնչով չի ստորագասում, թէև՝ փոքրաքանակ ենք («թէպէտ և եմք ամուս փոքր»):

Սիւնեաց և Բագրատունեաց տոհմերը նշանաւոր էին: Բակուրն ու Տրդատը նոյնպէս հասարակ մարդիկ չէին: Բակուրը տոհմի նահապետն էր, իսկ Տրդատը՝ Հայոց արքայ Տիրանի փեսան: Խորենացին նրանց մասին պատմել է ինչպէս պատմում են նշանաւոր մարդկանց մասին: Խնդրոյ առարկայ գլխի համար նա ընտրել է այսպիսի խորագիր. «Յաղագս Տրդատայ Բագրատունւոյ և անուանց ազգի նորա առաջնոց»: Վերնագրի առարկայ դարձուած անունները պարզապէս բանալի են բացայայտելու համար այն կարեւորութիւնը, որը պատմիչը յատկացրել է հին և նոր Բագրատունիների տարբերութիւնն արձանագրելուն: Նորերին նա քննադատում է, մեղադրելով նախնիների հաւատն ու բանալու և պայքանական անունները փոխելու մէջ, «Բայց գիտեա՛, զի ի թողուլ ազգին Բագրատունեաց դօրէնս հարցն՝ նախ խմական ժառանգեցին յորջորջումն . . . զրկեալ ի նախնական անուանցն»: Տրդատը նորերից էր, և Խորենացին նրա օրինակով ակնարկում է նաև միւս նորերին: «Բայց գիտեա՛ք բաւերով նա գիմում է ընթերցողներին, որոնցից մէկն էր նաև իր պատուիրատու Սահակ Բագրատունին, Վերջինիս սակայն, նա գովարանում է, տարբերելով Տրդատի ժամանակակիցներից:

Յատկապէս Տրդատ անունով մէկին ընտրելով, ինչպէս երեւում է, նա միաժամանակ կամեցել է պարզարանել առհասարակ Տրդատ անունն շուրջ իր ժամանակ շրջանառութեան մէջ գտնուած մի զրոյց՝ կասանց վրայ բանանալու մասին: Այդպիսի մի ենթադրեալ զրոյցից առանձին տարբեր փոխանցուել են սուրբ Հռիփսիմէին . . . Գեղեցիկ Նազինիկի վրայ տարէց Տրդատի բանանալը նոյնպէս գլխաւոր դեր է խաղում Մովսէս Խորենացու հաղորդման մէջ» (Ա. Յոն Դուաշմիդ, Ազաթանգեղոս, Լայպցիգ, 1877, էջ 58. գերմաներէն): Հաւանաբար զրոյցի արձագանգներից է նաև «Քահանայ և կոյս ծերացեալս վերնագրով, ձեռագրերում պահպանուած, պատմուածքը, որի հերոսը կոյսին ցանկանալու պատճառով «իբրև խոզի ազմի մինչև ի վախճան թաւալ էր» (Էջեր Հայ Միջնադարեան Գեղարուեստական Արձակից, Երևան, 1957, էջ 130): Հռիփսիմէին ցանկացած ու խոզացած Տրդատի մասին պատմուող զրոյցը յիշեցնող այս անունութիւնը յարմարեցուած է քահանայական բարոյականութեանը, բայց չի կորցրել Տրդատի վերաբերեալ պատմուած ազաթանգեղան պատուածի հետքերը: Հնարաւոր է, որ զրոյցի տարբերակներից մէկում էլ Նազինիկի վրայ բանացած Տրդատը նոյնացուած լինէր Տրդատ արքայի հետ, և Խորենացին որոշել է պատմել իսկական բանացողի մասին: Եւ սա զարմանալի չէ: Միջնադարեան զրոյցներում յաճախ է պատահում, երբ տարբեր անձինք նանդէս են գալիս որպէս միեւնոյն արարքների հեղինակ: Պատմահայրը Տրդատ Մեծ արքային մեծարում է և լուսութեան է մատնում Հռիփսիմէի վրայ բանանալու հանրայայտ պատմութիւնը: Սա պատահական համարել չի կարելի: Դրանով նա հաւանաբար կամեցել է ընթերցողի յիշողութեան մէջ թողնել միայն Տրդատ Բագրատունի՝ բանութեան զէպքը:

Եթէ 19-րդ դարում գերմանացի գիտնական Ալֆրէտ Յոն Դուաշմիդը յանգել է Տրդատ Բագրատունու և Նազինիկի միջոցակցը Տրդատ Արշակունի արքայի ու Հռիփսիմէի միջոցակցի հետ համեմատելու

մաքին, կը նշանակի Խորենացու օրօք նայնպէս բացառուած չէր նման բովանդակութիւն ունեցող աւանդութիւնների մերձեցումը: Այդուհանդերձ իմ դատարարութիւնները միայն ենթադրութեան ոյժ ունեն և արտայայտում են պարզապէս Խորենացուն հասկանալու ձգտում: Իսկ ձգտել անհրաժեշտ է, որովհետև զեռևս պատասխանի կարիք ունի այն հարցը, թէ Պատմահայրն ինչո՞ւ է առանձին գլուխ նուիրել Տրդատ Բագրատունուն (Յատկապէս Տրդատայ Բագրատունու և անուանց ազգի նորա առաջնաց): Պէտք է հասկանալ նաև, թէ ինչու պատմիչը Բագրատունի Տրդատի և Նազինիկի պատմութեան վերջում կցել է այդ պատմութեանը Հառընչուող անունները բացառութիւնը, որը նա այնքան կարեւոր է համարել, որ այդ մասին յայտնել է նաև գլխի խորագրում: Պատմահայրը սովորական պատմիչ չէր: Նա իր գրքում հաւաքել է միայն խորհուրդ ունեցող անհնգութիւններ: Նազինիկի առեւանգման զրոյցն ինքնանպատակ, որպէս սոսկ հետաքրքիր զրոյց, ներկայացնելը Խորենացուն յատուկ չէ: Բացի դրանից՝ նա Պատմութեան ընթացքում արդէն յայտնել էր Բագրատունիների նախնիների մասին: Եթէ դրանով չի բաւարարուել և Տրդատ Բագրատունուն նուիրում գլխում յատուկ յաւելուած է յատկացրել հին և նոր Բագրատունիներին հակադրելու և հներին պաշտպանելու համար, կը նշանակի նա ինչ-որ խորհուրդ է կամեցել կտակել սերունդներին: Արդեօք Բագրատունեաց և Սիւնեաց տոհմերի խաղաղ բարեկամութեան քարոզը չէ՞ այդ խորհուրդը: Տրդատ Բագրատունին խախտել էր բարեկամութիւնը, այն էլ՝ այն պահին երբ, ընդհակառակը, պարտաւոր էր երախտապարտ լինել հերթասիրութեան համար: Նա չխժական Բագրատունիներից էր:

(Վերջ՝ 3)

Ինչպէս տեսնում ենք, իմ ենթադրութիւնների հաւասարութեան չափից անկախ, «երգէր ձեռամբ» բառակապակցութիւնը պարունակող աւանդութեան սուսուհասիրութիւնը գիտական կարեւորութիւն ունի: Վատ չէր լինի, եթէ Մինասեանն էլ իր նպատակը բերէր խորենացիագիտութեանը: Այն ինչ նա այնքան է տարուած եղել իր հովանաւորելով, որ մտաւցել է Խորենացու շահերը և հեղինակ է այդ շահերը պաշտպանողին «նրա (Արգարեանի - Գ. Ա.) կարծիքով» սոյն արտայայտութեան («երգէր ձեռամբ» - Գ. Ա.) սուսուհասիրութիւնը գիտական կարեւորութիւն ունի» (140): Հեղինակիս նա չի նկատել, որ ինքը չափից շատ աշխատանք է կատարել «յայտնարեւելու» համար Արգարեանի «թափաքածը»: Դիմել է Աստուածաշնչի օտար լեզուներով թարգմանութիւններին և Համարարատներին, շարչարուել է մինչև որ գտել է «թափաքածը»: Եթէ «թափաքածը» գիտական կարեւորութիւն չունէր, արժե՞ր այդքան շարչարուել: Աւելի լաւ չէ՞ր լինի յօդուած գրելուց առաջ համապատասխան գիտելիքներ հաւաքել բնավէճի առարկայի վերաբերեալ և համոզուել, որ ինձ առարկելու համար անտեղի ժամանակ չպէտք է կորցնեմ ո՛չ իր պաշտպանելու (որը մասնագէտ չլինելով՝ կարծել է, թէ մեր լուսաւոր գործում ես կորոզ էի յանդել Աստուածաշունչը կեղծելու մաքին), ո՛չ էլ ինքը (որը մի ամբողջ յօդուած է գրել, համոզելու համար, որ Աստուածաշնչում իրօ՞ք գոյութիւն ունի այն, ինչ ցոյց է տուել «արդար անխաբար» բանավէճ «չմոզող»):

Ինչպէս Աստուածաշնչում, այնպէս էլ հայրենաշունչ «Հայոց պատմութիւնում» «երգէր ձեռամբը» խորհրդանշում է խաղաղութիւն և առաքինութիւն: Ուրեմն հետեւենք նախնեաց պատուիրաններին:

ԳԷՈՐԳ ԱՅԳԱՐԵԱՆ
Երևան, Մատենադարան

ՀԱՅ ԿԱՐՈՂՆԵՐ

Ղ Ա Ջ Ա Ր Ք Ը Ն . Ջ Է Յ Թ Ո Ւ Ն Յ Ի

(1580 ? - 1653 ?)

Յ Ա Կ Ո Ր Ջ Ե Թ Ո Ւ Ն Յ Ի

(1579 ? - 1646 ?)

Յակոբ սարկաւազ ծնած է ժՁ. Դարու երրորդ քառորդին վերջերր ենթադրաբար: Մնողքը կը կոչուէին Յովանէս եւ Մառա: Եղած է աշակերտ Ջեթունցի Վահան երէցի, եւ Հիզանցի տէր Մարտիրոսի, որ աշխատած է «ի յուսուցանել գոսկին», կամ, սորվեցուցած է «գոսկուն բանեցնելն»: Կրճանք յիշել թուականով յայտնի իր երկու գործերը, եւ երրորդ մըն ալ որուն թուականը կը պակսի:

1. — Աւետարան, 1602, Հալէպ: Դրիչ եւ ծաղկող՝ Յակոբ Ջեթունցի: Կազմող՝ Պետրոս քահանայ: Ստացող՝ խոճա Դրիզոր Ջէյթունցի. — Ձեռ. Հալէպի, թիւ 38:

Ըստ Արտ. Արք. Սիրմէեանի «ձեռագրիս զեղարուեստական մասը, մասնաւորաբար իր խորանները պատուական արտադրութիւններն են 17րդ դարու սկիզբը Հալէպի մէջ ծաղկող զեղարուեստական դպրոցին» (Յուշակ Ձեռ. Հալէպի, 1935, էջ 80):

2. — Եարակնոց, 1608, Կեսարիա: Դրիչ եւ ծաղկող՝ Յակոբ Ջեթունցի: Կազմող՝ Յովանէս քահանայ (1618), «ի վայելումն Յովանէս դպրին». — Ձեռ. Վիեննայի, թիւ 203: Յիշա. ԺԷ. Դարի, Ա., թիւ 397:

3. — Դանձարան: Դրիչ՝ Ղազար սարկաւազ: Ծաղկող՝ Յակոբ սրկ. Ջեթունցի: Ստացող՝ Մարգար քհն. Հալէպցի. — Ձեռ. Հալէպի, թիւ 120:

Արտ. Արք. Սիրմէեան կը գրէ. «Մանրանկարք խիստ բազմաթիւ» են, եւ «հարուստ են գոյնով եւ արուեստով, եւ մեծապէս կը նպաստեն հատորիս զեղարուեստական արժէքին...: Իսկապէս որ հատորս զմայլելի թանգարան մըն է հայ ազնիւ եւ իմաստուն մանրանկարչութեան...: Հատորս ծաղկուած է Հալէպի մէջ եւ ասով աւելի փառաւորած Բերիոյ հայ զարդանկարչութիւնը» (Յուշակ Ձեռ. Հալէպի, 1935, էջ 200):

Դրիչ, ծաղկող եւ կազմող Ղազար քահանայ ծնած է Ֆրանսոս, ժՁ. Դարու վերջերր: Որդին էր մահտեսի Պաղտասարի եւ Լուսինի: Աշակերտած էր քաջ քարտուզար Վասիլ եպիսկոպոսի եւ Յակոբ սարկաւազի: Եղած է հոգեւոր որդի Անթէպցի Յովհաննէս կաթողիկոսի: Ունէր երեք որդիներ՝ Մուրատ, հետագային Մկրտիչ քահանայ, Պաղտասար եւ Սարգիս, որոնց սորվեցուցած է գրչութեան արուեստը: Իրեն աշակերտած են նաեւ Ստեփանոս եւ Աստուածատուր: Իր գրչական գործունէութիւնը Հալէպի մէջ տեւած է մտասուրպալէս կէս դար (1607-1683) Այդ շրջանին արտադրած է երկուտասնեակ մը գործեր, որոնցմէ կը յիշենք հետեւեալները:

1. — Յայսմաւուրք, 1622: Դրիչ եւ ծաղկող՝ Ղազար քահանայ: Ստացող՝ մահտեսի Պարոն. — Ձեռ. Հալէպի, թիւ 150:

2. — Ծաշոց, 1636: Դրիչ, ծաղկող եւ կազմող՝ Ղազար քահանայ: Պատուիրատու՝ մահտեսի Մկրտիչ Ուրհայեցի. — Ձեռ. Հալէպի, թիւ 136:

3. — Յայսմաւուրք, 1639: Դրիչը՝ Ղազար քահանայի որդիները՝ Մուրատ եւ Պաղտասար: Ծաղկող՝ Ղազար քահանայ: Պատուիրատու՝ մահտեսի Սամբար, որդի Նաւասարդի. — Ձեռ. Հալէպի, թիւ 148: Յիշա. ԺԷ. Դարի, Բ. Հատոր, թիւ 1162:

4. — Աւետարան, 1640: Դրիչ եւ ծաղկող՝ Ղազար քահանայ, մասնակցութեամբ իր որդիներուն՝ Մուրատի, Պաղտասարի եւ Սարգիսի: Ստացող՝ մահտեսի Խաչեր, որդի Պետրոսի. — Ձեռ. Հալէպի, թիւ 34:

5. — Մաշտոց, 1640? : Դրիչ եւ ծաղկող՝ Ղազար քահանայ: Ստացող՝ մահտեսի Խաչատուր. — Ձեռ. Հալէպի, թիւ 91:

6. — Մաշտոց, 1653: Դրիչ եւ ծաղկող՝ Ղազար քահանայ: Ստացող՝ մահտեսի Ղուկաս Արարկերցի. — Ձեռ. Հալէպի, թիւ 90:

Խ Ա Ձ Ա Տ Ո Ի Ը Կ Ե Ս Ա Բ Ա Յ Ի

(1590 - 1646)

Քաջատուր Արքեպոս. Կեսարացի ծնած է Կեսարիա 1590ին: Եղած է աշակերտ Դարանաղեցի Գրիգոր վարդապետին: Կր գանուէր Կիպրոս, Ս. Մակարի վանքը շուրջ 1618ին: Քաջատուր արեղայ, 1620ին, Կ. Պոլսոյ Ս. Նիկողայոս եկեղեցւոյն յարկին տակ ծաղկած է քանի մը ձեռագիրներ: Ան պահ մը աշակերտած է նաև Տաթևացի Մովսէս վարդապետին, եւ ապա առաջնորդ կարգուած է Նոր Զուղայի, 1621ին, կամ աւելի ետքը: Գտնուած է Կեսարիա 1630ին, եւ Լեհաստան՝ իրբև նուիրակ Մովսէս Կաթողիկոսի: Քաջատուր վարդապետի ամենէն նշանաւոր գործը եղած է ճիմնարկուժը տպարանի մը, 1656ին, Ս. Ամենափրկիչ վանքին մէջ: Քաջատուր Արքեպոս. վախճանած է 1646ին: Մարմինը ամփոփուած է Նոր Զուղայի Ամենափրկչեան վանքի տաճարին բնմին ներքնայարկը:

Կեսարացի Քաջատուր արեղայի ծաղկած գիրքերէն ծանօթ են հետեւեալները:

1. — Աստուածաշունչ, 1620ին, Կ. Պոլսոյ մէջ, ի դուռն Ս. Նիկողայոսի: Գրիչ՝ Յակոբ Դպիր: Պատուիրատու՝ Մելիքաղա, որ յատկապէս Ապահանէն Պոլիս զրկած է իր գործակալ Քասալին. — 2եռ. Ս. Յ. թիւ 428:
2. — Քերականութիւն — Բառգիրք, 1620ին, Կ. Պոլսոյ մէջ, ի դուռն Ս. Նիկողայոսի: Գրիչ՝ Յակոբ Դպիր: Ստացող՝ Կարապետ վարդապետ. — 2եռ. Երևանի, թիւ 8537 եւ 8563.
3. — Աստուածաշունչ, Կ. Պոլսոյ մէջ, ի Ս. Նիկողոս եկեղեցին: Գրիչ եւ ծաղկող՝ Գրիգոր Վրդ. Դարանաղեցի. — 2եռ. Ս. Յ. թիւ 3043: Դարանաղեցի, ժամանակագրութիւն, էջ 606:
4. — Աւետարան, Ասպահանի մէջ: Գրիչ՝ Յակոբ սարկաւազ ի Պոլիս: Ստացող՝ Արղլայ Զուղայեցի, որդի խոջա Վալու. — 2եռ. Նոր Զուղայի, թիւ 58 (Բ. Հատոր): Քաջատուր Կեսարացիի նախ Կ. Պոլսոյ եւ ապա Նոր Զուղայի մէջ ունեցած մանրանկարչական գործունէութիւնը հաստատապէս կը մատնանշէ պոլսական սեին եւ

պատկերագրութեան ազդեցութիւնը Նոր Զուղայի մանրանկարչական դպրոցին զարգացման վրայ:

Մ Ե Ս Բ Ո Պ Խ Ի Ձ Ա Ն Յ Ի

(1590 ? - 1652 ?)

Ժէ. Դարու առաջին կիսուն Նոր Զուղայի մէջ իրբև զրիչ, ծաղկող եւ կազմող բնույն գործունէութիւն ունեցած է Մեսրոպ Դպիր երզանցին: Ծնած է ժՁ. Դարու վերջերքը: Որդին էր Մարտիրոս քահանայի եւ եռնդարի: Եղած է աշակերտ՝ յայտնի վարպետ երզանցի Մարտիրոս քահանայի եւ Մազման մականուանեալ Մովսէսի Սարգիս երէցի: Իր կարգին ունեցած է աշակերտներ, որոնցմէ ծանօթ են տէր Դասպար, Աթամ, Բարսեղ երէց եւ Վահրամ:

Չորս տասնամեակներու (1608 - 1651) վրայ տարածուող իր աշխատանքին իբր արդիւնք ծանօթ են աւելի քան երեսուն գործեր, որոնցմէ ընտրովի շարք մը կը ներկայացնենք այստեղ, ժամանակագրական կարգով:

1. — Աւետարան, 1608, Ապահան: Գրիչ Ստեփանոս քահանայ: Ծաղկող՝ Մեսրոպ երզանցի: Ստացող՝ խաջայ Վէլիջան. — 2եռ. Բրիտ. Քանդարանի: Յիշտ. Ժէ. Դարի, Ա. Հատոր, թիւ 406:
2. — Աւետարան, 1609, Ծօշ: Գրիչ՝ Սիմէոն երէց: Ծաղկող՝ Մեսրոպ երզանցի: Ստացող՝ Մելիք Մուրատ. — 2եռ. Օթսֆորտի, թիւ 13: Յիշտ. Ժէ. Դարի, Ա. Հատոր, թիւ 423:
3. — Աւետարան, 1615, Ապահան: Գրիչ՝ Հայրապետ երէց: Ծաղկող՝ Մեսրոպ երզանցի: Ստացող՝ Մարտիրոս Ասթայ. — Յիշտ. Ժէ. Դարի, Ա., թիւ 748:
4. — Աւետարան, 1618, Ստաթէի վանք: Գրիչ՝ Մինաս: Ծաղկող՝ Մեսրոպ Դպիր երզանցի. — Յիշտ. Ժէ. Դարի, Ա., թիւ 880:
5. — Աւետարան, 1623, Ասպահան: Գրիչ՝ Ստեփանոս քահանայ Չիք: Ծաղկող՝ Մեսրոպ Դպիր երզանցի. — 2եռ. ի Լենինգրադ: Յիշտ. Ժէ. Դարի, Բ. Հատոր, թ. 148:
6. — Աւետարան, 1624, Նոր Զուղայ: Տէր Հայրապետ գրած է աստուածասէր Մարգարտի ցանկութեամբ: Մեսրոպ Դպիր

ծաղկած եւ կազմած է. — Ձեռ. Երեւանի, թ. 3598: Յիշտ. ժէ. Դարի, Բ., թիւ 199:

7. — Աւետարան, 1627, Ասպահան: Գրիչ եւ ծաղկող՝ Մեսրոպ Խիզանցի: Ստացող՝ խոջայ Մարտիրոս. — Ձեռ. ի Թիֆլիս: Յիշտ. ժէ. Դարի, Բ., թիւ 354:

8. — Գիրք Հարցմանց՝ Գրիգորի Տաթեւացոյ, 1627, Նոր Զուղայ: Գրած է Հայրապետ Երէց, խաւջայ Եղիազարի պատուէրով: Ծաղկող՝ Մեսրոպ Դպիր. — Ձեռ. Ս. Յ. թիւ 3425:

9. — Յայսմաւորք, 1630, Յարեւան գիւղ, Ծօշ: Բարսեղ Երէց եւ Մեսրոպ Խիզանցի գրած են «ի խնդրոյ ... մահդասի խօճայ Եղնազարին»: Ծաղկող՝ Մ. Խիզանցի. — Ձեռ. Նոր Զուղայի, թ. 241: Յիշտ. ժէ. Դարի, Բ., թիւ 566:

10. — Աւետարան, 1637, Նոր Զուղայ: Գրիչ Գրիգոր: Ծաղկող՝ Մեսրոպ Դպիր Խիզանցի: Ստացող՝ ղօջայ Դաւիթ. — Ձեռ. Ս. Յ. թիւ 2617:

Հստ գնահատութեան Սիրարփի Տէր Ներսէսեանի, Մեսրոպ Դպրի գործերուն լաւագոյնն է ասիկա:

11. — Աւետարան, 1649, Ասպահան: Գրիչ՝ Վահրամ: Ծաղկող՝ Մեսրոպ Դպիր Խիզանցի. — Բանբեր Մատենադարանի, թիւ 13, էջ 338:

Մ Ե Ս Ր Ո Պ Բ Ա Ղ Ի Շ Ե Ց Ի

(1600 ? - 1660 ?)

Բաղիշեցի Մեսրոպ Վարդապետ ծնած է ժէ. Դարու սկիզբը ենթադրաբար: Ան 1643ին գտնուած է Երուսաղէմ. Իր գրած մէկ յիշատակարանին մէջ ինքզինքը կը յորջորջէ «բանի սպասաւոր»: Դաւիթ գրիչ, 1645ին. կը կոչէ զինքը «աստուածարան վարդապետ, քաջ հստոր եւ անյաղթ փիլիսոփայ, ոչ միայն յարճեստ գրչութեան եւ ծաղկարարութեան, այլ ցոխ ամենայնիւ, լցեալ գիտնականութեամբ, ճշմարիտ քարոզող եւ ղասասաց, հեզ եւ հանդարտ, սրբանունդ եւ մարբամիտ» (Յիշտ. ժէ. Դարի, Գ. Հատոր, էջ 168): Մեսրոպի գրչական եւ մանրանկարչական գործունէութեան կարճ մէկ շրջանը (1635 - 1643) միայն ծանօթ է: Այդ տարիներու արդիւնքէն կրնանք յիշել հետեւեալները:

1. — Աւետարան, 1635, Ս. Սարգիս, Բաղէշ: Գրիչ՝ Մեսրոպ Դպիր. — Թորոս Աղբար, Բ. Հատոր, էջ 414-415:

2. — Սաղմոս, 1636, Տիգրանակերտ: Գրիչ եւ ծաղկող՝ Մեսրոպ Բաղիշեցի: Ստացող՝ Ղուկաս սարկաւազ Հզուեցի. — Ձեռ. Ս. Յ. թիւ 2362:

3. — Շարական: Գրիչ՝ Հերապետ: Ծաղկող եւ նկարող՝ Մեսրոպ Բաղիշեցի: Ստացող՝ Խաչատուր արեղայ. — Ձեռ. Ս. Յ. թիւ 1688:

4. — Աւետարան, 1643 [Բաղէշ]: Գրիչ եւ ծաղկող՝ բանի սպասաւոր Մեսրոպ Բաղիշեցի, Բաղիշեցի տէր Սահակի (+ 1643?) հետ միասին: Կան շահնկան լուսանցազարդեր՝ յանախ ինքնուրոյն ոճով. — Ձեռ. Ս. Յ. թիւ 1966: Յիշտ. ժէ. Դարի, Գ. Հատոր, թիւ 169:

5. — Աւետարան, 1643, Երուսաղէմ: Գրիչ՝ Մեսրոպ. — Ձեռ. Ս. Յ. թիւ 2653:

Յ Ո Վ Հ Ա Ն Ն Է Ս Խ Ի Զ Ա Ն Ց Ի

(1600 ? - 1663 ?)

Յովհաննէս Քհն. Խիզանցի ծնած է ժէ. Դարու սկիզբը հաւանաբար: Արդին էր Յովհաննէս քահանայի եւ Ահլիի: Ունէր երկու եղբայրներ՝ Միքայէլ քահանայ եւ Ամիրսէթ, եւ քոյր մը՝ Հոիփօսիմէ: Արդին կը կոչուէր Աէթ: Աշակերտած է Մինաս կրօնաւորին: Առաւելապէս գործած է Երուսաղէմի մէջ (1626 - 1663), երբմն այցի երթալով իր հայրենիքը, ուր կը տեսնենք զինքը 1644ին, եւ 1649-50ին: Խիզանցի Յովհաննէս քահանայի բազմարդիւն գրչէն գրչէն ու վրձինէն ծանօթ են աւելի քան 30 ձեռագիրներ: Կը ներկայացնենք ընտրովի շարք մը ժամանակագրական կարգով:

1. — Ժողովածու, 1626, Երուսաղէմի մէջ օրինակած է. — Ձեռ. Ս. Յ. թ. 2515:

2. — Աւետարան, 1631, Երուսաղէմ: Գրած եւ ծաղկած է մահտեսի Տօնապետի համար. — Ձեռ. Ս. Յ. թիւ 1945:

3. — Աւետարան, 1634, Երուսաղէմ: Օրինակած եւ ծաղկած է Բաշարաթ սարկաւազի համար. — Ձեռ. Ս. Յ. թ. 2659:

4. — Աւետարան, 1640, Ս. Յակոբ, Երուսաղէմ: Օրինակած եւ նկարագրող

է մահտեսի կերէքի խնդրանքով. — Զեռ. Ս. Յ. թիւ 2668:

5. — Աւետարան, 1644, Հիզան: Օրինակած եւ նկարազարդած է մահտեսի խաւեա Սարգսի համար. — Զեռ. Ս. Յ. թիւ 2631:

6. — Ճաշոց, 1646, Ս. Ծնունդ Բեթղեմէմ: Օրինակած եւ նկարազարդած է միջակ արուեստով: Պատուիրատու՝ Կանծակեցի Գրիգոր պատրիարք. — Զեռ. Ս. Յ. թիւ 15:

7. — Տօնացոյց-Շարական, 1653: Օրինակած եւ ծաղկած է Ս. Ծննդեան Վանքին մէջ, իր որդւոյն Ալթի համար. — Զեռ. Ս. Յ. թիւ 1403:

8. — Աւետարան, 1656, Ս. Յակոբ, Երուսաղէմ: Օրինակած եւ նկարազարդած է, եւ նուիրած Ս. Աստուածածնի գերեզմանին. — Զեռ. Ս. Յ. թիւ 1549:

9. — Շարական, 1661, Ս. Յակոբ, Երուսաղէմ: Կրած եւ ծաղկած է Սիմէոն Պարոնտէրի պատուէրով. — Զեռ. Ս. Յ. թիւ 355:

10. — Աւետարան, 1663, Ս. Փրկիչ, Երուսաղէմ: Օրինակած եւ նկարազարդած է: Զեռագիրը մնացած է առանց ստացողի. — Զեռ. Ս. Յ. թիւ 2665:

ԲԱՐԱՂԱՄ ԴՊԻՐ ՍԵՐԱՍՏԱՅԻ

(1600? - 1675?)

Բարաղամ Դպիր ծնած է ԺԷ. Դարու սկիզբները: Որդին էր Միխայէլի: Աշակերտած է Կարապետ կրօնաւորի: Ամուսնացած էր Մարիամի հետ. ունէր որդի մը, Միքայէլ անուն, որ եղաւ նշանաւոր գրիչ եւ ծաղկող: Բարաղամ 40 տարի (1634-1674) գործած է Սերաստիոյ մէջ իբրեւ գրիչ, ծաղկող եւ կազմող: Իր երկոտասն-

եակ մը ծանօթ գործերէն կը յիշենք հետեւեալները:

1. — Յայսմաւուրք, օրինակած է 1634-1636ին, «ի խնդրոյ յանցաւոր Մինասի»: — Յիշատակարանը ԺԷ. Դարի, Բ. Հատոր, թիւ 997: Զեռ. Սերաստիոյ, թիւ 145:

2. — Աւետարան, 1638: Կրիչ՝ Խաչատուր երէց: Ծաղկող եւ կազմող՝ Բարաղամ: Ստացող՝ Պօղոս. Յիշտ. ԺԷ. Դարի, Բ. Հատոր, թիւ 1085: Զեռ. Երեւանի, թիւ 6747:

3. — Աստուածաշունչ, 1636-1640: Կրիչ եւ ծաղկող՝ Բարաղամ: Ստացող՝ Ներսէս Վրդ. Սերաստացի. — Յիշտ. ԺԷ. Դարի, Բ. Հատոր, թիւ 1170: Զեռ. Ս. Յ. թիւ 3438:

Ծաղկողը շատ է օգտուած Թորոս Ռօսլիւնի 1262 թուականին նկարազարդած Աւետարանէն, որ այդ ժամանակ կը գտնուէր Սերաստիա, այժմ՝ Բալթիմոր:

4. — Շարական, 1644ին օրինակած է «ի խնդրոյ Սերաստացի Մելքիսէթ քահանային», նուիրատուութեամբ մահտեսի Սրգուի. — Յիշտ. ԺԷ. Դարի, Գ. Հատոր, թիւ 223: Զեռ. Ս. Յ. թիւ 3374:

5. — Շարական, 1654ին Նոր Քաղաք Քանաւպոյի մէջ օրինակած է Բարաղամ գրիչ՝ Նոր Քաղաքացի, «հրամանաւ եւ արդեամբք տէր Աւետիս քահանայի եւ դոկիացւոյ». — Յիշտ. ԺԷ. Դարի, Գ. Հատոր, թիւ 956: Զեռ. Ս. Յ. թիւ 3261:

6. — Փամագիրք-Աաղմոս-Տօնացոյց, 1663ին օրինակած է Բարաղամ քարտող, աշակերտ Կարապետ կրօնաւորի. — Զեռ. Վենետիկի, թիւ 79:

7. — Մեկնութիւն ԺԲ. Մարգարէից՝ Ն. Լամբրոնացւոյ, 1674ին օրինակած է Բարաղամ գրիչ՝ որդի Միխայէլի. — Զեռ. Երեւանի, թիւ 6484:

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ՍՈՎՍԷՍ ՔԵՐԴՈՂ ԵՒ ՓԻՆՈՆ

Պիտոյից Գրքին վերջը յորդորական իրատարանութիւն մը կայ՝ գիրքը յօրինող Մովսէս Քերդողին կողմէ ուղղուած իր աշակերտին Թէոդորոսի: Այս Մովսէս Քերդողը յաճախ նոյնացուած է պատմահայր կամ քերթողահայր Խորենացի Մովսէսին հետ: Մենք այդ նոյնացման դէմ բաւական զօրաւոր հիմ մը կը նկատենք Քերդողին մօտ տեսնուող լեզուական երևոյթ մը որ օտար է Խորենացիին: Ակնարկուած լեզուական այդ երևոյթն է երրորդ դէմքի համար իգական սէ և նէ դերանուներու գործածութիւնը Պիտոյից Գրքին մէջ. այսպէս,

1. — Գիրք Ը. օրինակ ա. — «Եւ այնու զսէ զրդուեալ, սովաւ և ես սայթաքեալ անկանելով ի վայր ի հիմանէ հաստատուն խորհրդոյ՝ ի պատուիրանազանց կամակորութիւն» (Տպ. 1865, էջ 513):

2. — Գիրք Գ. օրինակ ա. — «Եւ մանաւանդ ևս որ զնէսվրայս՝ ամհնեին անհաւատալի զրուցեալ պատմէ ճառ, ասելն զնէ՝ կին Տանտալեայ» (էջ 375):

3. — Գիրք Գ. օրինակ բ. — «Եւ այնպէս յանգէտս ասէ աղէկարժումն ժամանակի՝ մերկ զնէ իւրումն մարտակցին ցուցանէր Գիւգեայ: Ընդ որ յետոյ զգացեալ զառականս կնոջն առնել իմն զրուցի՝ զայրանայր ցասմամբ, և խորհուրդ ընդ տեսողին ունելով, հրաման տայր բայ նմին՝ զի թէ ոչ զկանտուղէսն սպանցէ զայրն ներա, ինքն արով վախճանեսցի» (էջ 377):

Այժմ կ'արժէ հարցնել թէ այս երևոյթը, իգական դերանունին գործածութիւնը, գոյութիւն ունի՞ հայերէն լեզուով ուրիշ հին գրուածքներու մէջ: Պատասխանը դրական է: Սէ իգական դերանունը գործածուած է Փիլոնի երկու գրութեանց հայերէն թարգմանութիւններուն մէջ: Այսպէս,

Ա. — Յղ. Ատաուածային Աւրինացն Այլարանութեան, Տպ. 1892,

1. — էջ 144. — «Վասն որոյ և յետ վախճանին տակաւին ես թողալ և թաթաւ ասեն զսէ, իրբև առաջին եղեալ և յետոյ ապականեայ»:

2. — էջ 145. — «Արդ զսէ և զէպ ուղիղ ասաց բստ զսլոյն աւգնական. քանզի արդարև ընտանի և բուն է սա աւգնական մտացն, իրբ եղբայր և համարիւն»:

Բ. — Յղ. Վարուց կենաց Տեսականի, կամ Հեսսեայց, Տպ. 1892:

1. — էջ 6. — «Բանզի սէ, զմարմին բշկէ միայն. իսկ այն և զանձինս հիւանդութեամբ ըմբռնեալս զժնդակաւք և զժուարաւք առ ի բշկութիւն»:

2. — էջ 24. — «Բանզի սուրբ և անբիծ և յաւերժակոյս զսէ գիտեն»:

3. — էջ 26. — «Եւ սպաս պաշտաման կրեն ոչ ի ծառայից և յաղախնաց, զագզն ազատս, ստացուածս համարեալ ոչ ըստ ընութեան, քանզի սէ ազատս զամենեսին ծնաւ»:

Արդ, իգական դերանունի կիրարկութեան այս մասնայատուկ իրողութեան վրայ հիմնուելով, Պիտոյից Գիրքը յօրինող Մովսէս Քերդողին կ'ընծայենք Փիլոնի վերայից երկու գրութեանց հայերէն թարգմանութիւնը:

Մեր այս վերագրումը՝ մասնակի նեցուկ մըն ալ կը զտնէ պարմանի բառով, որ կիրարկուած է Պիտոյից Գրքին և Հեսսեայց ճառին մէջ. այսպէս,

Գիրք Պիտոյից, էջ 580. — «Այս է նախադուռն կրթարանիս՝ և ասպարէզ ենթակայս իրի հոնարական հանդիսաւորաց, համանգամայն ուշեղագոյն պարմանեաց»:

Յղ. Հեսսեայց, էջ 20. — «Եւ անցեալ կան առ նոսին այլք պարմանիք՝ առաջին տէգ մուրուացն արձակեալ»:

Շահեկան է նաև հետևեալ հատուածը, որ սերտ աղերս կը ցուցնէ՝ Փիլոնի մօտ գտնուող նման գրուագի մը հետ:

Գիրք Պիտոյից, էջ 537. — «Յայնժամ որպէս յորդորական իմն զուարթութեամբ քաջալերեալք լինէին արք և կանայք, և ի միասին տօնելով ընծայէին Ատաուծոյ բստ շնորհալից կրիցն հանել բարեբանութիւն և ձայն ցնծութեան: Եւ զնոյնս նուագաւոր երգ և երաժշտական զուգա-

բարբառ հնչմամբ պարաւորակք եղեալ՝ յերկուս բաժանէին դասս. որոց առաջնորդեալ հաւէր արանցն՝ մեծն ի մարգարէս Մովսէս, և կանանցն՝ նորին համարին նուագերգողն Մարիամ: Եւ այնպիսաբար յամենեցունց առաքելով հրեշտականման ուրախալից պարաւորութիւն համբառնալով զձեռս յերկինս, և գոհանալով ի շնորհողէն յաղթութեան բազմայնականն հեշտալուր բանիւքս:

Յդ. Հեսսեայց, էջ 31. — Եւ աստուածազգեստք եղեալ արք և կանայք մի պար եղեալք՝ զգոհացողականն աւրհնութիւն ի փրկիչն Աստուած երգէին: Եւ առաջնորդէր արանցն Մովսէս մարգարէ, և կանանցն Մարիամ մարգարէ: Սոցա յաւէտ նմանութիւն արարեալ պաշտաւնէիցս այսոցիկ պար, նուագաւք զուգանչմամբք և զուգարարառովք, առ ծանր հնչիւն արանցն, կանանցն սուրն խառնեալ, յարմարական և նուագաւոր բազմայնութիւն կատարէր, և արդարեւ՝ հրաժշտական. քանզի ամենարարի էին միտք, ամենարարի բարբառքն, և նազելի և պարկեշտ պարաւորակքն:

Այժմ նկատի պէտք է առնենք քերականական ուրիշ երևոյթ մը, որ աչքի կը զարնէ Փիլոնի գործերուն հայերէն թարգմանութիւններէն ոճանց մէջ. այդ է ե գրին իրրե նեցուկ գործածութիւնը բայերու անցեալ կատարեալ եզակի երրորդ դէմքին առջև, անոնց մէկէ աւելի վանկեր ունեցած պարագային ալ, ինչպէս էզնաց, էգիտաց, էկորոյս:

Այս կարգի բայական ձևերէն կրնանք մատնանշել հետեւեալները.

Ա. — Յդ. Աստուածային Աւրինացն Այլարանութեան, էջ 170. — ԷԱյլ ցրուեալ և քայքայեալ միտքս կամ ախտիս հարեալ՝ էանց և էզնաց ընդդէմսն:

Բ. — Կեանք իմաստնոց, Տպ. 1892:

1. — էջ 52. — Եւ մաքուր ճաճանչ լուսոյ փոխանակ խորին խաւորին տեսանել սկսեալ՝ էանց էզնաց զիտ ճառագայթին, և ետես և էգիտաց և էհաս զոր յառաջագոյն ոչ էր տեսեալս:

2. — էջ 54. — Եւ վասն զի էանց էզնաց և փոխեցաւ:

3. — էջ 93. — Երանդի և ոչ զմի որ

ոչ որք էին ընդ նմա էկորոյս, հիացեալ ընդ մեծութիւն գործոյնս:

4. — էջ 95. — Եվասն զի ետես և էգիտաց զաւզնական զմարտակիցան և ըզսիրեկիս յառաջ սակաւմի հիւանդացեալս:

Արդ, հիմ ունենալով լեզուական այս երևոյթը վերոյիշեալ երկու գրութեանց մէջ, կեանք իմաստնոց երկին հայերէն թարգմանութիւնն ալ կարելի կը գտնենք ընծայել Մովսէս Բերդողին:

Մովսէս Բերդողին վերագրելի վերոյիշեալ երեք թարգմանութիւններուն վրայ կրնայ աւելցուիլ չորրորդ մըն ալ, ահա թէ ինչպէս: Պիտոյից Գիրքին մէջ (Չ. ա. էջ 446) կը հանդիպինք հետեւեալ նախադասութեան. Ե՛ր յոյժ դժոխսխեաղոս եւ դագ բւնիւրց վարէր: Արդ, ընդգծեալ հազուադէպ ասութիւնը կը տեսնենք նաև Փիլոնի Առանց Պատրաստութեան ի Սամփոսովն ճառին մէջ (Տպ. 1826, էջ 549), այսպէս. Էկրդ իբր այսպէս ի վեր զնա կախեաց, և ելոյժ զնա, պատիբ՝ աղոս եւ դոց բւնիւրց:

Ուրեմն վերագրեալ լեզուական և քերականական տուեալներուն վրայ յենլով Մովսէս Բերդողը կը տարբերենք Մովսէս Խորենացիէն, և առաջինին կ'ընծայենք Փիլոնի երկերէն չորսին, —

Ա. — Յաղագս Աստուածային Աւրինացն Այլարանութեան,

Բ. — Յաղագս Վարուց Կենաց Տեսականի, կամ Հեսսեայց,

Գ. — Կեանք իմաստնոց, և

Դ. — Առանց պատրաստութեան ի Սամփոսովն — հայերէն թարգմանութիւնը:



Յուելուածարար կ'արժէ նշել որ լեզուական վերագրեալ ձևերը — սէ, նէ, նէրա — ինչպէս և շատ ուրիշներ, օր. նհատ, նոջա, եարարին, ետաց, մէնածին, ևայլն, կը գտնուին Տիմոթէոս Կուզի Հակածառութեան հայերէն թարգմանութեան մէջ: Սակայն Փիլոնի խնդրոյ առարկայ գործերուն թարգմանութեան լեզուէն այնքան հեռու է Հակածառութեան հայերէնը, որ շատ դժուար է միևնոյն թարգմանչի գործ նկատելու: Վերջինին թարգմանիչը նոյնիսկ հայչի թուր ըլլալ, այլ օտար մը՝ միաբնակ դաւանութեամբ:

Ն. ԱՐԲ. ԵՐՈՎԱԿԱՆ

ՅՈՒՇԱՊԱՏՈՒՄ

1915ի ամառն էր: Յուլիսի մեղրացած արևը մետաքս թեկերով կը բացուէր Փեսանդաշտի, իրարու խաչածե նստած չորս գիւղերու՝ Շիրտանի, Կաղազիղի, Առէղի և Կայնիմիրանի վերև: Փեսանդաշտի լեռնագալար ձմեռուան շրջանին չուրջի ձիւնածածկ լեռներէն իջած ջուրներէն կը վերածուէր աւազանի մը, որ Ապրիլէն Օգոստոս, քիչ քիչ կը ցամքի, իր ծածկած հողերուն բաշխելով արգասաւոր իր բարիքը: Փեսանդաշտը (փոս դաշտ) ամենաբարձրադիր դաշտավայրն է, 2200 մէթր բարձրութեամբ: Արտօսը գլուխն է Ռըշտունեաց լեռներուն, որոնց վրայ ծաղիկներ կան, միայն այս սարերուն յատուկ: Սուսուն ծաղիկը, օրինակ, իր մէջ կը խացնէ Հայաստան աշխարհի բոլոր ծաղիկներուն բոյրն ու անուշութիւնը, տեսքն ու զգլխանքը: Երբ հովիւները արևամուտին՝ իրենց հօտերուն հետ գիւղ վերադառնալին, գլխարկներուն շուրջ շարած սուսուն ծաղիկներու փունջեր, անոնց բոյրը ոշխարներու հանած փոշիէն ու մայրիկէն առաջ գիւղը կը հասնէր: Տեղացիները զայն ծաղիկներու նարեկացին կ'անուանէին:

Նարեկացին հայ միտքի սուսուն ծաղիկն է, սիրտերու ուրախութիւնը, տըրտմութիւնը, նախապաշարուէր, թերահաւատութիւնը, սիրոյ, յոյսի, հաւատքի համբերութիւնը, ինչպէս նաև ընդվզուէր բանութեան և յաճախ Աստուծոյ դէմ: Սակայն ո՞վ կրցած է անոր շտի սիրել, կամ իր ամենի կատաղութեան մէջ թռիչքներ գործել, այսերուն հետ մարտնչիլ և մտնելութեամբ մարդկային մեղքերու և կիրքերու վրայ յարձակիլ, նման եղբորովի փոթորիկին որ լեռներու վրայ կը բացուի, անգունդներ կը բանայ ծովի ջուրերուն խորը, վիշապներ շղթայի կը զարնէ և աստղերէն կը կախէ: Աստուածն անգամ սարսափի կը մտնէ, մինչև որ Սուրբ Հոգին անգունդներուն վրայ շարժելով, Ըլլայ նսր լեղիցի լոյս» մը: Ան հարազատ ծնունդն է իր հայրենիքին:

Սուրբին ներշնչութեան քարայրը բարձունքի մը վրայ է, հետու մարդերու ճամբաներէն, անգունդին վրայ կախուած, ուր հայոց մեծ բանաստեղծը արձակած է իր հառաչանքներն ու ողբերը, ի խորոց սրտի աղապատանքներով: Հոն է դամբարանը մեծ սուրբին, որուն ուխտաւորները կը մօտենային ծնկաչոք, ջուրի վտակին վազող եղջերուի նման, ըսելու իրենց սրտին խօսքը Աստուծոյ: Կը յիշեմ մայրս ինչպէս սուրբի շիրմին շուրջ կը պարեցնէր զիս, շիրմաքարին վրայ կը պահեցնէր, որ շնորհք և իմաստութիւն գար իր փոքրիկին: Սուրբին ցոյց տրուած մէկէ աւելի գերեզմանները չեն կրցած զայն առանձինն իրենց մէջ պարփակել, ան կը մնայ միշտ անպարագրելի և հրաշագործ, եղբորովի փոթորիկներուն պէս աշխարհաստատ, ծովուն ջուրերուն նման խորանգունդ և մրկածին, և կամ այնքան քաղցր, ինչպէս ծովուն կապոյտին մէջ ննջող հուր աշքերով, բոց մօրուքով առասպելական պատանին:

Ապրիլեան կռիւներուն, Փեսանդաշտն ալ ունեցաւ իր հերոսամարտ: Վասպուրականի հերոսամարտէն յետոյ, ժողովուրդը կը հաւատար թէ եկած էր վախճանը գարերու իր սարկութեան: Ապրած էր դարերով լաւագոյն օրերու յոյսով, յանձնառու եղած ամէն կարգի զհողութիւններու, կրծելով գերութեան ժանգոտած շղթաները, մղելով արիւնոտ գուպարներ ընդդէմ անմարդկային ամէն կարգի զազանութիւններու, եկած հասած քսաներորդ դարու սեմին՝ որ փոքր և գերի ժողովուրդներու ազատութեան արշալոյսը կը կարծուէր Ըլլալ, և հոն անխնայ մորթուիլ, ի տես քաղաքակիրթ նկատուած աշխարհին, իրողութիւն մըն է, որուն հետ կարելի չէ հաշտուիլ առանց ատելու մարդկութիւնն ու քաղաքակիրթութիւնը: Այս անպատմելի սղբերգութեան դիմաց մարդ կը տարուի մտածելու քաղաքակիրթութեան հոգեվարքին և պագայի տխուր ճակատագրին: Սե գիշերը նորէն կ'իջնէր մեր իղձերուն և երազներուն վրայ, կ'ամայանար երկիրը իր զուակներէն: Մեր երազներու բոցավառ խարոյկէն կը մնար միայն աղօտ ճա-

ապագայի մը Արագածի ստորոտին՝ սրուն քաղցր շողերը կը շարունակեն մնալ զերազոյն ապահովութիւնը մեր երազին: Իսկ Արագածն անդին, որք ու ամառի կը մնան մեր տունն ու տեղը, դարաւոր քերտինքի և արիւններու գինը եղող սրբութիւններն ու տնօրսարինելի զանձերը, ինկած գիշատիչներու ոտքերու կոխան:

Մեր բիւրաւոր նահատակներու մարմինները մնացին անթաղ, հեռաւոր անապատներու մէջ, կեր՝ վայրի գազաններուն և գիշատիչ թռչուններուն: Ո՛չ երկնքի լոյսը և ոչ ալ արդարութեան ցօղը կ'իջնէր անոնց ցրուած սկզբներուն վրայ: Մեր դաւար կոյսերն ու մատաղերոմ մանուկները կ'ապշուպուէին վաշտըւէր և անարգ շահագործումներու ի հաշիւ... Իսկ անոնք որոնք հազար ու մէկ մահերէ վերջ հրաշքով կրցին ողջ մնալ, աստանդական նետուեցան օտար մշուշներուն ծոցը, շարունակելու իրենց քաւարանեան կիսնքը, անցեալ վերջի շուրջներու սլաքներէն բղիկ բղիկ: Տարիները կ'անցնին և մենք յետոյ կը սպասենք դեռ թափուած արեան գինը եղող մեր մարդկային իրաւունքներուն: Մոռացումը չէ անշուշտ որ պիտի ամօքէ մեր բեկուած հոգին, մոռացումի դաւաճանութիւնը, ընդհակառակն, ոճիրի հաւասար արարք մը պիտի ըլլայ, մեր իսկ ձեռքովը գործադրուած: Այդ մասին հոգեատանջ գայրոյթով արտասանուած է անէմքի վճիռը. «Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, թող ողջ աշխարհ կարգայ հայուն նախատինք»:

Անշուշտ առաջին անգամը չէր որ արիւնը կ'ողողէր մեր երկիրը: Պատմութեան կատարի ցուլը մեր դարաւոր կեանքի ընթացքին բազմաթիւ անգամներ անցած է մեր բզկտուած մարմինն վրայէն: Երկնեք երկին եւ երկիրը մեր տիեզերածնութիւնը խորհրդանշող պատկեր մը չէ միայն, այլ նաև պատմութիւնը մեր ժողովուրդին, որուն արեան ծովուն մէջ պիտի կրէր իր ցաւը հայ բնաշխարհը խորհրդանշող եղիգնիկը: Մեր բոլոր հին մատենագիրները, Շնորհալիէն մինչև Դաւրիժեցին, իրենց կարկամած շրթները մօտեցուցած հայ տառապանքի այդ կարմիր

եղէզնիկի ծակերուն, երգած են հայ հագրի տխրանուշ մեղեդին, կեցած մեր հազարաւոր դիակներու առջև, տեսլահար մարգարէներու նման աղաղակելով. «Տեսանեմք կենդանեաւ դիակունս անձանց մերոց»:

Ամէն տարի Սփիւռքի բոլոր հայաշատ կեդրոններու մէջ մեր ժողովուրդը կը յուշէ Ապրիլեան եղեռնը և արիւնոտ սիրտով կը տօնախմբէ մեր բիւրաւոր մեռելներուն կարմիր յիշատակը, որոնք իրենց մահուան դաշտերէն մեղի կը բերին չմեռնող զաղափարներու ոսկի երազը, սրբազան շուշփայլի մը մէջ վաթթուած: Մեռելները սիրելի կը նշանակէ սիրելի անոնց առաքինութիւնները, վասնզի մեր եղբարման նահատակները պատկերներ են զաղափարին: Չկան անոնք այսօր, բայց իրենց երազը իբրև դրօշ կարմիր կը ծփայ անվերջ հայ ըղձանքներու բոցերուն վերև: Չի բաւեր Ապրիլ 24ը նկատել իբրև բարոյական յաղթանակ, թէ ի՞նչ հասկացողութեամբ՝ այդ ալ ուրիշ հէքիաթ: Որքան ճիշդ է խօսքը մեր մեծ եկեղեցականին. «Եթէ կարենայինք սիրել զիրար՝ այն չափով որքան կը սիրենք մեր մեռելները, այն ատեն բոլորովին տարբեր պիտի ըլլար մեր գործն ու ճակատագիրը»: Մենք իրապէս յարգած կ'ըլլանք մեր մեռելները, եթէ գիտնանք հաշտ ապրիլ ողջներուն հետ. այս է Ապրիլ 24ի ներազոյն պատգամը մեծ աղէտէն ազատուողներու համար: Ի՞նչ պիտի ըսէր իր հաւատքին համար ողջամահ եղող եկեղեցականը և ի՞նչ կրակէ բառերով պիտի ծանակէր մեզ դաշուանահար, մորկավարս քերթողը, եթէ անոնք կարենային հրաշքով իրենց անյայտ գերեզմաններէն դիտել մեր իրերամարտ կեցուածքը, մեր հոգիները իրարմէ բաժնող ողբերգութիւնը, փոխանակ իրարու հետ ըլլալու. առանց տարուելու օտար և ժամանակաւոր հովերէն, յառած մեր նայուածքը սեփական մեր ճրագին, անոր լոյսին տակ հիւսելու ապագայի թեզանը:

Վեց տարեկան է ի այդ օրերուն: Այսօր, տարիներ յետոյ, մտքիս մէջ տակաւին կենդանի կը մնան ծանօթ դէպքերն ու դէմքերը, ուրախ և արտում պատկեր-

ներով, Աշխերուս առջև էն կ'անցնին շարքերը հերոս Ֆէտալիներուն, իրենց գզաթէ գլխանոցներով, Հոմերական կտրիճներ յիշեցնող. որոնք այդ օրերուն իրենց արիւնով գրեցին Վանի և Փեսանդաշտի հերոսամարտը: Կ'անցնին անոնք հրակարմիր դէմքերով, յուսովա. երգը իրենց շրթներուն: Անոնք կը մեռնէին խաղաղ հոգիով, արհամարհելով մահը, գեղեցկացընելով սակայն անոր դժխեմ պատկերը:

Հակառակ այս իրողութեան, անսպասելիօրէն գաղթի անգանգը արուր ելեւէջներով կը թանձրանար հոգիներուն վրայ, սուգի վարչամակի մը նման, անակընկալի բերելով նոր յոյսերով լեցուն Վան աշխարհի քնակչութիւնը:

Կեդրոնէն հրահանգ եկած էր շրջակայ պաւառներուն, քսանչորս ժամէն պատրաստուիլ մեկնելու Վան և անկէ կովկաս: Այս եղբարխաղը անմարտելի կը մնար բոլորին համար: Ոչ ոք կրնար հաւատալ թէ իրենց տուներէն, հողերէն, սիրելիներու գերեզմաններէն այս բաժանումը վերջնական կրնար ըլլալ: Բոլորի դէմքերուն՝ ցաւ և աշխարուն՝ արցունք կար: Հայրս մանգաղը ձեռքին՝ մեր անամերձ արտն էր իջեր, վերջացնելու կէս մնացած ցորենի քաղը: Երջանիկ արարած, որուն հոգիին խորը յոյսին ճառագայթը կը շարունակէր կայծկլտալ, տարիներու իր անմեռ խորհուրդով:

Օրեր յետոյ, Փեսանդաշտի և շրջակայ գիւղերէն մեծ ու փոքր կարաւաններ ճամբայ կ'իյնային դէպի Վան, լեռներէն բխող վտակներու պէս, վերադարձի հաւատքի գաւազանին յենած, կէօօրուան արեւը կը տաքցնէր լերկ ժայռերը: Յոգնած եզներ դանդաղօրէն կը քաշէին երեսաներով և կ'ինքնով ծանրաբեռն սայլերը: Լեռնային կուրցնող արեւին մէջ, կրներու խայտարղէտ գլխու շալերը, կարմիր և կապոյտ շրջադրեանները, այրերու կիրակնօրեայ շիկակարմիր բաճկոնները, սսկի թիւերով հիւսուած, տօնական երեւոյթ մը կու տային նահանջի այս լուռ երթին: Մահը ընկերով հարսանիք է. այդ զգացումով կը քալէին բոլորը, իրարու մէջ, իրարմէ դուրս:

Իրիկնադէմին կանգ կ'առնէինք Ոստանի դիմաց: Հեռուն կ'երևնար Սիփանի ձիւնափառ կոնը, որ կը բարձրանար լիճի կապոյտ հայելիէն: Սիփանը հօրս հէքիաթներէն ինձի ծանօթ լեռն էր, որու բարձունքին՝ Սիամանթուն և Սաշէլարէն իրենց սիրոյ ողբերգութիւնը արած ու մեռած էին: Ծաղատագիրը յաճախ կը լծորդէ սէրը մահուան, կեանքին տալու գուցէ խորութիւն և նշանակութիւն: Որովհետև անմահութիւնը մահուամբ միայն հասկնալի է: Այս արտում պարագան փառաօրէն է կեանքին: Մահը կը մաքրէ անցեալը և կը կնքէ զայն յաւերժութեամբ. այս իրողութիւնը իր հէքիաթունակ ձեւին մէջ միայն հասկնալի է: Ոստան ժամանակին մայրաքաղաքն է եղած Արծրունեաց թագաւորութեան, պողտաւա և շէն: Անուանի էին մանաւանդ անոր ծիրանն ու ընկոյզը: Ծատ էի լսած Ոստանի նշանաւոր մրգաստաններու մասին, այժմ այդ դրախտին մէջ կեցած՝ կը դիտէի թէ ինչպէս արեւու շողերը անձրև կը մաղէին ծառերուն՝ որոնք իրենց ճիւղերը սանտրուած վարսերու պէս, գոյներու գեղեցկութիւններով, պտուղներով զարդարուած, կ'իջնէին հողին: Ոստանի գետը լեռներու զովութիւն առած, ծառերուն հետ ձեռնկուելով վար կը վազէր: Հսկայ ընկուզենիներ, ձերունիներու իմաստուն խոհերով կը դիտէին ջուրին վազքն ու խաղը:

Հօրս փափաքով, Վան չհասած, կ'որոշենք Արաօսը բարձրանալ, որ 3500 մէթր բարձրութիւն ունի և դուռն է Ռշտունեաց լեռներուն, անկէ դիտելու Փեսանդաշտի համապատկերը: Իրարու վրայ ծալուած այս ամեհի լեռնակոները արտաններու վրաններ ըլլային կարծես, որոնք եկած ու բանակած էին Նայիրի աշխարհին մէջ: Սակայն Փեսանդաշտի թիկունքին բարձրացող Մողկէ լեռներուն գեղեցկութիւնը, իր ծաղկաւէտ լեռնադաշտերով, արօտավայրերով և ջուրերով անպատմելի է: Արաօսի բարձունքէն դիտելով այդ սքանչելիքը՝ կը յամբանայ հոգին: Աղբիւրները, որոնք ժայռերէն կը բխին, կապոյտ առէջներով կը հասին լեռներու կողերէն վար: Գոյնզգոյն ծա-

գրիկներ, նարկիզ, ռեհան, գինեբրուկ, նուենուֆոր, միւսոսնածաղիկ, ազբրանց արիւն, որոնք լեռներուն կարմիր կը հողցնեն, վերածելով համայնապատկերը հրաշալիքի մը:

Այժմ, տարիներ յետոյ, երկրագուն- գին կէսը շրջելէ վերջ, կը խորհիմ Ար- տաւն պարզուած տեսաշունին, ջուրերու գուարթ երգին, ժայռերուն, բուսակա- նութեան, որոնք Աստուծոյ այդ խորա- նին մէջ սիրոյ խնձիղը կ'երգէին, սիրտս կը ճմլուի ու մանուկի մը պէս կ'ուզեմ լալ, ինչո՞ւ այս բոլորը: Ո՞վ անարդա- րութեան և անիրաւութեան ձմեռ, ե՞րբ պիտի ծագի արդարութեան արեգակը. ու հողիիս մէջ վերստին կը յառնէ տըր- տում երգը բանաստեղծին.

Թող, ախպէր թող, որ իմ սիրտը
կրակ ու բոց վառուած էլնի,
Թող, որ իմ աչք կ'իկացող
Պղտոր պղտոր աչքեր էլնի:

Արագածը իր բոլոր հովոցներով շատ համեստ գեղեցկութիւն մը ունի. իսկ Լի- բանանի լեռները իրենց շորութեամբ պառաւներու կը նմանին այս ֆանել պար- մանիին առջև:

Այս բոլորէն յետոյ, կը մտնենք Ա- ւարայրի Պլպուլ եղիշէի ճգնաբանը, որ ժայռին մէջ փորուած ընդարձակ խոռոչ մըն է: Ըստ աւանդութեան, եղիշէ պատ- միշէն առաջ այս քարայրին մէջ ճգնած է Մովսէս Խորենացին և թէ եղիշէն իր դիւցազնամատեանը զրած է Խորենացիի ցուցմունքներով: Աւանդութիւնը չի մոռ- նար պատմելու նաև այն հայտնաբերու- ժասին, որոնք ենթարկուած է մեծ պատ- միշէ: Ան իր հեռքը կորսնցնելու համար ֆողցապանութիւն ըրած է Մոկաց Ապա- րանից Ս. Կարապետի վանքը: Տեղւոյն վանականները երբ կ'իմանան իր տեղը՝ անկէ ալ կը վտարեն զիւքը: Կը մեռնի Անձևացեաց Ամենափրկիչ մենաստանին մէջ: Խնձ մեծ մարդեր, որոնք կը խաչ- տանդուին, կը խաչուին, առնելու համար գուցէ իրենց բաժինը անմահութեան:

Տակաւին վան չհասած՝ կ'այցնինք Չարահան Սուրբ Նշանը: Ամբողջ վանքը խորանի էր նման, ստուերախիտ ծառերու շրջանակին մէջ ծածկուած: Ամայի էր

վանքը, իսկ տաճարի կիսաստուերին մէջ կը շարունակէր իր նինջը Աւարայրի քաղցրախոս պլպուլը: Մայրս մոմեր վա- անց ու լացաւ, զաղթողներէն ուրիշներ ընկերացան իրեն: Սոխակին ձայնը դուր- սէն կ'երգէր . . .

«Պլպուլ, քեզի համար մեր հարքն ասացին,
Թէ չէ հաւ, պլպուլ մեր Աւարայրին,
Եղիշեայ հոգեակն է քաղցրաղբուցիկ
Որ զՎարդանն ի վարդն տեսանու կար-
միրս:

Յաջորդ օրը կը շարունակենք մեր երթը դէպի վան: Արշալոյսը Ռշտունեաց լեռներուն տուած էր ուրախ գոյն մը, նման նոր արթնցող մանկան ժպտին: Լեռները քարձրահայեաց կը նայէին ցած ինկած բլուրներուն, ուր պարտէզներու կանաչութիւնը քարտիներով հասակաւոր- ուած, տեղ տեղ կը հասնէր լեռներու կէս քարձրութեան, հեռուներէն դիտուած: Շամիրամի պարտէզներուն գիծը կը մօ- տենար և կը խառնուէր վանի դրախտա- րոյր մրգաստաններուն: Ո՞ր գեղարուես- տագէտին աչքը այս մշուշոտ կանաչին վերև կրնայ տեսնել քարձրահայեաց Ար- տամետը, որուն առջև Տօսպայ ծովը ա- ռասպելական Շամիրամի լոգտրանն է շի- ներ, որուն մէջ մեծ վհուհին Արայրի վէրքերն է լուացեր, փորձելով իր կա- խարդական արուեստով կեանք տալ իր սիրածին: Արամի որդին, ըստ աւանդու- թեան, ի տես Շամիրամի հրապոյրին, շի կրնար յաղթել փորձութեան և կը համ- բուրէ զայն և Նուարդին տալիք մատա- նին Շամիրամի սնարին քով կը մոռնայ: Սակայն վա՛յ անոր որ Շամիրամ մը կը համբուրէ . . . Փռաք Խորենացիին որ կը քնացնէ Արան յաւիտենական քունով, պանծացնելով ամուսնական սիրոյ հաւա- տարմութիւնը: Հէքիաթը երբեմն որքան գեղեցիկ է իրականութեանէն:

Ոտանէն կը շարունակենք ճամբան դէպի վան: Հեռուն կ'երևի Այգեատանը՝ իր հէքիաթոյրի գեղեցկութեամբ: Աղթա- մար և Արաէր կղզիները, սիրահար արօր- ներու նման, իրենց լոգանքը կ'առնեն: Ու կը յիշեմ ծանօթ երգը.

«Մովուն խաւք մը կ'էր, անունն էր արօր,
Վզիկն էրկէն էր սրտիկ սևաւորս:

ՖՐԱՆՑ ՎԷՐՖԷԼ

(ԱՌՍՆՑ ԻՆՏԵՆՍԻՎՆԵԱՆ ՄԱՐԿ ՄԸ)

«Տեղ մը չկայ որուն կը պատկանիս», այսպէս Վէրֆէլ գրեց 1921ին իր ապագայ կնոջ:

«Ո՛չ քաղաք, ո՛չ երկիր, ո՛չ ժամանակ»: Վտարանդիութեան այս զգացումով ան մասնակից կը դառնար Աւստրո-Հունգարական կայսրութեան անկումէն ետք ֆրակէն տեղահան եղող ուրիշ Գերման-Հրեայ գրողներուն: Սակայն, աննման իրեն բարեկամ Յորանց Գաֆֆայի, Վէրֆէլ ապացուցանեց թէ արտակարգօրէն ձեռնհաս էր ինքզինքը աննպաստ պարագաներու յարմարցնելու: Ան իր գրական հիանալի յաջողութիւնը պատե-

րագմներով և յեղափոխութիւններով մեծապէս ցնցուած շրջանի մը ընթացքին էր որ իրագործեց: Այդ շրջանը իր գազաթնակէտին հասու նացիներուն յաղթանակով և զինք աքսորականի մը վերածելով: Միացեալ Նահանգներուն մէջ գտնուած իր վերջին տարիներուն, ան (ձայնասփռուէն) յայտարարեց. «Ես Ամերիկացի եմ»: Բայց կասկածելի է թէ ան իսկապէս կրցաւ իր ինքնութեան առեղծըւածը լուծել, մասնաւորաբար բախումը իր Հրեայ ծագումին և կաթոլիկ եկեղեցւոյ հրապոյրին:

Փիթըր Սթէֆան Ճանկքի կողմէ այս

Շամիրամի օձապոռոյտ ջրանցքին հետ կը յառաջանանք, դիտելով ծովը ու համբելով կարուանը լեռներուն, որոնք իրենց դունչերը ծովին մէջ մխրճած՝ կը քային կարծես մեզի հետ: Քաղաքի մերձաօրութեան կը տեսնենք Վանի երկայրկանի շէնքերը, լայն փողոցներով, որոնց երկու կողմերուն՝ ծառաշարքեր իրենց անընդմէջ հասակները կ'երկարաձգեն: Կարելի չէ անշուշտ այս շքեղութեան հետ համեմատութեան բերել մեր գիւղական ցած տանիքները, փթիբով ձեփուած պատերով տուները, իրենց նեղ և ծուռ ու մուռ փողոցներով:

Քաղաքի մուտքին՝ ուշ մնացած գաղթողներու բազմութեան դիմաց կեցած էր թուխ համազգեստով և սև ակնոցներով մէկը, որ կը յայտարարէ թէ քսանչորս ժամէն պէտք է ձգեն քաղաքը: Բէտո Արամն է, կը փսփոսային իրմէ քիչ մը հեռուն կեցողները: Վանեցիներ քէոռ կ'ըսէին ակնոց կրողներուն: Կը խորհիմ թէ ո՛չ Հայաստանի և ոչ արտասահմանի մէջ

չէ մնացած մէկը, որ ինծի նման տեսած ըլլայ Վանի հերոս Արամը:

Յաջորդ օր, հօրս ձեռքէն բռնած, բարձրացանք Վանի դարաւոր ու հռչակաւոր բերդը, որու բարձունքէն սնդուս կտաւ մը ինչպէս կը պարզուէր Վանայ ծովը: Հեռուն, վերէն ինկած դազաղներու պէս կը ծփծփային կղզիները, անվերադարձ մեծ փառքերու դիերը ինչպէս:

Յետոյ գացինք դիտելու Մհերի քարածոյոյր, որուն մէջ հազարամեակներէ ի վեր փակուած կը մնայ Սասունցի Գաւիթի սրգին, որ, ըստ աւանդութեան, խռոված աշխարհի չարէն և անարդարութեան, կամաւորապէս ինքզինքը այդ քարածոյոյին մէջն է զնդաներ, որ հողէն ծնած Սիփնքսի նման կը կենայ յաւերժին դէմ: Ժողովուրդը կը հաւատայ թէ երբ ժամանակը գայ, ան պիտի խորտակէ իր բանտին դուռը, աշխարհին բերելու խաղաղութիւն և երջանկութիւն: Ան մեր ուշացած Մեսիան է:

Ե.

(Շարունակելի՛ 1)

նոր կենսագրութիւնը անկողմնակալ դիրք մը կ'որդեգրէ, և թոյլ կու տայ որ փաստաթուղթերը և գէղարարը խօսին: Անտիպ յուշատետրեր, օրագրութիւններ, նամակներ և յուշեր ազատօրէն օգտագործելով, ան յստակօրէն կ'արձանագրէ Վէրֆէլի գրական կեանքին երկդիմութիւնները: Ինչպէս նաև իւրաքանչիւր զլուխի վերջուտութեան՝ շեղագրուած պատմական մանրամասնութիւններ կը մէջբերէ, քաղուած Վէրֆէլիները լուսնանշող անձերու հետ կատարուած տեսակցութիւններէ: Այն ատակութիւնը, որուն միջոցաւ ձանկար կը միախառնէ քաղաքական գէղարարը Վէրֆէլի զգացական կեանքին տաքնապներուն և անապահովութիւններուն հետ, այս կենսագրութիւնը օրինակելի կը վերածէ:

Վէրֆէլի «Der Weltfreund»,-ը (1911), մարդկութեան եղբայրութեան դրուատիքը, զինք Արտաշատիական Սերունդի գլխաւոր բանաստեղծ տիաղոսին արժանացուց: Բայց շատ չուտով իր իտէալական ձգտումները անկման մատուցեցան Առաջին Համաշխարհային պատերազմին պատճառաւ, որուն հետեւեանքով ան Ընկերավարական զօրաւոր հակումներ ունեցաւ: Հանրապետական Աւստրիոյ մէջ, 1920-ական թուականներուն, ան իր ասպարէզը նոր փուլի մը մէջ դրաւ: Հրաժարեցաւ իր նախկին արտաշատիական և Ընկերավարական իտէալներէն և զօրաւոր սերտ համաձայնութիւն յայտնեց կաթոլիկ եկեղեցւոյ հետ: Այսպէս, 1930-ական թուականներուն, ան Տօլֆուսի և Շուլցնիկի ամբողջատիրական վարչաձևերուն գերածառեալ պաշտպանը եղաւ:

Իր կեցուածքը Հիթլերի իշխանութեան տիրանալուն 1933ին՝ իր գիրքին երկդիմութիւնը կը բացայայտէ: Երբ Հէյնրիխ Մանի պէս ձախկողմեան հեղինակներ Փրուսիոյ Գրական կաճառէն կը վտարուէին, Վէրֆէլի նոր վարչաձևին հաւատարմութեան ծանուցում մը ստորագրեց, 1933ի Մայիսին, Նացիներուն գիրքերու այրումով, նոյնիսկ իր գործերուն մէկ մասը փճացնելէ հտք, ան օրուայ իշխանութեան հետ խաղաղութեամբ ապրելու յոյսն կը մշակէր:

1933ի Դեկտեմբերին, ինքզինքը «Զխուսելովաքիոյ Գերման փոքրամասնութեան պատկանող մէկը» կոչելով, Նացիացած Գրողներու Միութեան անդամակցութեան դիմեց: Հեղինակը այն է. թէ նոյն թուականին Աւստրիացի հրատարակիչ մը իր «Մուսա Տաղի Քառասուն Օրերը» հրատարակեց, ուր ան Հայոց հալածանքը կը նկարագրէ Օսմանեան կայսրութեան վերջին տարիներու ընթացքին: Նմանութիւնը Հրէից հալածանքին հետ այնքան մեծ էր, որ Նացիները այս վէպը անմիջապէս արգիւնեցին: Սակայն, Միացեալ Նահանգներու մէջ ան մեծ ընդունելութեան արժանացաւ և հսկայ ապաքանակով սպառող գիրք մը եղաւ ու Վէրֆէլի Ծոշիզմի գլխաւոր հակառակորդ անունով գրոշմեց:

1938ին, Գերմանացիներուն Աւստրիոյ գրաւումէն հտք, Վէրֆէլի իր կինը Ֆրանսայի հարաւային մասը ապաստան գտան: Անոնց դժուարին և յուսահատ վիճակը Ֆրանսայի պարտութենէն հտք՝ յուզիչ գրուագ մըն է այս կենսագրութեան մէջ: Վէրֆէլին անունը առաջնակարգ տեղ մը կը գրաւէր Նացիներուն կողմէ ուղուած հեղինակներուն ցանկին վրայ: Անձկալից ամիսներ անցուցին, խուսափելով Վիշիի իշխանութիւններէն և սպասելով արտօնագրերուն որոնց միջոցաւ Միացեալ Նահանգներ փախչիլ պիտի կարենային Սպանիոյ վրայէն: Հակառակ Ամերիկեան օգնութեան կազմակերպութիւններու միջամտութեան, Վէրֆէլի և կինը վերջապէս ստիպուած եղան լեռնային սահմանը ապօրէն անցնիլ և Սպանիա մտնել, խուճր մը գաղթականներու հետ (Հէյնրիխ Մանը անոնցմէ մին էր): Իր բախտին սուղակէտին՝ Վէրֆէլի Լուրտի մէջ հինգ ամիսներ մնաց և ուխտեց վէպ մը գրել սրբացուած Պէրնատէթ Սուպիրոսի մասին, եթէ հրաջքով մը կարենար ազատուիլ: Միացեալ Նահանգներ գտնուելուն միջոցին «Պէրնատէթի երգը» վէպն էր որ իրեն մեծագոյն յաջողութիւն մը իրականացուց և զինք հարստացուց: Սակայն իր վերջին տարիները հոն՝ ոչ թէ միայն իր տկար առողջութեան ստուերին տակը մնացին, այլ նաև զինք ամբաստանութիւններու

մատնեց թէ իր Հրէական հոգեւոր ժառանգութիւնը կ'ուրանար կաթոլիկ զգացումներու հանդէպ իր ըրած զիջումներով:

Այդ ճշմարտութիւնը թէ ան «հակա-Սեմական կնոջ Տը հետ ամուսնացած էր» (այս ինք անձամբ ցաւով կ'ընդունի) իր կեանքին հեգնանքին աւելի մեծ իմաստ մը տուաւ: Երբ Ալման զինք նոր ճանչցած էր իր օրագրին մէջ զինք որպէս «գէր և ճպոտ սրունքներով Հրեայ մը» պատկերացուց: Բայց Վէրֆէլը, իրեն համար, աւելի հեղ անձ մըն էր իր նախկին կողակիցներէն — երգահան Մահլըբը, գծագրիչ Գոգոչգան և ճարտարապետ կրօփիւքը: Ան ունէր գրող մը՝ որուն տաղանդը կարելի էր յղկել իր անձնական փառասիրութեան կարիքին համաձայն: Վէրֆէլ շատ շուտով անոր սիրային զգացումներով կապուեցաւ, թէ և ան տակաւին Փրակ գտնուող երիտասարդ կնոջ մը հետ ամուսնացած էր, իսկ Ալման՝ կրօփիւքին: Կարգ մը սիրային ցնցումներէ ետք անոնք վերջապէս ամուսնացան: Վէրֆէլը սրճարանի իր վատանուն բարեկամներէն հեռացնելէ ետք. Ալման զինք գործի լծեց շարք մը գլխաւոր գործերու վրայ, իր շքեղ տանը մէջ: Անկասկած, ան գովասանքի արժանի է այս բնատուր ձիրք ունեցող անկանոն գեղարուեստասէրը կարգապահ արհեստավորի մը վերածելուն: Բայց ասոր համար Վէրֆէլը իր գաղափարաբանութիւնը որպէս գին վճարեց: Ալմանի ազդեցութեամբ ան իր երիտասարդութեան գաղափարներէն հրաժարեցաւ այնպիսի վայրագութեամբ մը՝ զոր Քաթրան հաւատար կը նկատէ կոչումի մը ուրացման: Երբ Ալմանի հիւրասենեակը հակադիր եկեղեցականներու հաւաքատեղիի մը վերածուեցաւ — սւր Շուշպերկը սովորական յաճախող մըն էր — Վէրֆէլին զիրքը աւելի երկդիմի եղաւ: Սաստիկ բախումներ ծագեցան երբ Ալման, որուն հակա-Սեմական զգացումները բացայայտ էին, Ֆրանքոն և Հիթլէրը պաշտպանելու սկսաւ: Նոյնիսկ իրենց աքսորին մէջ՝ Ամերիկա, Ալման կատաղի վիճարանութիւններ գրգռեց, հաստատելով թէ Նացիներու կեդրոնացման ճամբարներուն մասին ըսուածները պարզ փրօփակմիս են:

Այս սպրդասացութիւններուն դիմաց, Վէրֆէլը նուազ անպաշտպան պիտի ըլլար, եթէ իր անձնական ինքնութեան աւելի հաստատ հասկացողութիւն մը ունեցած ըլլար: Սակայն իր մանկութենէն սկսեալ, երբ իր ծնողքը զինք կաթոլիկ մանկատաններու վտահեցաւ, ան յարափոփոխ եղած էր Քրիստոնէութեան և Հրէութեան հանդէպ իր ցոյց տուած հաւատարմութեան մէջ: Իր մեծագոյն քաղձանքը որպէս գրող՝ ապացուցանել էր թէ այս երկու վարդապետութիւնները կարելի է հաշտեցնել (իւր թատերախաղներէն մէկուն մէջ կը տեսնենք թէ Ս. Ֆրանսիս Ասիզացին ձիաքարչ կառք մը հեծած է՝ Ահասուրուսի (Թափառական Հրեան) ընկերակցութեամբ): Այս՝ երկդիմութիւններու ծնունդ տուաւ և անոնք ողբալիօթէն բացայայտ եղան երբ Մարթին Պուպրի և Սիկմունտ Ֆրէօյտի նման աւելի հիմնական տեսութեան հեղինակ մտաւորականներ իրեն սասարէզ կարգացին: Շատ աւելի կնճռոտ խնդիրներ գոյացան երբ 1934ին Ամերիկեան թատրոնի մը ղեկավարը իրեն վտահեցաւ Հրէից ճակատագրին մասին Ս. Գրքէն ներշնչուած ապաւորիչ թատերախաղ մը գրելու: Այս թատերախաղին բնագրին մէջ Քրիստոսի նման անձ մը կը տեսնենք, որ Հրեաները կը մխիթարէն Տաճարին կործանման առթիւ: Երբ Վէրֆէլի բացատրուեցաւ թէ ոչնչացիւ վերջաւորութիւն մը անհաճոյ է նիւ Եօրքի Հրեայ գաղութին և թատերախաղին յաջողութիւնը կը վտանգէ, ան վերջին արարը բարեփոխեց՝ գանց ընելով Քրիստոնէական ակնարկութիւնները:

Վէրֆէլի պատուախնդիր մարդ մը ըլլալը բացայայտեղէն կ'սկանահարէ իր իրագործումները: Երբ 1940ին նիւ Եօրք հասաւ որպէս զաղթական, ան յիշատակելի խօսքեր լսեց, որոնք Նացի Գերմանիոյ դէմ մղուած պատերազմը որպէս «կրօնական պատերազմ մը» կը նկարագրէին և որուն շրջապատը գեոգրատական ոյժերը պէտք է որ միանային Հրէութեանը փրկելու համար, և այսպէսով դէպի բարբարոսութիւն անկումը արդիւլէին: Բայց 1942ին Հոլիվուտի մէջ զինք կը տեսնենք քարոզիչը այն վարդապետ-

ԳՐԱԴՐՈՍՍԱԿԱՆ

ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ

Ուրախութեամբ և շնորհակալութեամբ ողջունեցինք Արմինէ Քէօշկէրեանի նոր երկը՝ Ներսէս Շնորհալի, Տաղեր և Գանձեր, 1987, Երևան:

Ներսէս Շնորհալիի Տաղերուն բաւական հարուստ մէկ հաւաքածուն վաղուց հրատարակուած է վեհնետիկ (Բանք Չափաւ, էջ 397-519, ըստ 1928ի հրատարակութեան, որ նոյնին Բ. սպագրութիւնն է): Փոքրադիր այդ հատորին մէջ կը գտնուին 59 տաղեր:

Ա. Քէօշկէրեան, երկարաշունչ աշխատանքով, զանազան ձևագրերներէ քաղելով, այդ թիւին վրայ կ'աւելցնէ 37 նոր անտիպ տաղեր, ինչ որ կը ներկայացնէ շօշափելի քանակ և որակ:

Այժմ ակնարկ մը գրքին բովանդակութեան վրայ: Ներածութիւն (էջ 5-2Ա), Բնագրեր (էջ 3-364), Մանօթագրութիւններ (367-429), Յանկեր (430-446):

Յատուկ յիշատակութեան արժանի է Առաջին Յանկը, ուր ներկայացուած են

ճերսէս Շնորհալու հատուած - տաղերը ըստ առանձին երկերի և ըստ հատուածների սկզբնատողերի այբբենական դասակարգութեան», ընդ մէջը 65 կտոր (էջ 430-432):

Նոյնպէս կ'արժէ մասնաւոր յիշատակութիւն կատարել Մանօթագրութիւններու մասին, թիւով 70, որոնք մանրամասն և գնահատելի տեղեկութիւններ կուտան Տաղերուն վրայ:

Եւ այժմ քանի մը մանր նկատողութիւններ քննադրերու մասին՝ ի շահ սոյն հատորին:

1. - էջ 54, տող 24. - Միաստուածութեան. ուղղելի Մի աստուածութեան: Նոյնը էջ 139, խորագիր, տող 3: էջ 140, տող 10: Դարձեալ, էջ 190, տող 1, միաստուածութիւն. ուղղելի մի աստուածութիւն: Նոյնպէս, էջ 298, տող 18, էջ 322, տող 4:

2. - էջ 86, տող 12. - խաչահանացն. ուղղելի՝ խաչահանուացն:

3. - էջ 91, տող 7. - դատապետք. ուղղելի՝ դատափետք:

4. - էջ 110, տող 5. - շուրջ զգերեզմանին. ուղղելի՝ շուրջ զգերեզմանան:

5. - էջ 167, տող 32. - անմըտելին. ուղղելի՝ անմտանելին, համաձայն C ձևագրին:

տութեան՝ թէ կաթողիկոսութիւնը միակ հոգեկան ոյժն է որ իր կարեւորութիւնը ունի: Հրեաները պէտք է հասկնան թէ իրենց ճակատագրուած է «Փօլօնիացիներու կամ Պուլկարացիներու պէս անպէտ ժողովուրդ մը ըլլալ»: Ընկերը այսպիսի հակասութիւնները առանց որեւէ մեկնաբանութեան կ'արձանագրէ, սակայն միտամանակ կը յիշէ թէ 1942ին «Պէրնատէթի Երզը» գրքէն շուրջ կէս միլիոն օրինակ սպառած էր:

Այս հիանալի կենսագրութիւնը կը յայտնէ թէ վերֆէլը հակասական անձ մըն էր - գրող մը՝ օժտուած փայլուն իրատեսութեամբ, որուն կը պակսէր զայն պահելու հիմնական կարողութիւնը: Գրախօս Հանս Մայէր, որուն յուշերը վեր-

ֆէլի մասին (արձանագրուած ձանկերի կողմէ) 1920ական տարիներէն են, յրստակազոյն պատկեր մը կը ներկայացնէ: Ան կը գրէ. «Կրնայ ըլլալ որ ան Մարքսիստ մըն էր, օրինազանց մը կամ պահպանողական մը, նոյնիսկ կաթողիկ մը: Ամէն բան փոփոխական էր և կախում ունէր պահուն ներմղումէն, յղացումէն և խոր զգացումէն»: Այսպիսի դատողութիւն մը կարելի է անգութ նկատել, բայց լուսարանող ազգեցութիւն մը ունի թէ ինչո՞ւ վերֆէլի կեանքն ու գործերը նշանակալից կը մնան, հակառակ որ այդ գործերը անցեալին կը պատկանին, իր գործերը իր օրերուն տազնապնդուն և շփոթ բանականութեան արտայայտութիւնն են:

EDWARD TIMMS

Քրգմ. ԱՐԱՄ ՊԷԼԵԱՆ

6. — էջ 170, տող 19. — աշտարակ ոսկեղէնս. ուղղելի՛ աշտարակս ոսկեղէնս, ինչպէս ունի C ձեռագիրը:

7. — էջ 177, տող 52. — ի մեզ նա բաշխէ պարգև կենացունարքեր ի կեանս: Կ'արժէ նշել որ Հայկազեան Բազմաբարձ կենացունարքեր բառին իբր վկայութիւն բերած է Ծնորհալիի Վարդավառի տօնին նուիրուած անծանօթ մէկ Տաղէն սա սոգերը: Մինչև ի մեռելոց յառնեմ, զձեզ կենացործեմ, կենացունարքեր քարոզ' ընդ ձեզ եմ յաւիտեան: Դիտելի է սակայն որ այս վկայութեան հրկրորդ տողը կը գտնուի «Յարուսթեան» Տաղին մէջ (էջ 345):

8. — էջ 188, տող 22. — աղբիւրն. ուղղելի՛ աղբերն, ինչպէս ունին երեք ձեռագիրներ:

9. — էջ 269, տող 1. — արեգակ. ուղղելի՛ արեգակն, ինչպէս ունին երեք ձեռագիրներ:

10. — էջ 272, տող 22. — Մարք մեր հոգևոր. ուղղելի՛ հոգևորք, ինչպէս ունին երկու ձեռագիրներ:

11. — էջ 344. — Տաղ — Աւետի՛ս, միշտ աւետեաց հընչումն: Այս տաղը զետեղուած է Յաւելուածներու բաժնին մէջ: Հեղինակը, Մանօթագրութիւններու կարգին, յիշատակագրի մը կողմէ այս տաղին շտեման ներսիս ընծայուածը բաւարար հիմք չէ համարած՝ զայն հաստատապէս Ծնորհալիին տալու:

Արտաքին այդ վկայութեան վրայ աւելցնելով ներքին վկայութիւն մըն ալ, զկենացունարքեր Ծնորհալիական բառը, կը խորհինք թէ առանց վարանուծի ներսէս Ծնորհալին կրնանք ընդունել իբրև շեղուած հեղինակ սոյն Յարուսթեան Տաղին:

12. — էջ 430, թիւ 14. — ի նմին առուր կիրակէին. էջ 431, թիւ 39, ի նմին առուր կիրակէին. — Երկրորդը ուղղելի է՝ ի նմին առուր յայլու՞մ դիմաց:

13. — էջ 431, թիւ 50. — Ոչ արգելեաց զվէմն կրկրաւոր. ուղղելի՛ վէմն:

Բանասիրական բարձր մակարդակով պատրաստուած այս երկը մեծապէս արժէքաւոր յաւելուած մըն է միջնադարեան Հայ քերթողութեան հարուստ գանձարանին վրայ:

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ

«ՏՊԱԻՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՍՓԻՒՌՔԱԶԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵՆԷՆ»

Հեղինակ՝ ԱՒՆՏԻՍ ԵԱՓՈՒՃԵԱՆ

Ատենէ մը ի վեր, Սփիւռքի զանազան անկիւններէն մեզի հասած գրական (արձակ կամ չափածոյ) պիտակի ներքև ներկայացող հատորները ձեռնելու ատեն սովոր ենք այցուելու գաղջ ու վարանոտ զգացումներէ: Միջակէ վար ու յաճախ վրիպած գործեր ջտիջախիչ մեծամասնութեամբ, յաջող ու շղարագուխ բացող՝ երկ մը ողջունելու հրանութիւնը անհաս երազի մը վերածող:

Այս անգամ տարբեր նկարագիր հագած հատոր մը ունինք մեր ձեռքին տակ: Ուր հեղինակը, մեղուաջան (ինչո՞ւ չըսել մրջնաջան, քանի որ մեղուին հետ ու նման մրջիւնն ալ կը կենայ իբր խորհրդանիշ աշխատասիրութեան, մանաւանդ որ Եափուճեանի ցանքը աւելի այս վերջինին հետ է որ ունի հանգիստութիւն, քանի որ իր գործէն յառաջ եկած բարիքը մեզրի նման ուրիշները գոհացնելու փոխարէն, կոչուած է իր փառասիրութիւնը զգուսելու) խմբագիր ու հրատարակագիր, ասանամեակներու վրայ տարածուած վաստակ մը ունի, կուսակցական, ընկերային ու ազգային մարզերն ալ ընդգրկող: (Գիրքը փակելէ առաջ տուած է պատկանելի՝ երանի կարենայինք այս ամականը փոխադրել երկու բառ անդին — ցանկը իր հեղինակութիւններուն):

Եափուճեան 1987ին, Գահիրէի մէջ, տարուան մը օրերու թիւին մօտեցող էջերով այս հատորին մէջ վերջին շրջանին Սփիւռքի սրտին գրական հրատարակի վրայ երեցած գործերուն համապարփակ վերլուծումն է որ կը փորձէ: Գործ մը՝ որ վեր է տկար իր ուսերէն: Գործ մը՝ ուրկէ՛ շարժումն է ընտրեալը գրագէտներ միայն պիտի կրնային պատուով ու յաջողութեամբ դուրս գալ:

Ընթերցողը գրքին քառորդը չաւարտած կու գայ այն համոզման, թէ Եափուճեան և քննադատութիւն խորթ եզրեր են իրարու: Կո՛մ լորձնաշուրթն տարփող ու զովեստ և կո՛մ բոլորովին անտեսու՛մ:

Այս է եղած սկզբունքը հեղինակին: Անաշառ ու անկողմնակալ արժեքներով բացակայ է իր մաս: Ուցու է ըսել որ խրմբակցական ու խնամօրեական մուժ հաշիւներ ալ դժուար չէ նշմարել իր այս կեցուածքի հտին: Այլապէս ինչո՞վ բացատրել եղիվարդի, Մ. Իշխանի, ժառ Յակոբեանի և նման շատ ուրիշներու անուններուն բացակայութիւնը այս հատորէն: Միւս կողմէն, Եսփունճեան հիւանդոս սէր մը ունի Պոլսեցի մեր գրողներուն նկատմամբ, ու գրքէն դուրս չէ ձգած Օսմանեան երբեմնի մայրաքաղաքին մէջ գրիչ բարձրացնող հայորդիներու անուններէն գրեթէ ոչ մին:

Այսպիսի գործերու պարագային ինչպէ՞ս չի շեղուողը Գուրգէն Միսիթարեանը, որ շատ աւելի ձեռնհասօրէն ու մանաւանդ արդարամտօրէն ջանացած է ընել զատորոշումը մեր գրական փոքրածուին մէջ աճած յարդին և ցորինին: (Գաղտնիք չէ բոլորիս թէ ցորնի բերքը աւելի ատոք էր երանելի այդ օրերուն:)

Չմտնանք ըսել թէ գիրքը մատենաշար է ճշայ Ազգային Հիմնադրամ:)

Գրքին տպագրութիւնը թէև մաքուր, բայց անճաշակ է ու անճոռնի: Անհարկի խնայողութիւնը մղած է հրատարակիչը վերջացող կտորին տակէն անմիջապէս անցնելու յաջորդին, քանի մը տող պարայ չձգելու համար պարզապէս, ինչ որ անվայել է նոյնիսկ հասարակ դասագրքերու պարագային: Իսկ անգոյգ էջաթիւերն ալ ձախ անկիւնը դնելու ձևը տարօրինակ երևոյթ է հոն: Ա՛լ չխօսինք տողադարձերու ազեղութեան մասին: Ի՞նչ կ'ըսէք երբ հանդիպիք սկ-սաւ ի (էջ 53) կամ փառապ-սակիճի (էջ 263): Որքան ազեղ է կիսատ տողով ընել բացումը էջին (15, 21, մանաւանդ 27 - բառն իսկ կիսատ - 76, 143, ու երկար է շարքը):

156րդ էջին վրայ, Մովսէսի մասին խօսած ատեն, Եսփունճեան կ'ընէ հետեւեալ հաստատումը. «պատմուածքներու շարք մը կը սկսին երևիլ . . .»: Ճարտ հաւաքական անուն (գոյական) է (collective noun) և ուստի բայը չի կրնար ըլլալ յոգնակի:

Էջ 204ի վրայ, Եսփունճեան կը խօսի Օշականի մասին ու կը յայտնէ անճիշտ սեռութիւն մը, իբր թէ մեծանուն գրա-

գէտը միայն իր ճշմարտակերպ ներուշարքով ճանչցուած է սփռութեան զբաւսէր հասարակութենէն: Գործը իրաւամբ կ'անուանէ կոթողային, սակայն չենք հասկնար թէ ինչո՞ւ անմիջապէս կ'աւելցընէ «հակառակ անոր մէջ սպրդած թերիններուն» բացատրութիւնը: Կ'երևի թէ Օշականի պարագային է միայն որ կը սրուին Եսփունճեանի քննադատական ախորժակները:

Երկար պիտի ըլլար ընել մատնանշումը գրքին բոլոր վէրքերուն (բառը չենք գտներ խորթ կամ ծանրակ չին): Վերաւոր ան լեզուն, զաղափարներն ու մտածումները: Ուստի նկատի կ'առնենք երկու էջ միայն, լեզուական տեսակէտէ

էջ 257: Վեհանոյ թեքեան: 11րդ տող, չոչ թէ միայն. աւելորդ չէ՞ արդեօք թէ՛ն: Չորս տող վար՝ թնվանքին. պիտի չըլլա՞ր թնվանքին: 16րդ և 17րդ տողերը իրար կը բարեկն առանց տողադարձի: Ութ տող վար իջէք և եթէ կրնաք զսպեցէք լեք զարմանքը, երբ խեղճ և ը - կարծես շաղկապ ըլլար հոս - փրթած գտնէք վերի տողին մնացած բառէն. չորսվհետ-և: Վերջին տողէն յաջորդ էջին անցած բառն ալ կիսուած է սապէս. «երածչ-տութիւն», փոխանակ «երածը-տութիւն»:

Էջ 356: Միւրմէլեան: Տող 5ի սկիզբէն խոյս է տուած ո՛ն, որ թէև չի հնչուիր, բայց չունի իրաւունք աներևութանալու բառի կիսման պարագային: Տող մը վար կայ «բայց բարեբախտաբար, այս արևուր իրականութեան առջև սակայն . . .»: Նախկրթարանի աշակերտն իսկ գիտէ թէ բայցը և սակայնը իրար չեն հանդուրժեր նոյն նախադասութեան մէջ:

Կը մաղթենք որ արևի ճառագայթներուն բարիքին հետ ու չափ անոնց սաստկութիւնը ընդունած երկրին ու «Արև»ի խմբագրատան մէջ իր գրասեղանը հաստատած Ընկեր Եսփունճեան արևոտէ նաև մտքի իր հորիզոնը, սրայէսզի գրագէտի լուսապսակը ճակտին՝ կարենայ համեստ անկիւն մը ճարել մեր գրականագէտներու փառայեղ պանթէոնին մէջ:

Գ. ՃԱՐՏԱՐ

ՅԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

**Լ ՈՒՐԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ
ԵՐՈՒՍԱԳԷՄԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԷՆ**

Հովիւ Տ. Ասողիկ Վրդ. Մարտ 24ին Խարպին է վերադարձած երկամսեայ հովուական շրջանէ մը վերջ: Այցելած է Թէնցին. ուր պատարագած է. փէքին, ուր այցելած է Անկլիքան Եպիսկոպոսին, և շնորհակալութիւն յայտնած՝ որ արտօնած է իր շրջանակին մէջ եղած Անդլիական եկեղեցիներուն մէջ պաշտամունք կատարել: Տայրէն, ուր շարաթ մը հիւր եղած է Պր. Ասպետեանի. որ ազգօգուտ կտակ մը ունի. Ծանկհայ. ուր երիցս պատարագած է Ռուսաց եկեղեցիին մէջ. ու պսակ մը, մկրտութիւն մը և թաղում մը կատարած, և եկեղեցաշէն մարմին մը կազմած: — Խարպին վերադարձին. Ապրիլ 14ի Եշ. ին Հոգեհոնգոսեան Պատարագ մատուցեր է վասն Հոգեւոյս Ս. Հայրապետին և դամբանական խօսեր: Ամբողջ ժողովուրդը լաց է եղեր: Ապրիլ 27ին կրկին ելեր է հովուական պատյաի դէպի Մանչուրիոյ Հայուր և Յիցին քաղաքները, ուր զեռ չէ այցելած, և ապա Չանչուն և Տայրէն:

(«Սիոն», 1938, Ժ.Ր. Տարի, Յուլիս, Թիւ 7, էջ 222):

Տ. Ասողիկ Վրդ. այս տարի, Չատկական տօներու առթիւ գացած է մինչև Ռուսական սահմանագրութիւն, Մանչուրի և Հայուր քաղաքները, ուր ցարդ չէր կրցած երթալ, քաղաքական վիճակին պատճառաւ: Առաջին քաղաքին մէջ Ռուսերը ունին երեք եկեղեցիներ. հսն կան 57 Հայեր, մեծ ու փոքր, անտեսապէս աննախանձելի, բայց սրտի տէր մարդիկ: Երբ կառաշարէն վար կ'իջնէ, ամբողջ Հայ գաղութը, ի գլուխ ունենալով տեղւոյն Ռուս քահանաներէն մին, զինքը կ'առաջնորդեն դէպի Ռուսաց Մայր Եկեղեցիին:

Հոն կը կատարէ Պատարագ և մկրտութիւն Ռուսաց Մայր Եկեղեցիին մէջ: Կը մկրտէ հինգ երախտներ, որոնց ամենէն մեծը 16 տարեկան աղակ մը:

(«Սիոն», 1938, Ժ.Ր. Տարի, Սեպտեմբեր, րիւ 9, էջ 286):

Յաւով կ'արձանագրենք մահը Սիոնի երբեմնի աշխատակից Տիկին Պրոնիսլավա Քէօփրիւիւանի, վարչաւիոյ մէջ տեղի ունեցած՝ ներկայ տարւոյ Ապրիլի 11ին: Մեռելական կարգը կատարուած է Լիւովի Հայոց Մայր Եկեղեցիին մէջ, իսկ թաղումը՝ ազգային զերեզմանատան մէջ: Հաղիւ 47 տարեկան, զոհ գացած է ան սրտի հիւանդութեան: — Ողբացեալը, ծագմամբ ֆոլոնուհի, ամուսնացած էր հայազգի Պր. Կարապետ Քէօփրիւիւանի հետ, որ Լիւովի քաղաքապետութեան ճարտարագէտներէն է: Ունէր բարձր զարգացում. և, իր երաժշտարանական աւարտանաին առթիւ, ստացած էր «Տօքթօր Փիլիսոփայութեան» ատղոսը Լիւովի համալսարանէն: Սորված էր իր ամուսնոյն մայրենի լեզուն, զոր և կը գրէր: Իրն էր Հայերէնը Հայ Երաժշտութեան վրայ դրուած այն յօդուածին, որ հրատարակուեցաւ Սիոնի 1934 Մարտի թիւին մէջ:

(«Սիոն», 1938, Ժ.Ր. Տարի, Յուլիս, Թիւ 7, էջ 224):

ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՒՆԱԿՐՈՒԹԻՒՆ

31 Յուլիս, վարդապետի կիրակիին, Ամեն. Տ. Թորոս Ս. Պատրիարք Հայրը հանդիսաւոր Ս. Պատարագ մատոյց Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ և կատարեց ձեռնադրութիւնը Ընծայարանի ընթացքը աւարտած չորս Աւագ Սարկաւազներուն: Օծումի սրտադրու պահուն, Անդրանիկ Սրկ. (Տօնիկեան) վերակոչուեցաւ Տ. Հայկասեռ, Արմենակ Սրկ. (Ոսկերչեան)՝ Տ. Հրազդան, Խաչիկ Սրկ. (Մանուէլեան)՝ Տ. Կարիւն և Ազատ Սրկ. (Երէցեան)՝ Տ. Ծանի: — Պատրիարք Սրբազանը ապա խօսեցաւ կուռ և մեծիմաստ քարոզ մը:

(Չորսէն երկուքը կարգաթող և մին վախճանեալ՝ առաջինը միայն — և տարիքով ալ երիցագոյնը — կը մնայ ի շարս Ս. Աթոռոյ Միաբանից, խարխուած առողջութեամբ — Ծ. Խ.):

Նախորդ օրը ձեռնադրուած էին երեք Սարկաւազներ — Սարգիս Մուշեան, Դրանիկ Ղազարեան և Անդրանիկ Աշճեան:

(«Սիոն», 1938, Ժ.Ր. Տարի, Օգոստոս, րիւ 8, էջ 253):

ՀԱԶԱՐԱՄԵԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ ՌՈՒՍ ՊՌԱԻՕՍԼԱԻ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Յունիս ամսուան առաջին կէսին, Ռուս Եկեղեցին տօնեց իր հաստատման հազարամեակը՝ աննախընթաց հայնդիսաւորութեամբ և միջազգային չափանիշով: Այս տօնակատարութիւնը մեր ժամանակներու կրօնա-եկեղեցական մեծագոյն դէպքերէն մէկը կը ճշտուի: Անոնք կատարուեցան գրեթէ բոլոր Բրիտանոնէական Եկեղեցիներու մասնակցութեամբ, կային նաև տարբեր կրօնքներու ներկայացուցիչներ՝ Հրէական, Իսլամական և Պաշտօնաւարական: Նշանակելի է որ սոյն հանդիսութիւնները տեղի ունեցան ցարդ անաստուած և անկրօն ճանչցուած վարչակարգի մը մէջ, անոր ուղղակի կամ անուղղակի քաջալերութեամբ, օժանդակութեամբ ու մասնակցութեամբ:

Յետ-յեղափոխութեան շրջանին, երբեմնի բարգաւաճ և հզօր Ռուս Եկեղեցին զգալիօրէն տկարացաւ, բայց չկորսնցուց իր հաւատքը: Իր վերելքը և վերակազմակերպութիւնը զգալի և անսանելի դարձան վերոյիշեալ տօնակատարութիւններու ընթացքին:

Մեր Եկեղեցիին համար հազարամեակի այս տօնակատարութիւնը նշանակալից կը ճշտուի նաև այն պատմական իրականութեամբ, որ Հայ Եկեղեցին մասնակցեցաւ անոր բարձրագոյն մակարդակի վրայ: Իր չորս նուիրապետական Աթոռներու գահակալները անձամբ ներկայ կ'ունային այս մեծ Յարելեանին:

Յիշատակելի է նաև նմանութիւնը Հայ և Ռուս ժողովուրդներու ամբողջական դարձերուն միջև: Ստոյգ է, որ Ռուսները չունեցան մեր Սուրբ Գրիգոր Լուսաւորչի նման առաքելատիպ քարոզիչ մը, սակայն երկու պարագաներուն ալ վճռական դեր կատարեցին պատկան ժողովուրդներու օրուան թագաւորները: Ինչպէս մեր Տրչատ թագաւորը քրիստոնեայ դառնալէն յետոյ՝ իր երկիրն ու ժողովուրդն ալ պաշտօնապէս քրիստոնեայ յայտարարեց Գ. Գարու սկիզբները, նոյնը ըրաւ Ռուսաց օրուան վլատիմիր թագաւորը իր երկիրն ու ժողովուրդին համար, մեզմէ մօտ եօթը դարեր ետք, 988 թուականին:

Ինչպէս որ Տրչատ Ս. Գրիգոր Լուսաւորչի հետ ձեռք ձեռքի տուած անձամբ շրջեցաւ իր երկիրն ամէն կողմերը, մէկ կողմէն քննելով հեթանոսութեան հետքերը իր աշխարհէն, և միւս կողմէն արմատացնել ջանալով նոր կրօնքի հիմքերը իր երկրի սահմաններուն մէջ, նոյնը ըրաւ նաև վլատիմիր: Նախ քարոզուիչը ըրաւ կուսակցի: Յետոյ անձամբ շրջեցաւ ամենուրեք, ստիպելով իր ժողովուրդը որ խուճապ առ խուճապ մկրտուի գետերու մէջ, զօրավիգ հանդիսանալով Բիւզանդիոնէն զրկուած քարոզիչներուն:

Չուզազիպութեամբ մը, նկարագրի և կենցաղային գիծերով երկու թագաւորներն ալ մօտ կու գան իրարու: Երկուքն ալ ուժեղ անձնաւորութիւններ են և կարող զօրավարներ: Երկուքն ալ քրիստոնեայ դառնալէ յետոյ հիմնովին փոխեցին իրենց հեթանոսական կենցաղն ու բարքերը, և դարձան օրինակելի և առաքինի քրիստոնեայ իշխանաւորներ: Երկուքն ալ ի վերջոյ սուրբերու կարգ անցան իրենց եկեղեցիներու կողմէ:

Նախքան հանդիսութիւններու նկարագրականը, կ'արժէ յիշել մի քանի կէտեր: 17 Մայիս 1983 ին, Սոփեա կառավարութիւնը, ընդհանուր շնորհով Ռուս Եկեղեցական իշխանութեան խնդրանքին, վերադարձուց Ս. Գանիէլի պատմական վանքի համալիրը, որ հնադոյնն է Մոսկուայի շրջանակին մէջ, Ժ.Գ. Գարէն: Այս մեծ և ըն-

դարձակ վանքը ներկայիս վերածուած է Ռուս Եկեղեցիի հոգևոր-վարչական կեդրոնին:

Ներկայ տարւոյս Ապրիլի 29ին, Միխայիլ Կորպաչև ընդունեց Պիմէն Պատրիարքը, Բրէմլինի կատարինէ սրահին մէջ, Ս. Սինոդի հինգ անդամներով, ուր կարևոր հարցեր քննարկուեցան պետութեան և Եկեղեցիին փոխ-յարաբերութեան վերաբերեալ, բայց ամէն բանէ առաջ այս հանդիպումը ունի մեծ և խորհրդանշական արժէք՝ Սովետ Միութենէն ներս և արտաքին աշխարհին համար:

Ընդառաջելով Ամեն. Տ. Պիմէն Պատրիարքի յատուկ հրաւերին, Ամեն. Սրբ. Պատրիարք Հայրը նաև բերաւ իր մասնակցութիւնը Ռուս Եկեղեցւոյ հազարամեակի հանդիսութիւններուն: Իրեն կ'ուղեկցէին Հոգշ. Տ. Վահան Վրդ. Թօփալեան (Հոգեւոր Հովիւ Յորդանանահայ համայնքին) և Հոգշ. Տ. Սևան Վրդ. Ղարիպեան (Աւագ Թարգման Ս. Աթոռոյ):

Երեքշաբթի, 31 Մայիսի երկուշաբթի, Ն. Ամեն. իր ուղեկիցներով ժամանեց Մոսկուայի օգակայանը, ուր կը սպասէին Մետրոպոլիտ Իրենէ և պաշտօնական ընդունելութեան կոմիտէն: Պատրիարք Սրբազանն ու իր ընկերակիցները առաջնորդուեցան Սովետաքայա հիւրանոցը, որ տրամադրուած էր եկեղեցական պետերու: Ս. Հօր կեցութեան երկու շաբաթներու ընթացքին, իրեն տրամադրուեցան երկու ինքնաշարժ, Մետրոպոլիտի օգնական մը, կղերականներէն մին և Հայ Թարգման մը:

Հինգշաբթի, 2 Յունիս, կէսօրէ ետք ժամը 4ին, Պիմէն Պատրիարքը յատուկ ունկնդրութիւն շնորհեց Պատրիարք Սրբազանին և իրեն ընկերացող պատուիրակութեան: Հանդիպումը կայացաւ Ս. Դանիէլի Մայրավանքի մարմարեայ նորաշէն պալատին մէջ: Ռուսաց Պատրիարքին հետ ներկայ էին Մետրոպոլիտ Տիմարէթ (Առաջնորդ Մինսքի և Պէլոուսիոյ) և Ս. Սինոդի հինգ անդամները: Հոն էին նաև Մոսկուայի Հայոց Առաջնորդ Տ. Տիրան Մ. Վրդ. Կիրևոզեանը և Պաքուի Առաջնորդ Տ. Անանիա Եպօ. Արապաճեանը: Կէս ժամ տևող տեսակցութենէ ետք վոխանակուեցան նուէրներ: Պիմէն Պատրիարք նուիրեց Վլատիմիր Իշխանի մէտալը և գեղեցիկ տուփի մը մէջ զետեղուած երկուական պանակէ և մէկական խաչ: Այս առթիւ Պատրիարք Սրբազանը այցելեց Ս. Դանիէլի վանքի համալիրի տարբեր մասերը: Կ'արժէ յիշել որ այս վանքի շրջափակին մէջ զետեղուած է Ամենայն Հայոց Հայրապետի կողմէ նուիրուած ԺԳ. Դարու հայկական կոթողային խաչքար մը:

Ուրբաթ, 3 Յունիսէն սկսեալ, Մոսկուա ժամանեցին Ամենայն Հայոց Վազգէն Ա. և Մեծի Տանն Կիլիկիոյ (Անթիլիաս) Գարեգին Բ. Կաթողիկոսները և Թուրքիոյ Հայոց Պատրիարք Շնորհք Արքեպօ. Գալուստեանը: Բոլորն ալ իջևանեցան յիշեալ պանդոկին մէջ: Մօտ տասը օրերու ընթացքին, Հայոց Եկեղեցւոյ չորս Աթոռներու Գահակալները շատ ջերմ, սիրալիր և ներդաշնակ յարաբերութեան մէջ զանուեցան: Պատմական և յիշատակելի օրեր էին, ուր մեր Եկեղեցւոյ իշխանաւորները բացառիկ առիթը ունեցած եղբայրական սիրոյ մթնոլորտի մէջ իրար հետ տեսակցելու:

Կիրակի, 5 Յունիսին կատարուեցաւ Ռուս ժողովուրդի քրիստոնէացման 1000 ամեակի հանդիսութեանց բացումը, Մոսկուայի Յայտնութիւն կոչուած Ելիսովեան Մայր Եկեղեցիին մէջ: Պատարագեց Ամեն. Տ. Պիմէն Պատրիարքը:

Եկեղեցին և շրջակայ փողոցները կը յորդէին բազմահազար հաւատացեալներով:

Եկեղեցիէն ներս, աթոռներու առաջին շարքը յատկացուած էր ոչ-Քաղկեդոնական հոգևոր պետերուն, զորս կը գլխաւորէր Ամենայն Հայոց Հայրապետը: Անոր կը յաջորդէին կարգով՝ Ղպտինբու, Ասորինբու և Նաստրականներու Պատրիարքները, Հայ երեք միւս գահակալները Հնդիկ-Մալայար Եկեղեցիի պետը և Եթովպական Եկեղեցիի ներկայացուցիչը: — Երկրորդ շարքը գրուած էին Կաթողիկ Եկեղեցւոյ հինգ կարախանները: Երրորդ շարքին վրայ էին Քէնթրըպրիի (Անկիլիքան) Արքեպիսկոպոսը և Լուսեբական Եկեղեցիի Նախագահ Եպիսկոպոսը: Մնացեալ շարքերը կը գրուէին առհասարակ Բողոքական Եկեղեցիներու և այլ յարանուանութեանց ներկայացուցիչները: Օրթոտոքս Եկեղեցւոյ ներկայացուցիչներէն յիշատակութեան

արժանի են Անտիոքի, Երուսաղէմի, Վրաստանի, Ռուսմանիոյ և Պուլկարիոյ Պատրիարքները: Կը բացակայէին Կ. Պոլսոյ, Աղեքսանդրիոյ և Սերպիոյ Պատրիարքները: Երուսաղէմի Յունաց Տիտոսոս Պատրիարքը կարգաց Մոսկուայի Պատրիարքին ուղղուած ուղերձ մը, խօսելով յանուն ներկայ Օրթոտոքս Պատրիարքներուն և յայննչով անոնց կը բարական սէրը: Ուղերձ մը կարգաց նաև Ղպտիներու Պատրիարք Շընուտա Գ. ք: Ապա կատարուեցաւ մեծահանգէս հոգեհանգիստ Ռուս Եկեղեցիի բոլոր հանգուցեալ Պատրիարքներու և հովուապետներու հոգիներուն համար:

Կէսօրէ ետք ժամը 4ին, Ռուս Եկեղեցւոյ Սինոդը և հրաւիրեալ պատգամաւորները, գլխաւորութեամբ Պիմէն Պատրիարքին, Պատրիարքական Երզնայի տեմբի մասնակցութեամբ ծաղկեպսակներ գետեղեցին Քրէմլինի պատին ներքև գտնուած Անծանօթ Զինուորի յուշարձանին վրայ:

Երկուշաբթի, 6 Յունիսին գումարուեցաւ Ռուս Օրթոտոքս Եկեղեցիի տեղական ժողովը, Զակորսք Մայրավանքին մէջ, որ կը գտնուի Մոսկուայէն մէկ ժամ հեռաւորութեան վրայ գտնուող նոյնանուն քաղաքին մէջ: Նոյն վանքին մէջ կը գտնուի Մոսկուայի Պատրիարքարանի Աստուածարանական Ճեմարանը, աւելի քան 600 աշակերտութեամբ: Այս ժողովին մասնակցեցան Ռուս Եկեղեցիի բոլոր եպիսկոպոսները, ներքին և արտաքին բոլոր թեմերու հոգևորական և աշխարհական ներկայացուցիչները, ինչպէս նաև վանքերու ներկայացուցիչներ:

Նոյն առաւօտ ժամը 8ին, ինքնաշարժերու շարանը ընթացաւ Մոսկուայի պողոտաներէն: Գրեթէ ամէն առթիւ, Հայց. Եկեղեցւոյ պատուիրակութիւններու չորս պաշտօնական ինքնաշարժերը միասին կ'ընթանային:

Երբ հիւրերը Զակորսք Մայրավանք ժամանեցին, առաջնորդուեցան այն մատուռը՝ ուր ամփոփուած են Ս. Սերկէյի նշխարները: Ս. Սերկէյ ժ.Գ. Դարու մեծահամբաւ սուրբ մըն է, որ հիմնած է 40 վանքեր: Մատուցանելէ ետք իրենց յարգանքը մեծ սուրբի շիրիմին, պատգամաւորները առաջնորդուեցան համանուն եկեղեցին, ուր պիտի գումարուէր ժողովը:

Այս ժողովին աշխատանքներուն ընթացքին, Ռուս Եկեղեցւոյ 300 պատգամաւորներ քննեցին եկեղեցական ներքին բարեկարգչական հարցեր և վաւերացուցին Ռուս Եկեղեցւոյ նոր կանոնադրութիւնը: Առաւօտեան նիստին խօսք առին կարգ մ եկեղեցիներու պետեր, որոնց կարգին, յանուն Հայ Եկեղեցւոյ, խորիմաստ և ապոււորիչ ուղերձ մը արտասանեց Տանն Կիլիկիոյ Գարեգին Վեհափառը:

Նոյն երեկոյ կատարուեցաւ 9 սուրբերու կանոնացման արարողութիւնը: Ռուս հովուապետներ, թիւով 70, իրենց յատուկ եպիսկոպոսական զգեստաւորմամբ, հանդիսաւոր թափօրով ուղղուեցան Ս. Սերկէյի Եկեղեցին: Երբ սուրբին անունը յիշուեցաւ, իր իկոնը հանդիսաւորապէս եկեղեցի բերուեցաւ և տեղաւորուեցաւ աղօթավայրի կեդրոնը գետեղուած բազմոցին վրայ, որ ատեն երգուեցան պատշաճ շարականներ: Նոր սուրբին ի պատիւ երգուած նոր մեղեդիներու ընթացքին, Պիմէն Պատրիարք յիշուած սուրբին իկոնով օրհնեց բոլոր ներկաները: Սուրբերու կարգին կը գտնուէր Մոսկուայի մեծ իշխան Տիմիթրի Տոնսքոյը (1350-1389) և մեծ վանական՝ նկարիչ Անտրէյ Ռուպինովը:

- Իրբև կըրակացութիւն, ժողովը տուաւ հետեւեալ որոշումները. —
- 1) Յիշեալ սուրբերու սկզբները կը նկատուին իբրև սուրբ նշխար:
 - 2) Նոր շարականներ պէտք է յօրինուին նոր կանոնացուած սուրբերու համար:
 - 3) Ճշգրեց անոնց տօնակատարութեան օրերը:

Տեղական ժողովին աշխատանքները շարունակուեցան երեք օր: Երեքշաբթի, 7 Յունիսի նիստին մէջ, տեղեկագիր մը կարդացուեցաւ, Ռուս Եկեղեցւոյ այժմու վիճակը նկարագրող, ըստ որում Ռուս Եկեղեցին կը հաշուէ 67 թեմեր, 74 եպիսկոպոսներ, 6893 ծուխեր, 67,674 քահանաներ, 723 ստրկաւազներ, 21 վանքեր՝ 1,190 վանականներով և կրօնաւորուհիներով: Իր երկու աստուածարանական ճեմարանները

և երեք ընծայարանները միասնաբար ունին 2000 ուսանողներ: Ուրիշ տեղեկագրի մը մէջ յիշուեցաւ որ նախ քան յեղափոխութիւնը 105 կրօնական պարբերաթերթեր կային Ռուսիոյ մէջ: Այսօր Պատրիարքարանի պաշտօնաթերթը կայ միայն:

Տեղեկագիրներու կարգին յիշուեցաւ Սֆօրինօ կոչուած գործարանը, բացուած 1980 ին, որ կ'արտադրէ ամէն տեսակի կրօնական իրեղէններ և սպասներ, խաչեր, պանակէներ, սկիհներ և սրբապատկերներ: Գործարանը ցարդ արտադրած է 11 միլիոն քիլօգրամ մօմ, 25 միլիոն սրանկարներ և 63 միլիոն խաչեր:

Զորեքշարթի, 8 Յունիսին կատարուեցան Տեղական ժողովի փակման հանդիսութիւնները: — Երեկոյեան, Ամենայն Հայոց Հայրապետ և Հայց. Եկեղեցւոյ միւս գահակալները յատուկ հանդիպում ունեցան Պիմէն Պատրիարքին հետ և փոխանակեցին յուշանուէրներ: Ապա այցելեցին Մոսկուայի Հայոց Ս. Յարութիւն Եկեղեցին, ուր խոնարհ էին իրենց կրօնապետները ողջունելու եկած բազմահարիւր հայ հաւատացեալներ: Կատարուեցաւ երեկոյեան ժամերգութիւն, որուն աւարտին վեհափառ իր պատգամը տուաւ ներկաներուն:

Հինգշարթի, 9 Յունիսի երեկոյեան, Հայ Եկեղեցւոյ պետերը իրենց ուղեկիցներով այցելեցին երբեմնի ճաղարանի ճեմարանը, որ ժամանակին (1815 էն ի վեր) եղած է հայագիտական և արևելագիտական մեծ կեդրոն: Այստեղ իրր ուսանող յաճախած են Հայ գրական մեծ դէմքեր և ազգային գործիչներ, ինչպէս նաև Ռուս նշանաւոր դէմքերէն Թօլսթոյ, Տուրկէնև և այլն: Յեղափոխութենէն յետոյ, կրթական այս հաստատութիւնը յանձնուած է Հայաստանի կառավարութեան և վերածուած է Հայ Մշակոյթի Տան: Հոն տեղաւորուած է Հայաստանի կառավարութեան մշտական ներկայացուցչութիւնը Մոսկուայի մէջ: Տուն-թանգարան է Լազարեան տանին, որու սրահներուն մէջ կը ցուցադրուին Հայ նկարիչներու պատուաններ: Շէնքը ունի ժթ. Դարու զեղեցիկ կահուստում և հսկայ ու ճոխ գրողարան մը:

Ուրբաթ, 10 Յունիսի առաւօտեան ժամը 10 ին, Մոսկուայի Պօլշոյ թատրոնին մէջ գումարուեցաւ Ռուսիոյ քրիստոնէացման 1000 ամեակին նուիրուած հանդիսաւոր նիստ: Ընդարձակ բեմին վրայ, առաջին շարքին տեղ զբաւած էին Ռուս Եկեղեցւոյ Սուրբ Սինոդի անդամները, բարձրաստիճան պետական պաշտօնատարներ, կրօնից Նախարար Ք. Խարչև և Տիկին Ռայսա Կորպաչև՝ կողակիցը Կուսակցութեան Ընդհանուր Բարտաւղարին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, քօվն ունենալով Կրիկիոյ Կաթողիկոսը, կը գանուէր երկրորդ շարքին: Հանդէսը սկսաւ Աստուածարանական ճեմարանի երգչախումբի երգած շարականներով, իսկ նիստը բացուեցաւ Պիմէ Պատրիարքի օրհնութեամբ և ուղերձով: Անոր յաջորդեցին հօգևոր պատուիրակութեանց պետերու պատգամները: Խօսք առաւ Ամենայն Հայրապետը և ողջունեց ներկաները Հայ Եկեղեցւոյ անունով: Իր խօսքը, թարգմանաբար, Ռուսերէն լեզուով կարգաց Արարատեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Գարեգին Եպս. Ներսիսեան: Հանդիսութիւնները աւարտեցան կէսօրէ ետք ժամը 3 ին: — Երեկոյեան, նոյն թատրոնին մէջ տեղի ունեցաւ Հօգևոր Համերգ:

Շաբաթ, Յունիս 11 ի առաւօտուն, պաշտօնական հանդիպում մը տեղի ունեցաւ հիւր Եկեղեցիներու Հովուապետերուն և Սովետ Միութեան Նախագահ Անտրէ Կրօմիքայի միջև: Ներկայ էին Հայ Եկեղեցւոյ չորս Գահակալները: Քրէմլինի Ս. Գէորգի սրահին մէջ կայացած այս հանդիպումը տեւեց երեք ժամ, որու աւարտին Նախագահը պատուասիրեց ներկաները շքեղ ճաշկերոյթով:

Կիրակի, 12 Յունիսի առաւօտուն տեղի ունեցաւ կարափակիչ Պատարագը՝ բացօթեայ, Դանիէլով վանքի բակին մէջ: — Կրօնից Նախարար Խարչև ճոխ ընթերթի մը հրատիրեց օտար հիւրերը՝ Մոսկուայի գլխաւոր պանդոկներէն մէկուն մէջ:

Երկուշարթի, 13 Յունիսին, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, յատուկ հրաւերով և մասնաւոր կարգադրութեամբ, այցելեց Զակարթի Սֆօրինօ կրօնական պիտոյքներու արտադրութեան գործարանը: Կատարուեցաւ պաշտօնական ընդունելութիւն

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

Ե Կ Ե Ղ Ե Ց Ա Կ Ա Ն Ք - Բ Ե Մ Ա Կ Ա Ն Ք

● Եր. 2 Յուլիս. — Ս. Տրդատյ քաղաւորին եւ Աւիլին սիկնոցն: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Սևան վրդ. Ղարիպեան:

— Նախատունակը պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ: Հանդիսապետն էր Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս.:

● Կիր. 3 Յուլիս. — Գիւս Տիոյ ս. Աստուածածնի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Գեթնեմանի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ: Երթ ու դարձի թափօրները գլխաւորեց և պատարագեց Հոգշ. Տ. Անուշաւան վրդ. Չղջանեան:

● Ուր. 8 Յուլիս. — Նախատունակին ի Ս. Յակոբ Նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս.:

● Եր. 9 Յուլիս. — Երկնասան առաքելոցն Բրիստոսի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Պողոսի վերնամատարան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Կոմիտաս վրդ.:

● Կիր. 10 Յուլիս. — Բարեկենդան Վարդավառի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ռուբէն վրդ.:

● Ուր. 15 Յուլիս. — Նախատունակը պաշտուեցաւ Մայր Տաճարին կից՝ Ս. Էջմիածին մատարան մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Լուսարարապետ Ս. Հայրը:

● Եր. 16 Յուլիս. — Յիւստակ Տապանակին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Էջմիածին: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գուսան Արք.:

— Այլակերպութեան մեծահանգես Նախատունակին ի Ս. Յակոբ Նախագահեց Գերշ. Լուսարարապետ Տ. Գարեգին Արքեպս.: Ապա կատարուեցաւ Տեսանեղորօր քահակալութեան Նախատունակի արարողութիւն:

— Գերշ. Սրբազանը Նախագահեց Նաև գիւշերասկիզբին Մայր Տաճարին մէջ պաշտուած Եկեղեցէի և Հսկման կարգերուն:

● Կիր. 17 Յուլիս. — ՎԱՐԴԱՎԱՌ (Տօն Այլակերպութեան Տեսնոց): Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատուց Գերշ. Լուսարարապետ Սրբազանը:

● Բշ. 18 Յուլիս. — Յիւստակ մեռելոց: Մայր Տաճարի Ս. Գլխադրի մատարան մէջ պատարագեց Հոգշ. Տ. Անուշաւան վրդ. Չղջանեան: Ներքին գաւթին մէջ կատարուած հանդիստեան կարգին Նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս.:

● Ուր. 22 Յուլիս. — Նախատունակին ի Ս. Յակոբ Նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս.:

● Եր. 23 Յուլիս. — Ս. Թաղեոսի առաքելոցն եւ Սանդիսոյ կոստն: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վանիկ վրդ. Մանկասարեան:

● Կիր. 24 Յուլիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ռուբէն վրդ. Յովակիմեան:

● Եր. 30 Յուլիս. — Որդոց եւ բռնանց Ս. Գր. Լուսաւորչին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գուսան Արք. Ալեանեան:

● Կիր. 31 Յուլիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ. Ժամարարն էր Հոգշ. Տ. Կոմիտաս վրդ. Երեւելեան: Կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ Տ. Յովսէփ Մ. վրդ. Մամուրի մահուան տարեգարձի առթիւ: Գերեզմանօրնէքէ դարձին, Թարգմանատան մէջ արուեցաւ հոգեհուրճ:

● Եր. 6 Օգոստ. — Ս. Աննոնի եզնաւորին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վանիկ վրդ.:

● Կիր. 7 Օգոստ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Անուշաւան վրդ.:

● Եր. 13 Օգոստ. — Հայրապետացն Արամասի եւ Կիրիլի եւ Գրիգորի Աստուածաբանին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Կոմիտաս վրդ.:

գործարանի տնօրէնութեան և 1400 հոգինոց պաշտօնէութեան կողմէ: Պատրիարք Հայրը այցելեց գործարանի տարբեր բաժանմունքները և իր հիացումը արձանագրեց պաշտօնական հիւրերու տոմարին մէջ: Տնօրինութիւնը մասնաւոր ճաշկերոյթով մը պատուեց Սրբազան Հայրը և խնդրեց որ իր և Ս. Երկրի օրհնութիւնը շնորհէ գործարանի բարգաւաճման համար:

Երեքշաբթի, 14 Յունիսին, Ամեն. Ս. Պատրիարք Հայրն ու իր հետևորդները Մոսկուայէն վերադարձան Ս. Աթոս:

Ռուս Եկեղեցւոյ 1000ամեակի հանդիսութիւնները խոր տպաւորութիւն թողուցին այցելու պատուիրակներուն վրայ և նոր էջ մը բացին Հայ և Ռուս Եկեղեցիներու յարաբերութիւններուն սերտացման մէջ:

● Կիր. 14 Օգոստ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, Աւագ Սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ռուբէն Վրդ. Յովնակիմեան: Կատարուեցաւ Վարդապետի արարողութիւն, նախագահութեամբ Գեորշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարեկեանի:

● Բշ. 15 Օգոստ. — Այսօր սկսան Ս. Կոյսի վերափոխման տօնը կանխող կէս-հանդիսաւոր Պատարագներու մատուցումը Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ ի Ս. Աճաճին (Գեթսեմանի):

● Եր. 20 Օգոստ. — Եփեսոսի Ս. Ժողովոյն (431): Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Աճաճին: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գուսան Արեղայ:

● Կիր. 21 Օգոստ. — Բուրկի. Ս. Աստուածածնի պահոց: ԻԲ. Տարեղում Գանակալութեան Ամեն Տ. Եղիէ Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գուսան Արդ.:

● Ուր. 26 Օգոստ. — Նախատօնակին ի Ս. Էջմիածին նախագահեց Գեորշ. Տ. Կիւրեղ Եպս.:

● Եր. 27 Օգոստ. — Տօն Շողակաքի Ս. Էջմիածնի: Առաւօտեան ժամը 2.30ին (ամառնային ժամ), Մայրավանքի մեծ զանգին զօղանջէն կէս ժամ ետք, Միարեւութիւն, ուսանողութիւն և ժողովուրդ իշան Գեթսեմանի ձորը, ուր Ս. Աճաճնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ պատարագեց և քարոզեց Հոգշ. Տ. Անուշաւան Վրդ. Զղիանեան: Շատեր ստացան Ս. Հաղորդութիւն: Վերադարձան լուսարացին:

— Կէսօրէ ետք, Գեորշ. Տ. Կիւրեղ Եպիսկ. ի Գլխաւորութեամբ, Միարան Հայրեր ինքնաշարժերով իշան Գեթսեմանի ձորը ու շրջափառում մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր պաշտուեցան ժամերգութիւն և նախատօնակ: — Երեկոյեան ժամը 8-0.30, ինչ պաշտուեցան նաև շնորհագրի և Հսկման կարգեր, նախագահութեամբ Հոգշ. Տ. Անուշաւան Վրդ. Զղիանեանի:

● Կիր. 28 Օգոստ. — ՎերԱՓՈՅՈՒՄԸ Ս. ԱՍՏՈՒԱԿՆԱԿՆԻ: Առաւօտեան ժամը 10ին, դարձեալ Գեորշ. Տ. Կիւրեղ Եպս. ի Գլխաւորութեամբ, Միարան Հայրեր ինքնաշարժերով մեկնեցան Գեթսեմանի ձորը ու շրջափառում մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատուցեց և ըովանդակալից քարոզ մը խօսեցաւ Գեորշ. Հանդիսապետ Սրբազանը, ու ապա նախագահեց Անդաստանին: Կէսօրը անց էր երբ լրացան արարողութիւնը, որոնք ուշ կատարուեցան այս տարի, Յունաց տօնի այ նոյն օրը ըլլալուն:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուեցան Անդաստանին և նախատօնակին ևս նախագահեց Գեորշ. Տ. Կիւրեղ Եպս.:

● Բշ. 29 Օգոստ. — Յիւստակ մեղեցոց: Մայր Տաճարի Ս. Գլխաղիրի մատրան մէջ պատարագեց Հոգշ. Տ. Վանիկ Վրդ. Մանկաստեան: Ներքին գաւթին մէջ կատարուած հանգստեան կարգին նախագահեց Գեորշ. Տ. Կիւրեղ Եպս.:

● Եր. 3 Սեպտ. — Է. օր Վերափոխման: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Աստուածածնայ խորանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Սեան Վրդ. Դարիպեան:

● Կիր. 4 Սեպտ. — Ը. օր Վերափոխման: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի մեր վերնատան երաշխաւոր Ս. Աստուածածին մատրան մէջ: Ժամարարն էր, ըստ սովորութեան, Տաճարին Տեսուչը՝ Հոգշ. Տ. Վաղարշ Վրդ. Խաչատուրեան:

● Բշ. 5 Սեպտ. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գեորշ. Տ. Կիւրեղ Եպս.:

● Գշ. 6 Սեպտ. — Ս. Եղիսիմիայ եւ Աննայի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Գեթսեմանի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Հայր Յովնակի զերեզմանին վրայ: Ժամարարն էր, ըստ սովորութեան, Տաճարին Տեսուչը՝ Հոգշ. Տ. Հայրիկ Վրդ. Գալայեան:

● Եր. 10 Սեպտ. — Ս. Բովմայի առեփնջ: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղիրի ժամարարն էր Հոգշ. Տ. Ռուբէն Վրդ.:

— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գեորշ. Տ. Գարեգին Արքեպս.:

● Կիր. 11 Սեպտ. — Գիւս Գօսոյ Ս. Աստուածածնի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Գեթսեմանի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Սեան Վրդ. Դարիպեան: Երթուղարձի թափօրները գլխաւորեց և քարոզեց Լուսարարապետ Գեորշ. Տ. Գարեգին Արքեպս.:

— Կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ երեք օրեր առաջ Տաճարի մաքրութեան մասնակցող տիկիներու և օրիորդներու հանգուցեալ հարազատներու հոգեհանգստեան համար:

● Եր. 17 Սեպտ. — Նիկիոյ Ս. Ժողովոյն (325): Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղիրի ժամարարն էր Հոգշ. Տ. Կոմիտաս Վրդ.:

● Կիր. 18 Սեպտ. — Բարեկեցում Ս. Խաչի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնատան մատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Անուշաւան Վրդ.:

● Գշ. 20 Սեպտ. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գեորշ. Տ. Կիւրեղ Եպս.:

● Գշ. 21 Սեպտ. — Ծնունդ Ս. Աստուածածնի: Առաւօտուն, Գեորշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարեկեանի Գլխաւորութեամբ, Միարան Հայրեր ինքնաշարժերով մեկնեցան Գեթսեմանի ձորը ու շրջափառում մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատուցեց Գեորշ. Հանդիսապետ Սրբազանը:

● Եր. 24 Սեպտ. — Տօն Եկեղեցոյ ի Եւալկաթի Ս. Խաչին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղիրի ժամարարն էր Հոգշ. Տ. Վանիկ Վրդ. Մանկաստեան:

— Խաչվերացի նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գեորշ. Տ. Գարեգին Արքեպիսկ., որ ապա Կենաց Փայտի մասունքը թափօրով փոխադրեց Աւագ Խորան:

— Գիշերակազմը, Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. նախագահեց Մայր Տաճարին մէջ պաշտուած Վեկեցեյի և Հսկման կարգերուն:

● Կիր. 25 Սեպտ. — ՏՈՆ ՎԵՐՈՅՄԱՆ Ս. ԽԱՉԻՆ (629): Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց Լուսարարայեա Գերշ. Տ. Գարեգին Արքեպս.: Մեղքանեան բարեբարներու հոգիներուն համար կատարուած տարեկան հոգեհանգիստին նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս.:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ կատարուած Խաչվերացի մեծանեղէս Անդաստանին հանդիսարարայեա էր Լուսարարայեա Սրբազան Հայրը:

● Բշ. 26 Սեպտ. — Յիւսուսակ մեռելոց: Մայր Տաճարի Ս. Գլխադրի մատրան մէջ պատարագեց Հոգշ. Տ. Գուսան Արեղայ Այճանեան: Ներքին դաւթին մէջ կատարուած հանգստեան կարգին նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս.:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

● Բշ. 4 Յուլիս. — Երեկոյեան, Ամերիկայի Միացեալ Նահանգաց Անկախութեան 212րդ տարեդարձին առթիւ, Ամերիկեան Ընդհ. Հիւպատոսին կողմէ, Հիւպատոսարանի պարտէզին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Լուսարարայեա Գերշ. Տ. Գարեգին Արքեպս., Հոգշ. Տ. Սեան Վրդ. և Տիար Գէորգ Հինգիսեան:

● Բշ. 11 Յուլիս. — Ֆրանսական նոր Հիւպատոսը իր առաջին պաշտօնական այցելութիւնը տուաւ Պատրիարքարանիս:

● Եշ. 14 Յուլիս. — Երեկոյեան, Ֆրանսական Յեղափոխութեան 199րդ տարեդարձի առթիւ, Ֆրանսական Ընդհ. Հիւպատոսին կողմէ, Հիւպատոսարանի պարտէզին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Լուսարարայեա Գերշ. Տ. Գարեգին և Պատր. Փոխ. Գերշ. Տ. Կիւրեղ Սրբազաններ, ընկերակցութեամբ Տիար Գէորգ Հինգիսեանի:

● Կիր. 17 Յուլիս. — Հալանտայի վարչապետին Իսրայէլ այցելութեան առթիւ, Քնէսէթի զիմացի պարտէզին մէջ մեր կողմէն զիմաւորութեան գնաց Տ. Անուշաւան Վրդ., որ երկու օրեր ետք ալ հոն եղաւ մեծապատիւ հիւրին մեկնումին առթիւով:

● Եր. 23 Յուլիս. — Կէսօրէ ետք, Ֆրանչիսկեաններու Ս. Փրկիչ Մայր Տաճարին մէջ տեղի ունեցաւ մեծաշուք յուզարկաւորութիւնը Օկոսթին Լամայի, հանդերձ մատուցմամբ Ս. Պատարագի: Հանգուցեալը, 87 տարեկան, աւելի քան 60 տարիներ եղած է երգեհոնահարը Ս. Յարութեան Տաճարի: Մեր կողմէ ներկայ եղան Հոգշ. Տ. Անուշաւան Վրդ., Հոգշ. Տ. Գուսան Արղ. և Տիար Գ. Հինգիսեան, որոնք ապա Սիոն լեռան գերեզմանատան մէջ ցաւակցութիւն յայտնեցին հանգուցեալի հայազգի այրիին, որդիներուն և դստեր:

● Եշ. 28 Յուլիս. — Երեկոյեան, Russian Compoundի մէջ, Ռուս Եկեղեցւոյ Հաստատման 1000ամեակի առթիւ տրուած ընդունելութեան ներկայ եղան Լուսարարայեա Գերշ. Տ. Գարեգին Արքեպիսկ., Գերշ. Տ. Կիւրեղ Եպիսկ., Հոգշ. Տ. Սեան Վրդ. և Տիար Գ. Հինգիսեան, որոնք ապա տեսակցեցան Մոսկուայի Պատրիարք Ամեն. Տ. Պիմէնի Փոխանորդ Գերշ. Տ. Յիլարէթ Արքեպս.ին հետ, որ կը գլխաւորէր այս առիթով Ռուսիայէն յատկապէս Ս. Երկիր ժամանած պատմաբանութիւնը և որ նոյն առաւօտ պատարագած էր հանգիսիս:

● Կիր. 14 Օգոստ. — Կէսօրէ ետք, յաջորդ օրուան Լատինաց Ս. Կոյսի վերափոխման տօնին — և այդ առթիւ Ն. Ս. Պապին կողմէ ծանուցուած Վարեմական Տարւոյ փակման — առիթով, Սիոն լեռան Տորմիսիոն (Տիրամօր ննջման վայրը նկատուած) Եկեղեցւոյ մէջ, Լատինաց Պատրիարք Մօնս. Միշէլ Սապուան մատոյց հանդիսաւոր Ս. Պատարագ: Սկիզբը տարբեր համայնքներու երգախումբեր հանդէս եկան Ս. Աստուածածնայ զովքը հիւսող ուրոյն մեղեդիներով: Սոյն հոգեպարար նանդիսութեան մասնակցեցաւ նաև մեր զպրաց զասը, առաջնորդութեամբ Հոգշ. Տ. Գուսան Արղ.ի և Գպրայեա Պր. Սահակ Գալայճեանի, որ ի միջի այլոց երգեց Անթոր ժողովեալը:

● Եշ. 1 Սեպտ. — Այսօր վերաբացուեցաւ Ս. Թարգմանչաց Երկրորդական վարժարանը, եռամեայ ամառնային արձակուրդէն յետոյ: Երկեսեա աշակերտութեան թիւն է 150:

● Կիր. 11 Սեպտ. — Հրէական նոր Տարուայ (5749) առթիւ, Ս. Պատրիարք Հայրը շնորհաբական հեռագիր յղեց Իսրայէլի Նախագահ Վսեմ. Հայրմ շէբցօրի, վարչապետ Վսեմ. Իցնաք Շամիրի, Քնէսէթի Նախագահ Վսեմ. Շլոմօ Հիլլէլի և Երուսաղէմի Քաղաքապետ Վսեմ. Թէտի Քօլլէքի:

● Եշ. 15 Սեպտ. — Երեկոյեան, Ռումանիոյ Ամեն. Տ. Նիքիթա Պատրիարքի անուան տօնին առթիւ, Ռումանական Եկեղեցւոյ Հովիւին կողմէ, իրենց եկեղեցւոյ կից սրահին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Լուսարարայեա Գերշ. Տ. Գարեգին Արքեպս. և Տիար Գ. Հինգիսեան:

● Կիր. 18 Սեպտ. — Կէսօրէ առաջ, Սկոլտական նոր Երէք Վեր. Ս. Մօրթօնի ժամանման առիթով, St. Andrew's Եկեղեցւոյ մէջ կայացած պաշտամունքին ներկայ գտնուեցաւ Հոգշ. Տ. Սեան Վրդ. Ղարիպեան: — Իսկ յաջորդ երեկոյ, նոյն առիթով, իրենց Hospiceի սրահին մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Գերշ. Տ. Կիւրեղ Եպս., Հոգշ. Տ. Անուշաւան Վրդ. և Տիար Գ. Հինգիսեան:

● Գշ. 27 Սեպտ. — Հրէից Սուքքօթի (Տաղաւարահարաց) տօնին առիթով, Վսեմ. Քաղաքապետ Թէտի Քօլլէքի կողմէ, Միթէլլ պարտէզի մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Գերշ. Տ. Կիւրեղ Եպս., Հոգշ. Տ. Անուշաւան Վրդ. և Տիար Գէորգ Հինգիսեան:

Ս. ԱԹՈՌՈՒՅՍՄ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ
ՍՏԱՅԱՄ Է ՀԵՏԵԻԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

- Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Ա. Հայրապետի Հովուապետական Սյցե-
լութիւնը Ամերիկայի Միացեալ Նահանգներ եւ Կանադա - Առանձնատիպ «Էջ-
միածին» Ամսագրի (Յունուար-Փետրուար-Մարտ 1988): Մայր Աթոռ Ս. Էջ-
միածնի Տպարան, 1988, էջ 243:
- Ձեռնարկ Ժամագրքի Եղանակների - Արսէն Եպս. Բերբերեան: Ս. Էջմիածին, Մայր
Աթոռայ Տպարան, 1980, էջ 190:
- Երաժշտութիւնը Հին եւ Միջնադարեան Հայաստանում - Նիկողոս Թահմիզեան: Երե-
ւան, «Սովետական Դրօշ» Հրատարակչութիւն, 1982, էջ 57:
- Ժամանակակից Կրօնները - Գէորգ Տ. Խրիստեան: Դասախօսութիւն: Պետական Հա-
մալսարանի Փիլիսոփայութեան Ամբիոն, Երևան, 1965, էջ 105:
- Տաղեր եւ Գանձեր - Ներսէս Շնորհալի. Աշխատատիրութեամբ Արմինէ Քէօշիէրեանի:
Երևան, Հայկ. ՍՍՌ ԳԱ Հրատարակչութիւն, 1987, էջ 445:
- Դրաստամատ Կ'երթայ Անյուշ Բերդը - Հրանդ Ճ. Նազգաշեան: (Ողբերգութիւն 5
Արար): Երուսաղէմ, 1988, էջ 56:
- Երկեր - Գրիգոր Զօհրապ: Հրատ. Դանիէլ Վարուժան Գրական Հիմնադրամի - 6:
Անթիլիաս, Տպարան Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, 1988, էջ 417:
- Մնացորդաց - Յ. Օշական, Ա. Հատուր: Տպ. ըստ նախորդին, 1988, էջ 551:
- Կեանքիս Դուպարը Զուծակիս Հետ - Օննիկ Սիւրմէլեան: Խմբագրեց եւ հրատարակե-
թեան պատրաստեց Անդր. Տադէօեան: Պէյրուս, Տպ. Զարթօնք, 1988, էջ 119:
- Կուսակցական Կեանքի Յուշերս - Յովհաննէս Պողոսեան: Խմբագրեց եւ ծանօթագրեց՝
Դոկտ. Վաչէ Ղազարեան: Հրատ. Թէքէեան Մշակութային Միութեան Մ. Նա-
հանգներու եւ Գանատայի Կեդր. Վարչութեան: Պէյրուս, Տպ. Կ. Տօնիկեան եւ
Որդիք, 1987, էջ 153:
- Նիւթեր Պատմութեան Համար Մեր Առաքելութեան Ճամբով -- Պետրոս Տեփոյեան:
Խմբագրթ., ծանօթագրթ. եւ հրատ. նոյն: Պէյրուս, Տպ. Զարթօնք, 1988, էջ 174:
- Արմենական Կուսակցութիւնը (ԱԿՆԱԿՆԵՐ) - Վաչէ Ղազարեան: Հրատ. Ռ. Ա. Կ ի
Հիբանանի Քարոզչական Յանձնախումբին: Պէյրուս, Տպ. Զարթօնք, 1985, էջ 65:
- Իմ Յուշերէս - Միհրան Տամատեան: Խմբագրող եւ ծանօթագրող՝ նոյն: Հրատ.՝ Ռ.
Ա. Կ. ի Պէյրուսի Մ. Տամատեան Ակումբին: Տպ. Զարթօնք, 1985, էջ 191:
- Դէպի Երիտասարդութիւն - Հ. Եղիշէ Ճիւլեան: Երկնային Հորիզոններ թիւ 3: Վե-
նետիկ, Միսիթարեան Հրատ. Պէյրուս, Տպ. Տօնիկեան եւ Որդիք, 1988, էջ 47:
- Գեղարդ (Սուրբհայ Տարեգիրք) - Հայկ Պարիկեան (Խմբագիր): Բ. Գիրք, 1976-
1978, Միացեալ Թիւ. Հալէպ, Տպ. Շարք, 1975, էջ 503:
- Նոյնին Գ. Գիրքը, 1985: Պէյրուս, Տպ. Ալթափրես, 1985, էջ 523:
- Գիրք Ճանապարհի - Եղիշէ Չարենց: «Նաւասարդ» Մատենաշար թիւ 11: Կլէնտէյլ,
«Նաւասարդ» Հիմնարկութիւն, 1988, էջ 339:
- Նախապատիւ Յիսուս - Եւահաննա Ա. Թօրօ: Փաստինա, Գալիֆ., 1988, էջ 38:
- Յուշարձան Հայ Մայրերու - (Բանաստեղծութիւններու Հաւաքածոյ): Խմբագրուած՝
«Նաւասարդ» Տիկնանց Օժանդակ Մարմնի Կողմէ: «Նաւասարդ» Հրատ. թիւ 10:
Լոս Անճելըս, Մատրն Թայի Փրինթինկ եւ Կրաֆիքս, 1988, էջ 224:
- Գրականութեան եւ Գրողներու Մասին - Անդրանիկ Անդրէասեան: Դատումներ եւ
Կնահատուներ: Լոս Անճելըս, «Ապրիլ» Տպարան, 1988, էջ 264:

- Գրական Գեղարուեստական Սեկսուամներ — Երուանդ Ազատեան: Լա Վերն, Գալիֆորնիա, Հրատարակութիւն Ամերիկահայ Միջազգային Գոլէճի, 1988, էջ 332:
- Մաղկաբաղ — Լիթա Պոյաճեան: Լոս Անճելըս, Տպարան Շիրակ, 1988, էջ 144:
- Անկատար և այլ Պատմութիւններ — Յակոբ Կարապետ: Նիւ Եորք, 1987, էջ 250:
- Հերոսական Հայոց Պատմութիւն — Գրիգոր Աֆարեան: Ուալթըմ, Մէսս., ԱՄՆ, Նիկոլ Փրինթինկ Քամփընի, 1987, էջ 84:
- Սրանչիլի Վիպակներ եւ Թանկագին էջեր (Ֆրանսացի և Ամերիկացի Գրողներ) — Գրիգոր Աֆարեան (Թարգմանիչ): Ուոթըրթաուն, «Պայքար», 1988, էջ 144:
- Սէրը եւ Իր Այլակերպութիւնները — Թորգոմ Փոսթաճեան: Լոս Անճելըս, 1988, էջ 182:
- Առձեռն Բառարան Գերմաներէն-Հայերէն — Յ. և Լ. Թորոսեան: Ա. Հատոր: Վիեննա, «Հրայրք», 1988, էջ 306. [րան, էջ 670:
- Խաղ մը — Արման Վարդանեան: Իսթանպուլ, 1988: Վենետիկ, Միթրոքեան Տպարար Մաշտոցէ Առաջ Հայը Գիր Ունէ՛ր — Հրանդ Փափազեան: Հեղինակին Լուսանկարներով: Բ. Տպագրութիւն: Իսթանպուլ, 1988, էջ 29:
- Հայ Ժողովուրդին Ազատագրական Պայքարը ԺԹ. Դարու Ա. կիսուն — Յովհաննէս Տէր Պետրոսեան: Մատենադար Հայ Ազգային Հիմնադրամի: Գահիրէ, Տպ. «Արև», 1988, էջ 351:
- Առ եւ Կարդա — Սամուէլ Պազուխեան: Մարտէլլ, Տպ. «Բանրեր»ի, 1988, էջ 261:
- Sol՝ Սրբոյն Լուսաւորիչի Ելանելոյն ի Խոր Վիրապէն — Վաչէ Մ. Վրդ. Իգնատիոսեան: Իսթանպուլ, 6 Յունիս 1988, էջ 7:
- Դասական Հայերէնի Համեմատական Քերականութեան Ուրուագիծ — Ա. Մեյէ: Ամբողջովին Բարեխառն Երկրորդ Հրատարակութեան Թարգմանիչ՝ Մարտիրոս Մինասեան: Ժնև, 1988, էջ 165:
- Բայական Լրացումներ Գրաբար Աւտարաններում — Մարտիրոս Մինասեան: Ղուկասեանց Եղբայրների Հաստատութեան Հրատարակութիւն: Ժնև, 1988, էջ 120:
- Պրուսացի Յովհաննէս Տէրոյնց Մեծ Մտաւորականի Յիշատակի Ոգնելում (Մահուան 100ամեակին առթով, 1801-1888) — Իսթանպուլ, 1988, էջ 60:
- Armenia, Subartu and Sumer — Martiros Kavoukjian. The Indo-European Homeland and Ancient Mesopotamia. Translated from the Armenian original by N. Ouzounian. Montreal, 1987, pp. 243.
- The Fortifications of Armenian Cilicia — Robert W. Edwards. Dumbarton Oaks Studies Twenty-three. Washington, D. C., 1987, pp. 288 + 302c Plates.
- My Vantage Point (English & Armenian) — Vahan H. Tootikian. Southfield, Michigan, Armenian Heritage Committee. Hollywood, 1988, pp. 123.
- DRE — Department of Religious Education, N. York, Diocese of the Arm. Church, Talks on Agni — Torkom Saraydarian. Sedona, Arizona, 1987, pp. 360. [1987.
- Sex, Family and the Woman in Society — Torkom Saraydarian. Valencia, Calif., Delta Lithograph, 1987, pp. 565.
- Thoughts for All Saints — Rev. Fr. Vartan Kasparian. A Publication of the Western Diocese of the Armenian Church of North America. 1988, pp. 4.
- Address of St. Basil — (In Armenian & English). Published as above, 1988, pp. 16.
- The Structure of Cadmlum Nuclei and Studies in the IBA — Ani Aprahamian. Clark University. Ann Arbor, Michigan, 1986, pp. 238.
- Predictions for Nuclear Properties Along the R-Process Path — Ani Aprahamian. UCRL - 96381 Preprint. New Orleans, Oct. 15, 1987, pp. 8.
- Poems — Seta Shishmanian. New York, 1988, pp. 26.
- Martiros Saryan — Alexander Kamensky (Text & Biographical Outline). Paintings, Watercolors, Drawings, Book Illustrations, Theatrical Design. Catalog by Shahen Khachatryan & Lucy Mirzoyan. Designed by Nikolai Kutovoi. Madison, Conn.,

- U. S. A., Sphinx Press, Inc. Leningrad, Aurora Art Publishers, 1988, pp. 841.
- The Parade that Shook the World and the Cross that Quaked the Earth* — Herald A. G. Hassessian. Thought seeds on Lent, the Cross and the Easter of Jesus the Christ. New York, Papken Publishing House, 1982, pp. 135.
- Christmas* — Herald A. G. Hassessian. Its Ethical and Theological Profile. Parson to Person. Worcester, Mass., 1977. [pp. 240.
- A Jewish Girl in the Weimar Republic* — Stephanie Orfali. Berkeley, Calif., 1987, *Destiny* — Helen Davidian. Fair Lawn, N. J., Roseker Press, 1987, pp. 118.
- An Armenian from Jerusalem* — Jacob Orfali (Hagop Khatcherian). Berkeley, Calif., 1987, pp. 153.
- Armenia and the Armenians in Academic Dissertations* — Anne M. Avakian. Supplement One. A Bibliography. Berkeley, California, 1987, pp. 53.
- The Medieval Church Treasures* — Margaret English Frazer. Reprinted from the Metropolitan Museum of Art Bulletin, Winter 1985/86, pp. 56.
- Ancient Near Eastern Art* — The same Bulletin, Vol. XLI, Spring 1984, pp. 56.
- An Interview with Vahakn N. Dadrian: An Expert on the Armenian Genocide* — Harry James Cargas (Interviewer). Reprinted from *Genocide - Issues, Approaches, Resources*. "Social Science Record" - The Journal of the New York State Council for the Social Studies. Vol. 24, Issue 2, Fall 1987, pp. 23-27.
- Art and Religion: Faith, Form and Reform* — Thomas F. Mathews, John W. Cook 1984 Paine Lectures in Religion. Edited by Osmund Overby. Columbia, the Curators of the University of Missouri, 1986, pp. 66.
- Armenian Liturgical Music: An Encounter in Jerusalem* — Gayle A. Henrotte. Extract from "Miscellanea Musicologica", Adelaide Studies in Musicology, Vol. 11, University of Adelaide, 1980, pp. 215-225.
- The Unicorn Tapestries* — Margaret B. Freeman. The Metropolitan Museum of Art. Reprinted and Bound in Japan, 1974.
- Orthodoxia (1988-1989)* — Millennium Rus, 988-1988. Regensburg, Ostkirchliches Institut, 4th Edition, 1988, pp. 196.
- Armenian Architecture* — Vazken L. Parsegian (Project Director). Volume I-V. With Foreword by Prof. André Grabar. Zug, Switzerland, 1987, pp. 38.
- The Armenian Constitutional System in the Ottoman Empire (1839-1863)* — Vartan Artinian. A Study of its Historical Development. Istanbul, 1988, pp. 119.
- The Picklock* — Vartanyan. A Play. Trans. by Arpi Civan. Istanbul, 1988, pp. 135.
- The Armenian Refugee Camp in Aleppo (1922-1936)* — Album. (In Armenian and English). Aleppo, 1986, pp. 92.
- Music in Ancient and Medieval Armenia* (In Russian) — Nigoghos Tahmizyan. Yerevan, "Sovetakan Krogh" Publishing House, 1982, pp. 60.
- Libro del Camino* — Eghiché Charents. Antologia Poetica. Selection y traducción de Vartan Matiossian. B. Aires, Ediciones Avant, 1987, pp. 63.
- La Chaîne Arménienne sur les Épîtres Catholiques. II. La Chaîne sur les Epîtres de Pierre* — Charles Renoux. "Patrologia Orientalis" - Tome 44 - Fasc. 2 - No. 198 - F. Greppin. Turnhout/Belgique, Diffusion Mondiale, 1987, pp. 230.
- Le Sacrement de Mariage* — (Arménien et Français). Edité par l'Eglise Apostolique Arménienne de Paris. Jérusalem, Imprimerie de St. Jacques, pp. 45.
- Les Pratiques Obstétricales en Arménie* — H. Kéténedjian. The Society for Armenian Studies. Reprint Series - General Editor: Robert H. Hewsen. Cambridge, Mass., 1986, pp. 46.
- L'Article du Premier Terme non Substantivé d'une Subordonnée en Arménien Classique*

- M. Minassian. Extrait de la Revue d'Etudes Orientales: "Le Muséon" — Tome 101, Fasc. 1-2. Luvain-La-Neuve, Belgique, 1988, pp. 97-158.
- Homage à Komitas (1935-1985)* — Concert en l'Eglise St. Louis en l'Îlle, Paris, 3 Mai 1985. Concert organisé par la JAF. Paris, Imprimerie Hermel, 1985.
- Fragments du Père* — Krikor Beledian. Avec une lettre de Luigi Mormino. 7 gravures originales de Assadour Club Տօ Luxembourg, Editions d'Art, 1979.
- Le Dossier Karabach* — Gérard J. Libaridian (Rédacteur-en-chef). Faits et Documents sur la Question du Haut-Karabach (1918-1988). Institut Zoryan Pour la Recherche et Documentation Arménienne Contemporaine. Paris, 1988, pp. 180.
- Gharabagh* — Setrag Manoukian & Herman Vahramian. Milano, 1988, pp. 91.
- Quartine di Hovannes Tumanian* (In Italian and Armenian) — Milano, 1985, pp. 71.
- Poesie di Vahan Derian* (In Italian & Armenian) — Artipo-Milano, 1986, pp. 77.
- Alergia Atopica* — Angel Alonso, Julio Feliz Albonico, Krikor Mouchian, Carlos Hugo Pionetti & Mario Roberto Varela. B. Aires, 1987, pp. 283.
- Libro del Camino* — Eghishé Charénts. Antologia Poetica. Seleccion y traduccion de Vartan Matiossian. B. Aires, Ediciones «Avant», 1987, pp. 63.
- La Iglesia Armenia* — Hakob Kelendjian. Fucute de Fe y Patriotismo. Traduccion de: Bartanush Handalian. Ana Maria Serabonian. Montevideo, Impresion: B. Andrade Diaz, 1988, pp. 172.
- Armenien Volkermord Vertreibung Exil (1979-1987)* — Tessa Hofmann und Gerayer Koutcharian. Neun Jahre. Göttingen und Wien, 1987, pp. 146.

(Շարունակելի)

ՍԱՀՄԿ ԳՍԱՍՏՆԱՆ
Գարսուգար Մանենդարանի

ԼՈՅՍ ՏԵՍԸՆ Ս. ԱԹՈՌՈՅՍ ՏՊԱՐԱՆԷՆ

Ե Ղ Ի Վ Ա Ր Դ Ի

1) Լ Ո Ւ Ս Ա Ի Ո Ր Ի Զ Ր


145 էջ

2) Լ Ե Ռ Ա Ն Վ Ր Ա Յ Է Ն

(Երանիներ)

Բ. Տալազրուրիս — 116 էջ

Բ Ո Վ Ա Ն Գ Ա Կ Ո Ի Թ Ի Ի Ն



ՓՈԽԱՆ ԽՄԱԳՐԱԿԱՆԻ

- Ղարաբաղ *Ղարաբաղ* Գ. Ա. Գ. 110

ԿՐՕՆԱԿԱՆ - ԿՐՕՆԱԿԱՆ

- «Օրհնեայդ ի կանայս» *Օրհնեայդ ի կանայս* ԳԷՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻՋԵԱՆ 113

- Պատկերամատենաբան *Պատկերամատենաբան* » » » 115

ՐԱՆԱՍՏՆՎՃԱԿԱՆ

- Քառեակներ Գ. ՃԱՐՏԱՐ 116

ՐԱՆԱՍԻՐԱԿԱՆ

- «Երգեր ձեռամբ» ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ 117

- Հետեւե՛նք նախնեաց պատգամներին ԳԷՈՐԳ ԱՐԳԱՐԵԱՆ 124

ՀԱՅ ՆԿԱՐՈՂՆԵՐ

- Հայ նկարողներ ԺԱ. - ԺԷ. Դարերու Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ 128

ՄԱՏՆԱԳՐԱԿԱՆ

- Մովսէս Քերզոզ եւ Փիլոն » » » 132

Յուշագրուում Ե. 134

Ֆրանց Վերնեկ Թրգմ. ԱՐԱՄ ՊԷԼԵԱՆ 138

ԴՐԱՆԹՅԱԿԱՆ

- Ներսէս Շնորհալի Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ 141

- «Տղաւորութիւններ Սփիւռեան Դրակնութեան» Գ. ՃԱՐՏԱՐ 142

ՅԵՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

- Լուսեր արտաստանանի Երուսաղեմական վարդապետներէն 144

- Քահանայական ձեռնագրութիւն 144

Հարգամեակի Հանիսութիւններ Ռուս Պատուաւր եկեղեցւոյ Գ. Հ. 145

ՈՒՅԱԿՈՒՆ ԵՆԲՈՒՆ

- Եկեղեցական - Քեմական *Մարտնադարանի կողմէ Արայուա* 149

- Պատճենական 151

Յանկ' Կիւլպէնկեան Մատենադարանի կողմէ ստացուած գրքերու 152